

ԱՐԴԻՇԵՆ ՍԵՒԱԿ

(ՏՕՔԹ. Ա. ԶԻԼԻՆՎԿԻՐԵԱՆ)

891.99

Ա

Ա 6848

ՃԻՃԿԻՆ

ԻՐՔԵՆ

ՐՑՈՒԱԾ

ԶԵՐ



ՏՊԱՐԱՆ ՄՐԲՈՑ ՅԱԿՈՒԵԱՆՑ

ԵՐՈՒԱՍԱՂԵՄ

1943

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Կը հրատարակենք Ռ. Սեւակի (1885-1915) «ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐՅՈՒԱԾ ԷԶԵՐ» ը, ու չենք խորհիր քէ ապաժամ ձեռնարկ մը կը կատարենք:

Հեղինակ մըն է, որուն քէ՝ գրական եւ քէ ներքին՝ անհատական աշխարհը, անսովոր բափանցումով ապրումներ, սեւեռումներ տուած է մեր գրականութեան: Բացարձակ զնահատանք մը չէ որ կը փորձենք՝ անոր գրական արժանիքներուն: Բայց դժուար է զինք մօսեցնել իր սերունդին իր կաղապարը ունեցող ուրիշ գրողի մը, որուն մեջ զիսնականի մը անհրաժեշտ ցամաքուրիւնը, մարդկային ցաւերուն տագնապը, բանասեղծ հոգիի մը բաղցրուրիւնը այնքան համերաշխորէն իրար պատապանէին:

Ռ. Սեւակ գեղեցիկ մէկ նմոյշն է հետզինետ ցանցառող ազնուական այն մարդոց որոնք նիւթին, զիտուրեան, չոր օրենքներու կտիռէն իրենքիրենի ձերբազատեր են մեր գրականութեան սկզբնական շրջանին, եւ իբրև զիտուն, բժիշկ, տնտեսագէտ, դասատու ծառայեր են անոր, բոլորանուեր, սիրտբաց, ազնուական տաքութեամբ մը: Զարքօնի Սերունդին մեծ դիմքներն էին անոնք:

Ներկայ հասորիկը վկայուրիւն մըն է այդ մարդէն, զիտունէն, բժիշկէն: Զայն կը կազմեն

վիպակներ՝ որոնց ընթեցումը կ'աւարտենք անդրադարձովը մեր մարդու արժանապատութեան անաղարտ պահուելուն՝ մեր խսկ կողմէ, մեր խսկ ճիգով, կամքով, գիտակցութեամբ — որովհետեւ անոնք նոյն ատեն մեր մտքին կը պարզեն ստոյգ նւմարտութիւններ՝ գիտական, բնախօսական, կենսաբանական եւ հոգեբանական աշխարհներէ, որքան հանելի պարզութեամբ, նոյնքան ալ հաստատ ու մատչելի մատուցումով։

Ու կը խորհինք թէ այսօր եւս նուազած չէ անհրաժեշտութիւնը նման ձեռնարկներու ծաւալումին։ Քանի որ երիտասարդութիւնն է ժողովուրդի մը կենսունակութեան անեց եւ ստեղծագործ կրակը։ Ու երիտասարդը ի՞նք պէս է գիտնայ տարողութիւնը իր ներքին ուժերուն, գաղտնիքը՝ անոնց կարելի օգտագործումին, ինչպէս նաև հաւանական ալ վատնումներուն, մահացընող ալ սպառումներուն . . . :

Տուած ըլլալու համար աշխարհը եւ ողբերգութիւնը այս վիպակներուն՝ կը դնենք այսեղ, մեր ձեռքի տակ եղող, Յ. Օտականի «Պատմութիւն Արեւմտահայ Գրականութեան» անտիպ բայց ժենդ շարքին Ռ. Սեւակի այս գործին մասին հասուած մը. —

« . . . Կը հետեւի թէ վիպովը պիտի զբաղի նախասիրաբար բարոյական երկոյթներով որոնց զսպանակները դրուած ըլլան ժանտ հիւանդութիւններու

ակունքին : Յետոյ, կայ տակաւին գրագէտին ալ մտա-  
գրութիւնը : Այդ վիպակները գրուած են լրագրին հա-  
մար : Ունին օգտապաշտ զօրաւոր նկարագիր : Անոնք  
գրողին խղճմտութիւնը, փառասիրութիւնը, խուլ ու  
անորակելի ձգտումները փորձի ենթարկելէ աւելի,  
պայմանաւոր են զանգուածները լուսաւորելու առաքելու-  
թեամբ : Ստեղծել բուռն սարսափ մը, մանաւանդ այն  
քանի մը հիւանդութեանց հասցէին որոնք խուսա-  
փելի են մեծ մասով բայց որոնց գործած աւելը կը  
հանդիսանայ ամէնէն ընդարձակը : Մանչերու Գե-  
րեզմանը որ դառական նիւթն ունի պատանիները  
զարնող բոլորովին ձրի, բռնի ճարուած հիւանդու-  
թիւնը, գեղեցիկ նմոյշ մըն է Սեւակի օգտապաշտ  
ձգտումներէն : Նըշանակ, տիպարներ, տռամա հոս կը  
մնան իրենց իրաւունքներուն տէրը, ու կը կառու-  
ցանեն վիպակը : Ուրիշ չէ ԱՅս Խենքը : Նքեղ էջ մըն  
է Կուռնիլը, ուր ցաւերուն ամէնէն երիտասարդը կը  
զարնէ, տարիներով զարանակալ սպասելէ վերջ, իր  
ուսումը աւարտած ու հայրենիք վերադառնալու  
պատրաստուող համալսարանականը : Հազիւ քանի մը  
գոյն, զարհուրանքի այդ հիւանդութիւնը թելազրե-  
լու համար անհրաժե՛շտ, սակայն : Մնացածը հոգին  
է այդ երիտասարդին, անոր արեան աննահանջ ձայ-  
ները, անոր ողբերգական քայքայումը : Զեմ պատմեր  
վիպակը, բայց կը զբկեմ ընթերցողը այդ քանի մը  
էջը լայնցնող գլուխ-գործոցին, որուն մէջ, ամբողջ  
ժողովուրդի մը դարաւոր փորձառութիւնը՝ անցնող թըռ-  
չունէն սպասելու ինչ որ գետինը պիտի չտայ իր աչ-  
քերը գոցելու հարկագրուած պանդուխտին, քովիկը՝  
սա նոր փորձառութեան՝ որ մեր գրականութեան ամէնէն  
մեծ քանի մը անունները արենատիպ պարտազրեց  
մեր հիացման ու սիրոյն, կը գտնեն իրենց ամէնէն  
յուղիչ կերպարանքը : Սեւակ գրագէտ մըն է հոն :

Նոյնքան իրաւ՝ սրտի էջ մըն է «Փոխան Հարապ-  
նիքի» վերնագրուած կտորը. հովուերգական ու խո-  
րունկ, ուր երկու սիրտերու յաւիտենական հէքեաթը  
կը նորոգուի այնքան ինքնատիւպ բնականութեամբ,  
և զոր կազմելու՝ յօրինելու ատեն Ռ. Սեւակ այն-  
քան ամուր փորձութիւններու գիտցած է զիմագրել,  
այն աժան բանաստեղծութեան չարիքին որուն հեշ-  
տագին սպասն էր ըրած այնքան տարիներ, երգելու  
համար պարզ բան մը, այնքան աղմկոտ, գայթակղու-  
թիւն փնտռող շեշտով, և այն միւս չարիքին որ սուղ  
բանաստեղծութիւնն է այս անդամ, Պոլսեցիներուն  
մօտ այնքան ընտանի ու թանկ նոյն ատեն. Սեւակ,  
մինչև ոսկորներուն ծուծը գրագէտ, ըսել կ'ուզեմ  
կեանքի ամէն երեսոյթները արուեստի բարձրացնելու  
հետամուտ, այդ կտորին մէջ եղած է քիչ գրագէտ:  
Այդ յօդուածը ինծի կը թելազրէ ուրիշ ալ մոտածում-  
ներ: Հոն պատմումը մնացած է զերծ բոլոր հովուեր-  
գութեանց մօտ թաքուն եսակեզրոնութենէն: «Հարս-  
նիքը», վերջին վերլուծումով, սեղան մըն է զոր պիտի  
ուզեն առանձին, իրենց համար միայն: Սեւակ իր  
խառնուածքին կօրոք կուտայ, երբ այդքան անբնա-  
կան պատահար մը չի վարանիր իր տիրական եղա-  
նակին, շեշտին վերածել, որ ազնուական մտադրու-  
թիւնն է ցաւը, զժբախտութիւնը նուաճելու: Այդ  
պատմուածքը ունի իրեն համար նիւթական շրջանակ  
լոգանն ու թարիզը: Մեծ քաղաքներու եսապաշտ օ-  
տարութիւնը մեր ժողովուրդը կը պատկերէ մսող  
սիրտով: Ամուսնութիւնը, իր ամէնէն տաղտկալի ձեւա-  
կերպութիւններն իսկ պատրուակ են Սեւակի համար  
խոր ու իրաւ դիտելու: Ու ինչպէս որ Քայքայումին մէջ  
(Ս. Պարթեեան), արագ արագ քաղուած քանի մը  
գիծեր կը բաւեն ընդմիշտ մեր ներսը սկեռելու եթէ  
ոչ լման զասակարգեր, գէթ կը յաջողին մարդոց ան-

Կորուստ պատկերներ կախել, մեր փորձառութիւնները տարօքէն կերպագրող, նոյնպէս, այդ պատմուածքը, անշուշտ նուազ խոտութեամբ, բայց աւելի պարկեշտ, հայեցի, մեզի համար նոյնիսկ հաճելի մարդկայնութեամբ մը կը սկսոէ մեր մտքին մէջ նկարագիրներ, նոզիի պահեր, երբեմն աւելի ընդարձակօրէն՝ յուզումներ, այսինքն գրագէտով մը նուաճելի աղնուական արարքներ։ Հայ թէ օտար, Սեւակի մարդերը կը պահեն տառապանքին սրտառուչ կնիքը։ Յորդ զգայնութիւնը գրագէտին, անոր գորովով թրթուուն սիրտը տեսակ մը պահպանակ իրրե կը միջամտեն մարդոց զժբախտութեան և ընթերցողին տրամադրութեան ընդմէջ։ Ճակատագրին այդ զոհերը՝ Սեւակի հիւանդները մեզ կը հետաքրքրեն իրենց ցաւին հետ, ասկէ անդին անցնող իմաստով իրենց զժբախտութեան։ Պարթևեանի տէրտէրները (Քայլայում), երէցները, վարդապետները ցաւագին յօրինումներ են. ըսել կ'ուզեմ հեղինակը զանոնք թաթխած է իր մաղձին, իր հոգիին անջնջելի շարաւին մէջ։ Սեւակի մօտ այս հոգեկան դառնութիւնը հազիւ կը զգանք։ Ու իր տէրտէրը, այդ պատմուածքին մէջ («Փոխան Հարսանիքի», Բժիշկին Գիրքին ՓրջՈՒԱԾ էջեր), մեզ կը զրաւէ։ Զուր տեղը չէ որ մեր գրական մուտքը կ'ընենք Ենցուածով, պատմումով, դատումով, նկարագրումով։ Սեւակը ասսաւելզ մըն է։ Ու ահա ինչու իր ամէնէն զառնաթաւալ պատմումները կը քաղցրանան, վասնզի զրողին սկզբնական բխումը, — բանաստեղծութիւն — կախարդական իսկութիւն մը կը թափէ այդ մղձաւանջային տեսարաններուն ծոցը։

Ողբերգութի՞ւնը։ Հարցումը պիտի ըլլար աւելորդ, քանի որ բժիշկը մեր քաղաքակրթութեան մէջ վիշտին քահանայապետն է դարձած։ Անիկա՝ բժիշկը,

կանխող քաղաքակրթութեանց մէջ տօնական անձնաւորութիւն մըն էր, մեծերու պալատներուն փրնաւրուած արարողագետը, շատ շատ, հասարակ խաւերու մօտ անհասկանալի կախարդը, խոտերու և ջուրերու տեսակ մը ալիմիսար: Մեր օրերուն անիկակեանքին եթէ ոչ բաշխիչը, գէթ ցաւին գիմակալող կիսաստուածն է: Ու իբր այդ մեր ողբերգութիւններուն ամենժամանակ հանդիսատեսը: Սեւակի բոլոր վիպակները բնական է որ ըլլային նստած խորը այդ ողբերգութեան: Ու ահա տարօրինակը: Պարզ վիպողի մը մօտ այդ ողբերգութիւնը կը հպատակի կառուցման ժանտ պրոցէսի մը: Լայն ու խոր վերլուծումներ են հարկաւոր, մինչեւ որ այդ վիպողին լաստակերտած տռաման մեղի համար ըլլայ հասկնալի: Հոս, այդ զըմուար գործողութիւնները չունին գոյութիւն: Տռաման արգէն կազմակերպուած, ամբողջ, անդառնալի կերպով կատարեալ կը ներկայանայ զինիք, նիւանդանց կոչուած նոր օրերու հսկայական բեմին վրայ, ուր կը սպասէ, մահուան պաշտօնատարին նման, իր գործիքներով, դանակներով և թոյներով սպառազէն, ճերմակ շապիկին մէջ իր սարսափը մեղմել աշխատող վհուկը, օրէնսդիրը, ճակատագիրը ի՞նքը, ձեն առած մարդու: Այնպէս որ կեանքին ամէնէն անուշ կտորներն անգամ (ու ասոնք կան Սեւակի գործին մէջ: Մանշերուն Պերեզմանը հովուերգուական տեսարաններու քաղցրութեանը վրայէն կը քալէ դէպի մահուան փոսը: Հարսերուն Պաղանիքը կեանքի անուշիկ պատկեր մը իբրև կը սկսի: Սեւառը Տարակյասը ցաւին գեղեցկութիւնն է որ իրեն զսպանակ ունի) Սեւակի մօտ հարկադրաբար կը զգենուն սա ճակատագրական, պիտի ըսէի՝ մահապարտի շապիկը, երբ կը փոռուին գործողութեան սեղանին, կամ հիւանդանոցի մը անըմբռնելի կերպով ահաւոր մահիճին

մէջ ուր քովդ արդէն մահը առած է մէկը իր ճիշտանին մէջ ու կտոր կտոր կը խղգէ, ինչ որ քանի մը շաբաթ, նոյնիսկ օր առաջ անկարելի կը թուէր քեզի՝ ինչպէս հոգին տալու ստիպուողին, ու քեզի կը մղէ ապրելու, քու ալ կարգիդ, սարսափը, վարագոյրէն առաջ: Բացի Արաշալի Թժկաւրիւն զուտ լրագրական ու սովորական յօդուածէն, ու Նարօլէօնի Մահք վերնագրուած պարսաւաշունչ տեղեկագրէն (իսուեցայ արգէն «Փոխան Հարասանիմի» կտորին տարողութեան մասին), մնացեալ կտորները անխառն որքան անդարման ողբերգութիւններ են ու մեզ կը յուղեն, զրողին բոլոր կարելի թերացումներուն հակազրօրէն: Սեւակ պատմելու շատ տարրական զգայարանք մը ունի: Ի ծնէ գրագէտը և կեանքին մէջ կազմուածը վերջ ի վերջոյ կը նոյնանան անշուշտ, բայց երեսունէն վար մարդիկ կը մնան առհասարակ հպատակ իրենց հետ բերածին: Բոի թէ մահուընէն քանի մը տարի առաջ միայն պիտի մտածէր արձակին: Բայց քսանամենի՝ անիկա քերթող մըն էր: Տարիները անոր սա սկզբնական հակումը պիտի չսրբագրէին: Սեւակ պիտի աճի: Ամէն երիտասարդի նման որ մեզի պէս ժողովուրդէ մը կուգայ, ան պիտի աճի ընկերային, ազգային, յեղափոխական խռովքներու, խմորումներու ընդմէջէն: Ու պիտի իւրացնէ համոզումներ, առաքելատիպ կարծիքներ, մարգարէի շեշտու խստութիւն, ու ասոնք արտայայտելու մէջ պիտի չվարանի յոխորտ, միամիտ, կտրուկ ալ վճիռներու գործածումին, — պարագայ որ առնուազն կը վիրաւորէ պատմումին գնացքը եթէ չի կործաներ: Լրագրի մէջ ու համար յօրինուած այդ կտորները պարտքեր ունին, հեղինակէն անկախարար: Ասոնցմէ մէկն է անշուշտ դասր, խատր, բարոյականը որ պահանջն է միջին ընթերցողին: Ու ատոնցմէ միւսն է

գրականութիւն ընելու պատրանքը։ Ընկերային հարցերը այդ երիտասարդութեան տիրական հետաքըլը-քըրութիւնը կը կազմէին Եւրոպայի մէջ, առաջին մեծ պատերազմէն անմիջապէս առաջ։ Ու ձգտումով գրականութիւնը, արեւելահայերուն աղդեցութեամբը, 1910էն վերջ, մեր մէջ շահած էր քաղաքացիի իրաւունք։ Բախտ է որ կարենամ ըսել հոս թէ երիտասարդութիւնը որ մարմինին չափ հոգիինն ալ է, ջերմութեան գերը, առաքելութիւնը ըմբռնելու համոզումին մէջ քիչիկ մը հոեւտօրութիւն՝ որ հրապարակին բարեխառնութիւնն է այդ օրերուն, ուր յուզումը, կիրքը, հառաչքը գեռ չեն խամատուած, այսինքն ենթարկուած՝ մեծ պատերազմին անհուն կործանումին, — պղտիկ բարիքներ չեն որպէսզի ընթերցողին կողմէ կատարուի գտումը այդ կասկածելի պատմումին հանդէպ, կ'ըսեմ այսպէս, վասնզի 1910ին մեր նորավէպը տիրական կնիքն էր առած Զօհրապեան պատմումին, ուրկէ գուրս ամէն նոր փորձ՝ հազիւ կեանքի սկսած, կը կործանէր ինքն իրեն...։ Սեւակի պատմումին գտած ընդունելութիւնը եթէ երբեք որոշ չափով կը մնայ ենթակայ նորութեան, նորոյին, բայց հաւանաբար կը հետաքըրքէ այդ օրերուն մասնակի մէկ ընկալչութիւնը։ Ազգայնական վիպակը (Ա. Ահարոնեան) Սահմանագրութեան հոչակումովը (1908) Պոլսոյ հրապարակը կ'ողողէր, ու նման ամէն չափազանցութեան՝ կը յոգնեցնէր։ Շիրվանզատէի հասարակ պատմումը, որոշ մեղրալուսնէ մը ետք, կը դառնար իր թերթօնային արժէքին։ Սյո խուժումներուն զերը պիտի ըլլար մէկ կողմէն յոգնեցնել, միւս կողմէն նորութեան պահանջը զօրացնել, Տեսէք ի՞նչ կ'ըսէ մարդուկ մը Սեւակի ոճին համար ... «Զգացումներու փափկազգաց նկարիչ մը, լեզուի ciseleur մը և բառին ամբողջ ուժովը՝ հաճելի գրագէտ մը։ Գրական նոր

հիւղ մը կը ստեղծէք, որուն վրայ հիացողներէն մէկը ներեցէք որ ես ըլլամ»։ Եթէ իզմիրի մէջ շատ գրող հտպիտի մը (Յ. Ալփիար) սա տողերը կը դանէք ծիծաղելի, ահա ձեզի ուրիշ ալ վկայութիւն ... «Շնորհաւորութիւններս այն զմայլելի ձեին համար որով կը գրէք ձեր բժիշկի էջերը։ Զէք կարող երեակայել թէ որպիսի՝ խանդավառ ընդունելութիւն գտած են անոնք ընթերցող հասարակութեան մէջ, թէ՛ հոս, թէ՛ արտասահման։ Ասիկա նախ կ'ասլացուցանէ այն անտարակուսելի գրական ճարտարութիւնը, որով կը գրէք ձեր յօդուածները, քերթուածի մը չափ թըրթուն, երկրորդ՝ մանկավարժական այն մեթոտը, որով հիւանդութեանց սարսափն ու գարշանքը կը ներշնչէք, առանց խրատի ու քարոզութեան հին պանալ մեթոտին, և երրորդ՝ այն որ, ափսո՞ս, այնքան տառապանք կայ մեր հասարակութեան ծոցն ալ, ու ա՛յնքան հիւանդ, ա՛յնքան վիրաւոր»։ Այս տողերը եւած են գրչէն Ռուբէն Զարդարեանին որ այդ ընթեցող հասարակութեան միջին դատումը ունենալէն զատ, ունի նաև գրողներուն ալ հասկացողութիւնը։ Արդ, ինչ որ ամէնէն աւելի վիրաւոր էր, ու այսօր մեզի կը ներկայանայ այնքան անդարման, ատիկա ճիշտ այդ զմայլելի որակուած ձեւն է ահա։ Սեւակի արձակին այս նուազումները կուգան բազմատեսակ պատճառներէ։ Ատոնցմէ ոմանք վերը ինկան ուշադրութեան։ Ահա ատօնցմէ ուրիշներ։ Անիկա գրած է լրագրին համար ու ահաւոր աճապարանքով։ Անիկա գրած է թաքուն ճնշումին տակը օգտապաշտ հանգանակին։ Անիկա գրած է քիչիկ մը ընդառաջելու համար զինքը պարուրող հիացումը։ Կարձ՝ արեմտահայ գրականութեան մէջ տիրական կերպին անձնատուր, անիկա ուրիշ կենսական զբաղումներու հետ, ասոնց ներած չափովը, նաև չէ վախցած ըսպա-

սարկելէ<sup>(\*)</sup> այդ գրականութեան։ Ու նոր չէ որ երկուութիւնը վտանգ մը կը կազմէ, քիչ մը ամէն ճակատի վրայ։

Մասնաւոր պարագա՞յ մը՝ որուն չէինք անդրադաձած երբ Սեւակի վիպակները շաբաթներու կամ ամսուան մը լնդհատով կ'երևային «Ազատամարտ» ի մէջ։ Ատոյգն ան է որ անոնք չէին վերածուած սպասման (այս մանրամասնութիւնը չեմ ուզեր շահագործել։ Ախորժակն ալ կարող է բնաւորութեան վերածուիլ)։ Ընդհանուր տենդին մէջ, որ այդ վիպակներուն հրատարակութեան տարին կը զատէ մեր նսեմ, արիւնոտ

(\*) Ասիկա հին ցաւն է մեր զոյդ գրականութեանց։ Հայ գրագէտը շքեղ, անվերածելի սիրող մըն է, ֆրանսացիներուն ամառաւր. թէ ինչո՞ւ, պարզ է պատճառը։ Բայց Սեւակի համար ներկայացողը տարբեր տագնասպ մըն է։ Ասպարէզին համար ու անոր մէջ իր աշքերը գոցող գրագէտ շատ քիչ ենք ունեցած։ Բայց սերունդներու կը պարտինք, շատ ցանցաւ բացառութեամբ, ինչ որ կը կազմէ մեր գրականութեան ամէնէն մաքրուր փառքերը։ Սեւակը պիտի չարժանանար ուրիշ ճակատագրի։ Բայց ահա յիսուն տարի վերջ մեր երախտազիսութիւնը չենք սակարգեր մեր գրողներուն մեզի ձգած վաստակին հանդէպ։ Որքան ալ անբաւարար՝ մեր այսօրուան պահանջունները գոհացնելու, մեր վուերական գրագէտաներուն գործը կ'արթեորենք նախ իրենց շրջանին համար, երկրորդաբար կ'ըլլանք խանդավառ նաև այն վայերէքով որ մեզի կուգայ անոնցմէ, այս անգամ ցեղին տեսական արժեքներուն իրենց բերած նորասարին համար։ Անուններ չեմ տար (պէտք պիտի լլար յիշել բոլոր նուերական գեմքերը մեր երեք սերունդներուն)։ Միակ օրինակ մը պիտի ձգէր իմ մտածումին տարողութիւնը։ Պահպանութեան կետնունքն պիտակուած էջերը իրենց երկնումին, գործադրումին, մասացումին համար, քառորդ դարու անջրպետով մը, կը պարզեն գրեթէ նոյն պայմանները որոնք կ'իշխին թժենկին Գիրթէն Փէրծուիլը իշերին համար։ Անկախաբար երկու քրոնիկներուն ցեղային այլապէս բարձր էստունեան քանակին որ պարտի ըլլալ խտացած ամէն արուեստի գործի մէջ, Սեւակի հատորը կը տկարանայ նաև արտայայտութեան զանցումներով, մինչ անոր ցեղային տարբեր այնքան քիչ է՝ բաղդատուած Պահպանութեան կետնունքն հատորին պարունակած անմահ հայեցիութեան։ Սեւակ, ապրելով իր ժողովուրդէն հեռու, զրկուած էր անոր սուրբերուն պաշտպանութենէն։

— ԺԳ —


տարիներէն, իր խոստումներովը, մարդու պէս ապ-  
քի կրնալու այնքան հեռացած իրողութեանց մեզի  
մատչելի գառնալու գրեթէ ապահով վաստերովը,  
մենք գուրգուանքն ունէինք մեր հին արժէքներուն  
ու բարձր կ'ուղէինք գնահատել մեր նոր ուժերը:  
1941ին վերջերը գրուած սա ուսումնասիրութիւնը  
իմ մէջ ուրիշ աշխարհի մը լոյսէն կ'առնէ իր գիծերը:  
Հատորը, կաղմուած այդ վիպակներէն, իմ մէջ կը  
թելազրէ ուրիշ զգայութիւններ: Մտայ անոր ընթեր-  
ցումին մէջ, առանց վախի, հաւանաբար պաշտպա-  
նութեանը տակ քառորդ գար առաջուան հոգեվիճա-  
կին: Մեծ էր իմ ուրախութիւնը: Առաջին քանի մը  
վիպակները ճառագայթող նորութիւն, գեղեցկու-  
թիւն էին, ինչպէս եղած էին ատենին: Անոնք նուա-  
ճեցին իմ մէջ ամէն անհանգութութիւն: Մէկ օւնչով  
կարդալ անշուշտ ընթերցողի առաքինութիւն մըն է,  
բայց թերեւս է նաև առաքինութիւնը ինքինքը կար-  
դացնող գրողին: Հատորին կէսը չհասած, մենք ըն-  
տելացած ենք գրողին նորութեան: Զեզ կը զրկեմ, հոս  
ընդհատելով սա մտածողութեան գնացքը, Զօհրապի  
Խղնմանի Զայներ հատորին: պիտի կարդաք թերեւս  
գաղջ տրամադրութեամբ, բայց պիտի չազդուիք յոդ-  
նութեան այն զօրաւոր զգացումէն որ կը ծանրանայ  
ձեր աչքերէն ներս, ձեր հոգիին վրայ: Խղնմանի  
Զայները իրենց խորքի զանազանութեան չեն պար-  
տիր իրենց բախտը: Զայն կաղմով կտորները գրուած  
են գրողին կարելի խղճմութեամբը, պայծառ մտա-  
տեսութեամբ եւ որոշ պատասխանատուութեամբ:  
Սեւակի վիպակները զուրկ են սա թեթե բայց այն-  
քան ալ բախտորոշ առաքինութիւններէն: Ու ան-  
խուսափելին կ'ունենայ տեղի: Դէպքերուն ահաւո-  
րութիւնը՝ նո՛յն, տռամին խռովքը՝ նո՛յն, պատ-  
մումին թէքնիկը՝ նո՛յնը մնալուն հակառակ, Յաւի  
Միսը, Մեռցնելու Իրաւունիքը, Տէլիրիում Թորէ-  
մէնս, յիշելու համար քանի մը նմոյշ, մեզ կը ձգեն  
գրեթէ անտարբեր: Առեղծուածին դժուար չէ լու-

ծումը։ Նորութեան պաշտպանութիւնը աւելի չ'արժեք քան որևէ պաշտպանութիւն։ Ամէն արուեստագէտ ամէն բանէ առաջ պատասխանատու է արուեստին որ հէքեաթային, բնազանցօրէն խոշորցուածքան մը չէ սա տողերուն վրայ, այլ պարզագոյն բան մը։ ամէնուս ծանօթ խղնմանքը։ Ու այդ խղճմանքն է որ աղօտած, թուլացած է այդ պատմումներուն ներսը։

Բժիշկին Գիրիքին ՓրջՈՒԱԾ իջերը ընդհանուր ըսուածքով մը, կը տառապի՛ նաև արտայատութեան անփութութենէն։ Հոն քիչ է թիւը բացարձակ էջերուն (Մանչերուն Գերեզմանը-ին մէջ որոշ էջեր, Կոռունիլը՝ ամբողջ) որոնք իսկապէս յարգանք պարտադրէին։ Քառորդ դարը բաւած է հատորին սրութիւնը (արտայայտման) մեղմելու, իր մեծ մասին մէջ, այսօր անիկա ցաւը կ'առթէ լրագրականով արատաւոր, ընկերաբանականով սպառազէն, ձըգտումով ծանրաբեռն վիպումին։ Կը յիշեմ աւելի լուրջ կորանքներ, Մեր լաւագոյն վիպասանին, երուխանի վիպակներուն հաւաքածոն (Կեանին մէջ), Զէօկիւրեանի Հայրենի Զայրենի Զայրենը անկարող եղան իրենց հեղինակները լրջօրէն վտանգելու սակայն։ Մէկը իր յիշատակին կոթողը ունի՝ Ամիրային Աղջիկը։ Միւսը՝ Վանիր, որ բաւ է անոր անունը փրկելու։ Սեւակի համար, քննազատը չունի ուրիշ պատեհութիւն եթէ ոչ անոր քերթողութիւնը արժենորել, ազատելու համար այսքան գեղեցիկ առաքենութիւններով օժարւած զէմք մը անարդ կորուստէ մը։

Այսքանէն յետոյ չենք փորձեր առնուազն կրկնութիւնը Ռ. Սեւակի այլապէս ալ շահեկան կենսագրութեան։ Արմեն Սեւանի «Նահատակ Գրողներ» հատորը, Սօֆիա, 1931, կը խորհինք քէ պիտի գոհացնէ հետաքրքիրները։





Ռ. ՈՒԿԱԼ

(1885—1915)

# ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ

## ՓՐՑՈՒԱԾ ԷԶԵՐ

Մ Ի Շ Ն Ա Ր ...

— Բժիշկ, ըսաւ, զաւակ չունենալու համար ճար մը, ճարակ մը չունի՞ս . . . :

Ու ա'յնքան բնական ու մտերիմ կերպով ըսաւ այդ ահագին, գրեթէ ոճրագործային հարցումը, որ զարմացած երեսը նայեցայ. լա՛ւ սնած ու ինքնիրմէն գոհ մարդու երես մը, կարմիր ու տափակ, որ կարծես առատ ճաշէ մը վերջ «Փա՛ռք Տեառն» կ'ըսէր:

Փա՛ռք Տեառն: Ո՞ւրկէ արթնցաւ մէջս այս միտքը, չե՛մ գիտեր. յետոյ միայն հասկցայ որ Տիրոջ փառք տալու այնքան ալ զօրաւոր պատճառներ չունէր:

Իր նախնական հագուստ-կապուստը, իր բարի՛ անասունի աչերը, իր լայն վիզը որ օձիքը չէր սեղմեր, իր ծանրկեկ ոսկի շղթան, հաստ փայտի մաշած գաւաղանը՝ որուն կը

կոթնէր, ու վերջապէս իր ձեռքի ու համրիչը՝ ինծի հասկցուցին թէ այս մարդը համոզելու համար՝ իմ փաստերս Գիտութենէն աւելի կրօնքին մէջ պէտք է փնտռէի, «Անեցէք ու Բազմացարուք»ին շուրջ։

Բայց խորաթափանց ու խորամանկ, ան խկոյն զգաց որ իմ Աստուածաշնչական հըմտութիւնս շա՞տ տարտամ, ու կրօնական փաստերս ալ շա՞տ տկար էին, ու ինծի ցոյց տալու համար որ փաստերուն զօրաւորագոյնը ի'ր կողմնէր, իր գրպանին մէջ կամաց մը ձեռքով քանի մը արծաթներ հնչեցուց։

Այն ատեն ա՛լ չի համբերեցի։

— Ի՞նչ, ըսի, թող անդին աղքատին զաւակները տասնեակներով ծնին. չոր հացով մը մեծնան փողոցներու մէջ, շան ձագերու պէս, առանց բժիշկի ու առանց կրթութեան, երբ փոքր՝ գերեզմանները լեցնեն, երբ մեծ՝ ձեր գործարաններն ու քսակները, ու գո՛ւք՝ որ ամէ՛ն դիւրութիւն ունիք առողջ, զարգացած, օգտակար անհատներ հասցնելու՝ եկեր էք զաւակ չունենալու համար ճար ու ճարա՞կ խընդրելու. գո՛ւք որ ձեր ոյժին ու ձեր տարիքին լիութեանը մէջն էք, կայտա՛ռ, առո՞ղջ...

— Առո՞ղջ, առո՞ղջ. ընդմիջեց՝ գլուխը հաստատ հաստատ շարժելով։

Բայց ես թող չտուի որ շարունակէր. զիս

համոզելու երկրորդ փորձ մը ըլլար թերևս այն .  
ու մատենագարանս ցոյց տալով իրեն՝

— Կը տեսնէ՞ք, ըսի, այս բոլոր գիրքերը .  
անոնք իմ վարպետներս ու իմ հայրերս են .  
բոլորն ալ ինծի կը նային . Ես իրաւունք չու-  
նի՞ մ կեանքէն կանխաւ զրկելու այն զաւակ-  
ները, որոնք թերևս օգտակար ու երջանիկ  
պիտի ըլլան կեանքին մէջ . . . :

Այն ատեն, ծա՛նը ծա՛նը կշռելով իր բա-  
ռերը՝

— Բժիշկ, բժիշկ, ըսաւ, դուն դեռ ե-  
րիտասարդ ես . առա՛նց գիտնալու մի՛ դատեր .  
գիտութեան պէս չոր մի՛ ըլլար . այդ մատե-  
նագարանին գիրքերը բոլո՞րն ալ կոնակնի՞ն  
դարձուցեր են կեանքին . մինչդեռ կեա՞նքը . . .  
է՞ն երջանիկ կարծուած կեա՞նքը . . . :

Զի կրցաւ շարունակել . օդին մէջ լա՛յն  
շարժում մը ըրաւ ձեռքով, ու գլուխը վար  
հակեց : Դերասանութի՞ւն էր ըրածը . . . :

Կը գիտէի այդ հակած գլուխը, որ ո՛չ  
հանձարի ու ո՛չ չարիքի ուուցքներն ուներ .  
կլոր, պարկեշտ, քրիստոնեա՛յ գլուխ մը : Յե-  
տոյ մազերը գիտեցի, քառասունէն-քառասունը  
հինգնոց աղ-պղպեղ մազեր՝ որոնք իր տարի-  
քին ու իր գաստիարակութեան համեմատ կա՛րճ  
պէտք էր կտրուած ըլլային . ինչո՞ւ երկայն էին  
անոնք . տեղ տեղ երեցող բացութիւննե՞րը

ծածկելու համար։ Այդ համեստ ու գաղտնի ճաղատութիւնը ուշադրութիւնս գրաւեց։ անիկա գագաթին լուսեղէն թագը չէր, ոչ ալ ճակատին պատկառելի բացութիւնը, որոնց առաջինը փորձառութեան, և երկրորդը՝ խելացութեան նշան կը համարուին, ու երկուքն ալ քիչ թէ շատ հպարտ են իրենցմէ, նակատս բաց ե-ի հպարտութիւնով մը։ Ո'չ, ասիկա պահուը-տո՞ղ ճաղատութիւն մըն էր։ հազիւ տեսանելի, տե՛ղ տեղ միայն, անտառին մէջ գտնուող բացաստաններուն պէս՝ որոնք հեռուէն չեն երեար ու գիտցողնե՛րը միայն կը գտնան։ Յետոյ, մտքի ոստումով մը, խոհեցայ որ ձեռքի հաստ գաւաղանը զարգի համար չէր, այլ իր քալուածքը երաշխաւորելու համար . . .։ Ու խսկո՛յն կասկածը ծագեցաւ մտքիս մէջ, յանկարծակա՛ն, սարսափելի՛, չը զսպուո՞ղ կասկածը։ Ի՞նչ . . . այդ բարի քրիստոնեայի գլխուն մէջ կը կրծէ՞ր միթէ որդը, աշխարհքիս ամէնէն զզուելի որդը . . .։

Կարելի՞ է սակայն այդքան փոքր բաներէ այսքա՞ն մեծ կասկածներ ունենալ։ Ո՞վ դուք, որ այսպէս կը խորհիք, չէք գիտեր թէ հիւանդութիւն մը կայ որ բոլոր ախտերը իր մէջ կը պարունակէ ու կը գերազանցէ զանոնք։ ճաղատութի՞ւն թէ բորոտութիւն, յիմարութի՞ւն թէ անդամալուծութիւն, կոկորդի՞ թէ փորի

ցաւ, բոլո՞րն ալ. ու գեռ այնպիսի՛ ցաւեր, որոնք չեն ըսուիր ու չեն խոստովանուիր: Ու այդ հիւանդութիւնը մեր մէ՛ջն է, ամենուրեք, ամենազօ՞ր, անտեսանելի՛: Իր անունին շուրջ մարդկութիւնը դաւագիր լուսութիւն մը սարքած է. չարիքին լուսութիւնը: Հարուստ շրջազգեստներու տակ կը պտտի, ներկուած շրթներու վրայ կը ժպտի, մէ՛կ հպումով կը փոխանցուի . . . : Ի՞նչ պատճառ կար որ այս մարդը զերծ ըլլար այդ հպումէն:

— Խեղճ մարդ, ըսի, քու կեանքիդ մէջ գաղտնիք մը կայ որ ինձմէ կը պահես:

Սարսափա՛ծ՝ դրանս նայեցաւ որ լաւ մը գո՞ց է:

— Գթա՛ ինծի, գթա՛ տարիքիս, բժի՛շկ, ըսաւ . . . : Բայց քանի որ մատդ վէրքի՛ն վրայ դրիր, լա՛ւ է որ սիրտս բանամ, անգամ մը գոնէ կեանքս թունաւորող ցաւը դուրս թափեմ: Ա՛խ, եթէ ժամանակին գիտցա՛ծ ըլլայի, խօսա՛ծ ըլլայի, թերես իմ ցաւիս ալ դարման մը գտնէին: Բայց մեզի այս բաները չի սորվեցուցին, բժի՛շկ: Դպրոցները մեզի քառակուսի արմատներ սորվեցուցին. կեանքին արմատը՝ ամօթն է՝ ըսին: Ու ես՝ քիչ շատ դիրքի տէր մարդ, նոր կարգուած մարդ, ես ինչպէ՞ս ըսէի որ ամօթալի ու սարսափելի բա՛ն մը կեանքիս արմատը կը կրծէր . . . : Քանինե՛ր

գիտեմ որ աներկիւղ ու անպատճ'ժ կը մեղանչեն։ Ես միշտ ժուժկալ ապրեցայ, կնոջմէս զատ կին չճանցայ . . . :

Կասկածով երեսը նայեցայ։

— . . . Բացի մէկէն . . . մէկ անգամ միայն . . . : Ու գլուխը անգամ մըն ալ դուռին կողմը դարձուց, ու ձայնը աւելի ցածրընելով՝ ըսաւ.

— Այն ատեն մենք դեռ նոր ամուսնացեր ու մեղրալուսնի համար Վենետիկ գացեր էինք։ Օր մը, Մեծ-Հրապարակին վրայ կեցեր՝ աղաւնիները կը դիտէի։ Վրայէս հասկցան որ օտարական մըն եմ։ մէկը եկաւ որ ինծի Սուրբ Մարկոսին թուականները պատմէ։ միւսը եկաւ որ Տօժերու պալատը պտտցնէ։ ուրիշ մը եկաւ որ զիս ապակեզարդերու գործարանները տանիլ կ'ուզէր։ վերջապէս չորրորդ մը եկաւ որ սրտէ՛ս խօսեցաւ, «քեզի, ըսաւ, աշխարհքիս ամէնէն գեղեցիկ բանը ցուցնեմ»։ Արդէն Վենետիկի համար այդ տեսակ խօսք մը լսեր էի։ Գաղջ արևը արիւնս կը տաքցնէր, առջևս աղաւնիներ իրա՛ր կը կծծէին . . . : «Աշխարհք գալ, ու աշխարհքին համը չառած երթա՛լ ըսի. ինչո՞ւ Աստուծոյ շինած հրաշալիքին մօտենալը մեղք ըլլայ . . . »։ Մօտեցայ ու բերնիս համը առի . . . : Երբ պանդոկ դարձիս՝ տեսայ կինս — դեռ տասնընթը տարու — որ

ժպտելով ինծի իր շրթներն երկնցուց, ինք-  
զինքէս զզուեցայ. հասկցա՞յ որ հոգիս թունա-  
ւորուեր էր, ամիսներ վե՛րջ միայն գիտցայ որ  
մարմինս ալ թունաւորուեր էր . . . : Ի՞նչպէս  
կրնայի երեակայել թէ, կապոյտ աչերով ու  
սև մաղերով այդ փոքր աղջիկը, դժոխալի՞ն  
սերմնացանի մը պէս՝ մա՛հ էր ցաներ մէջս իր  
մերկ թեսերով . . . :

Ու այդ պարկեցտ մարդը որ ո՛չ Տօժերուն  
պատմութիւնը գիտէր Վենետիկէն համ առնելու  
համար, ո՛չ Հառաչանաց-Կամուրջին անցեալը,  
ո՛չ Սուրբ Մարկոսին արժէքը, այդ խոնաւ  
քաղքին մէջ, միայն Վենետիկի վաճառուհին  
էր տեսեր . . . :

— Սոդոմ-Գոմո՞ր, Սոդոմ-Գոմո՞ր, կը  
հառաչէր. թող երկինքին կը առ կը տեղայ այդ  
մեղքի տուներուն վրայ:

Ուզեցի իր ցաւը մեղմել, ցոյց տալով որ  
քանինե՞ր կը տառապին իր ախտէն:

— Եթէ, ըսի, Սոդոմոն իմաստունին հետ  
քիչ մըն ալ Վոլթէր կարդացած ըլլայիր, աչ-  
քերդ աւելի՛ բաց պիտի ըլլային աշխարհային  
երողութիւններուն վրայ: «Երբ որ, կ'ըսէ այդ  
ծերունին, երեսուն հազարնոց բանակ մը՝ հա-  
ւասար թիւով բանակի մը դէմ կը ճակատի,  
կրնանք վստահացնել որ, երկու կողմէն մեր-  
ձաւորապէս քսան հազար սիֆիլիս կայ»:

— Ա՞խ, բժի՛շկ, այդ բառը մի՛ ըսեր, այդ բառը կը զգուեցնէ զիս . . . : Վոլթէրէն հազար-ներո՛վ տարի առաջ Աստուածաշունչը՝ աւելի՛ պատշաճ կերպով՝ արգիլուած պտուղին քով օձ մը նկարեր է . . . : Այդ օձը իմ բոյնս քանդեց, ո՛չ թէ միայն իմ արիւնս, այլ զաւակներուս արիւնն ալ թունաւորեց։ Այդ խեղճերը՝ գեռ հազի՛ւ քանի մը ամսու՝ կը վիժէին իրենց մօր արգանդէն, կեանքի գալարումներով, արիւնոտ, զարհուրելի . . . : Յետոյ զաւակ մը եկաւ, ինն ամսու . ա՞խ այդ զաւակը, ի՞մ զաւակս . . . : Մարմինն ամբողջ, փշտիկ-փշտիկ, պալարպալար, թարախ ու շարաւ . . . : Միայն երկու օր ապրեցաւ. բայց այդ երկու օրերը՝ երկու դարեր . . . : Ո՛չ, բժի՛շկ, ես՝ ա՛լ զաւակ չեմ ուզեր, ես՝ ա՛լ զաւակ չեմ ուզեր. եթէ նոյն խոկ ան ապրի, չէ՞ որ զիս անիծելով պիտի ապրի։ Եհովան երբ կ'ըսէր թէ «Ես վրիժառո՛ւ Աստուածն եմ, ու մինչեւ եօրներորդ սերունդի կը հարուածեմ քեզ . . . », չէ՞ որ այս հիւանդութեան համար կ'ըսէր . . . :

Ու այդ հաստատուն, այդ աստուածավախ մարդը, տղո՛ւ մը պէս, տղո՛ւ մը պէս սկսաւ լաւ . . . :

— Իմ կինս ինծի իր հարստութիւնը բերաւ։ Ան ինձ իր միամտութիւնն ու իր ժպիտը բերաւ, վաշ Աստուած, ես ի՞նչ տուի իրեն։ Ան

կարծեց գրախտը մանալ, ես իր դպրած տեղը դժոխվը ըրի։ Ան երախայ մը ուզեց, ես է՛ն սարսափելի հրէշը նետեցի իր ձեռքերուն մէջ։ Ան իր շրթներն ինձի մօտեցուց, ես իմ երախս բացի. նայէ՛, բժիշկ, բերա՞ն է այս . . . :

Իր բաց բերնէն գաղջ գարշահոտութիւն մը ելաւ. խորը, բերնին խորը, պատառոտած, խոռոչուած, կերուած տեղեր կային. տեղ տեղ կարմիր, արիւնոտ, ճերմկոտած, գեղնոտած. «որդնոտած» պիտի կարծէր անփորձ աչք մը։

Ու այս մարդը որ մարդերուն մէջ կը չըջէր, յարգուա՛ծ, որ խունկ ու սաղմոս կը բուրէր, որ այրերուն իբրև տիպար այր, աղջիկներուն իբրև տիպար ամուսին կը ցուցուէր, այս մա'րդը՝ իր մէ՛կ համբոյրով՝ հազա'ր անգամ աւելի թունաւոր քան Յուդայինը, ամբողջ սերունդներ վարակելու պաշտօնը ունէր . . . : Ու բաղդը — որուն համար կո'յր է կ'ըսեն — հազարներո՛ւ մեղքը քաւելու համար, կարծես դիտմա'մբ, ընտրած էր այս խեղճ քաւութեան նոխազը, այս պարկեցտ ու տգէտ մարդը, որ նոյնիսկ կ'անգիտանար թէ իր մէկ լորձունքին մէջ այնքա'ն վարակիչ ոյժ կայ . . . :

Ոտքի ելաւ. գլուխը երերտկալէն՝ բռունցքը դէպի երկինք վերցուց, և կարծես թէ Մովսէսին երկու քարէ-տախտակները վերցնէր իր-

երկու ձեռքերուն մէջ, անոնց բովանդակ ծանըութեան տակ ընկճուած՝ ինքնիրեն՝

— Մի՛ տնար... ըսաւ:

Մի՛ տնար: Այդ մէ՛կ բառին մէջ պատուէր մը ու պատուհաս մը կար, դաս մը ու գաւադրութիւն մը: Բոլոր կիրքերը, փորձութիւնները, վայելքները, գաղտնի համբոյրները կը դատէր ու կը դատապարտէր այդ մէ՛կ բառը: Մի՛ տնար... ամբողջ արքայութիւն մը ու գժո՛խք մը:

Ու երբ ան կը մեկնէր, ես անգա'մ մըն ալ կը գիտէի իր հաստ փայտէ գաւազանը՝ որ իր անկայուն ու ինկող քալուածքը կ'ապահովէր, իր մատները՝ որ թեթև մը կը գողային, իր թարթիչները որ վարագոյրի պէս վար իյնալու ձև մը ունէին, իր բիբերը՝ ասեղի ծակերուն պէս նեղ, ու կը նախատեսէի որ իր քայլերուն ետևէն կ'երթար քապէսը, տռամին վերջին արարուածը, որ մարդուն վրայէն իր աստուածութիւնը կը վերցնէ՝ անոր ծննդագործութիւնը ջնջելով, որ զարհուրելի ցաւերով կը տանջէ, որ կ'անդամալուծէ ու կը ստորնացնէ, որ մարդկային ամէն սրբութիւն գարշանքի մէջ կը լրացնէ, որ չի՛ մեռնիր, այլ ողջ ողջ կը փտեցնէ . . . :

— Մի՛ տնար . . . :

## Կ Է Ս Խ Ե Ն Թ Ը

Դեղեցիկ առտու մը անակնկալ նամակ մը  
առի Պոլսէն։ Յայտնի ընտանիք մը կը խնդրէր  
ինձմէ իսկոյն Մօնթէ-Քարլօ մեկնիլ՝ որովհետև  
հոն իրենց տղան յանկարծակի խենթեցեր էր,  
ու իբրև փաստ՝ ներփակ սա՛ տեսակ նամակ մը  
զրկեր էին՝ տղուն կողմէ իրենց գրուած։

«Միրելի սիրեցեալք

«Գրութիւննիդ ստանալով ստանալուս պէս ստացայ ու  
պատասխանը գրելով գրելնիմէն կը գրեմ . . .»

Ու այս ոճով 16 խոշոր երեսներ։ Բայց ինչ  
որ զիս պարունակութենէն աւելի հետաքրքրեց՝  
զիրերուն ձեն էր։ Հազար հինգ հարիւր տարիէ  
ի վեր Սահակ-Մեսրոպին զիւտը այսքա՞ն չար-  
չարուած չէր։ Այլանդակ հասակներով, դող-  
դոջուն, բարակուկ զիծեր՝ որոնք կ'ելլէին,  
կ'իջնէին, ուր երթալնին չզիտնալով կը շար-  
ուէին, տեղ մը կը մնային, կամ ինքզինքնին  
գտնելու համար ծուռ ու մուռ շրջանակ մը կը  
գծէին և խոշոր բառ մը ծակի մը մէջ կը սեղ-  
մէին, այնպէս որ բառերը՝ իմաստ մը տալու  
ճիգով ստիպուած էին կրկնուելու, տասնա-  
պատկուելու, քովէ քով շարուելու, գլուխ

գլխի տալու՝ զինուորական գծով տողանցքի  
մը պէս :

«Յարգանքներուս յարգանքներով յարգանքներս . . .»

Ու այս 16 էջերուն մէջ ստորակէտ մը,  
վերջակէտ մը անգամ չի կար : Որովհետեւ այդ  
ամենափոքր բանը որ կէտն է՝ իր տեղին գնելու  
համար բաւական որոշութիւն ու վճռականու-  
թիւն պէտք է, բա'ն մը որ շա'տ խելօքներուն  
անգամ կը պակսի : Ու նամակին պարունակու-  
թիւնը ա'յնքան ալ ապուշ չէր : Տարտամ ու  
անհամարձակ կերպով ա'յն կը հասկցուէր որ,  
տղան իր գրամները կերեր, նոր ոսկիներ կ'ու-  
զէր . (այդ ոսկիներուն թիւը չկարդացուելիք  
բան մըն էր, թուաբանութիւններու մէջ չմտած,  
բոլորովին նոր թուանշան մը . . . : )

Ճամբորդ մը ասկէ աւելի խելացի ի՞նչ բան  
կրնար պահանջել իր հարուստ ծնողքէն : Բայց  
անոնք կ'ենթադրէին որ անպատճա'ռ տղան իր  
հարստութիւնը խաղարաններուն մէջ կորսնցնե-  
լով խելքին եկած էր :

Շոգեկառքին մէջ 18 ժամեր քանի՛ անգամ  
կարդացի այդ 16 էջերը՝ մտքիս մէջ լոյս մը  
ծնցնելու համար, ու ընդհակառակը, այդ բոլոր  
սիրելիք սիրեցիալները, շոգեկառքին ցնցում-  
ները, անիւններուն տկանկոցը բոլորովին թըմ-  
բեցուցին ուղեղս : Այդ նամակին ապշութիւնը

անհանգստացուցիչ, գրեթէ վարակի՛չ բան մը  
ունէր իր մէջ։ Ու կէս գիշերէ մը վերջ, բոլորովին  
չուարած, իջայ Մօնթէ-Քարլօի կայարանը։

Անձանօթ քաղաքի մը մէջ ո՞ւր երթալ այդ  
մութին։ Նեղ փողոցի մը մէջ, դրան մը վերև,  
աղտոտ լոյս մը կը պլալար, մի՛ս-մինակ ու  
կասկածելի — (չեմ գիտեր ինչո՞ւ)։ Մօտեցայ,  
պանդոկ մըն էր. աղ-պղպեղ գէր կին մը սեն-  
եակ մը ցուցուց. բայց դրան կղպանք չունե-  
նալը անհանգստացուց զիս . . .

— Հոս վստահութեան տուն մըն է, ըստ  
կինը . . . Պարոնը մինա՞կ է . . .

— Այո՛, պատասխանեցի . . . սնտուկս  
կայարանը ձգած եմ . . .

Փոքրիկ սենեակ մըն էր՝ թուղթէ ծաղիկ-  
ներով։ Գաղջ, թափանցող, անանուն բոյր մը  
կար օդին մէջ, իգական հոտ մը։ Լայն անկո-  
ղինը հազի՞ւ ծածկուած էր. ճմռթկած սաւան  
մը՝ խորհրդաւոր փոսերով։ Մոմս մօտեցուցի,  
երկու կարմիր աղտեր տեսայ, դեռ թաց . . .

— Մնաս բարո՞վ վստահութեան տուն . . .

Ու նոր արշաւ մը սկսայ մութին մէջ, փո-  
ղոցէ փողոց, մինչև որ յոգնած գլուխս մա-  
քուր բարձի մը վրայ կարողացայ հանգչեցնել։  
Առաւօտուն, սովորական ժամիս արթնցայ։  
Դեռ սենեակը խաւար էր. քնացայ ու նորէն  
արթնցայ, նորէ՛ն խաւար. բայց այնպիսի խա-

ւար մը՝ ինչպէս ըլլալու էր աղջամուղջը, դեռ Աստուած իր նշանաւոր «Եղիցի լո՛յս»ը չարտասանած։ Այս որքա՞ն երկար էին Մօնթէ-Քարլօի գիշերները։ Նորէն ու նորէն քնանալ փորձեցի, մինչև որ պանդոկապետը, կեանքիս վրայ կասկածելով՝ եկաւ գուռս բանալու։ Այն ատեն միայն տեսայ որ այդ սենեակը պատուհան մը, ծա՛կ մը անգամ չունէր։ Կատարեալ տուփ մը։ Գիշերը չխեղդուիլս ալ հրա՛շք մը պարզապէս։ Ոսկեզօծ քաղաքներու գնահատութեան մէջ այս փաստն ալ մի՛ մոռնաք։

Դուրսը կէսօր էր։ Շիտա՛կ խենթիս հասցէին գացի ու տանը դիմաց ճաշարան մը նըստայ։ Խորհրդաւոր գուռը բացուեցաւ, գլխուն վրայ կարմիր ֆեսով մարդ մը երեցաւ, մօտեցայ ու բարեեցի։

— Աստուծո՞ւ բարին, ինչպէ՞ս էք, ըստւ, — այնպիսի անտարբեր ձեռվ մը, որ կարծես օրը տասն անգամ կը տեսնէր զիս։

Հետո ճաշի նստաւ։ հին բարեկամներու պէս, ասդիէն-անդիէն խօսեցանք։ Ճիշտ է որ իր ուռեցած ականջները իրեն դէմքին ապուշթանձրութիւն մը կուտային, բայց խենթ մը չէր այդ մարդը, հազա՞ր անգամ ո՛չ։ Գաղտնիքին բանալին գտնել կարծեցի՝ իր հետ կիներու մասին խօսելով, երեսը թթուեցուց։ խաղարաններուն ակնարկութիւն ըրի, ուսերը

թօթուեց։ Սրգէն շուարած, աւելի շփոթեցայ։ Հապա եթէ սխալ մարդու օձիքէն բռնած ըւլայի՞ . . . :

Ամուսնացած մարդ մըն էր. ինձի երկար-բարակ իր կնոջ վրայ խօսեցաւ՝ որ քիչ մը տկար ըլլալուն, այդ օրը միասին չէ կրցած ելլել. իր մեծ տղուն համար ինձմէ զուիցերիական վարժարանի մը հասցէն ուզեց. պղտիկ տղայ մըն ալ ունէր, շատ պղտիկ, որ այս օրերս ակռայ հանելուն՝ փորը քիչ մը թոյլ էր . . . :

Յետո՛յ միայն գիտցայ որ այս մարդը ո՛չ կին, ո՛չ զաւակ ունէր, այլ պարզապէս ստելու փափաք մը. բայց բոլորովին բնական, անշահախնդիր, անմիաս սուտեր. արուեստը՝ արուեստին համար։

— Ծնողքիդ նամակ մը գրեր ես. — ըստ անհամարձակ։

— Զե՛մ յիշեր, ըստ։

— Դրամներդ խաղարաններու մէջ կերեր ես։

— Սխա՛լ է։

— Հապա ո՞ւր գացին ոսկիներդ։

— Ցորեկները պաղպաղակ մը կ'ուտէի . . . :

— Հարստութիւնդ միայն պաղպաղակո՞վ հատցուցիր։

— Առտուներն ալ կաթ մը կը խմէի, թութովեց. աչքերը լեցան, մօրուքին մէջ արշունքներ գլտորեցան։ Մեղքցայ, զղջացի։

Մարդը իր դրամը կերեր էր . ե՞ս ինչ կը խառնուէի . . . : Բայց ան այսպէս չէր խորհեր , կ'ուզէր իր լացովը զիս համոզել իր անմեղութեանը վրայ , կ'ուզէր որ անպատճառ հաւատամ թէ ինք պարկեշտ մարդ մըն էր . ո'չ կինը , ո'չ գինին , ո'չ խաղը չէին հրապուրած զայն (ու այս ճիշտ էր) . . . : Բայց , մարդիկ չար էին , իր գէշութիւնը կ'ուզէին , փողոցէն անցած ատեն խորհրդաւոր կերպով իրարու աչք կ'ընէին . (ա'ս ալ ճիշտ էր , բայց իր գլխուն ֆեսին համար էր) : Շատեր զինքը սնանկացնելու , կախաղան հանելու կը ջանային , աշխարհիս ամէն ծայրերէն անվերջանալի ու անկարելի հաշիւներ կը զրկէին՝ իր բնա՛ւ չճանչցած մարդերէն . . . : Ա՛ս ալ ճիշտ էր , ու ահա թէ ի՞նչպէս . —

Այս խելօքիկ մարդը երբեմն-երբեմն իր մեծութեան երազներն ունէր , բայց մեծ ըսածո՛չա՛տ մեծ , խելքի մտքի մէջ չսղմող մեծութիւն մը : Քանի որ բոլոր մարդիկ իրմո՛վ կը զբաղէին ու դաւադրութիւններ կը սարքէին իր շուրջ , ուրեմն կրնար ըլլալ որ անգիտակցաբար ինք նշանաւոր անձ մը ըլլար , ո՞վ գիտէ , թերես ապագայ թագաւոր մը . . . : Այս մարդը իր երազին հաւատալու դժբախտութիւնն ունէր . ու այս տեսակ հիւանդներու բնական տրամաբանութիւնով , կ'ուզէր իր պղտիկ կեանքը այդ մե՛ծ գաղափարին պատշաճեցնել կանխաւ . . . :

իր բանակին համար ֆրանսական գործարանի մը իշու լաւագոյն կաշիէն թմբուկներ կ'ապսպրէր՝ բայց ա'յնքան թիւով որքան էշ չկար աշխարհիս երեսը . . . եթէ այդ անունով միմիայն համեստ չորքոտանիներուն կ'ակնարկէր։ Գերմանիոյ կայսեր ինքնազիր նամակ մը կը գրէր՝ անոր պղտիկ աղջկան ձեռքը խնդրելու համար։ Բայց այդ մեծ ամուսնութեան արժանավայել պալատ մըն ալ պէտք էր։ ՄօնթէՔարլօի բարձունքներուն վրայ սքանչելի ծախու ապարանք մը տեսեր, ու ամենայն պաշարիւնութեամբ, առանց սակարկութեան, թագաւորի վայել ձեռվ ստորագրութիւն մը նետեր էր՝ գնելու խոստումի մը տակ։

Այդ օրէն ի վեր գործերը գէշցեր էին, սուտ ու փուճ օրէնքներով իրմէ ահագին գրամներ կը պահանջէին տան մը համար՝ որ գնած չէր, պա՛րզ ստորագրութիւն մը միայն . . . : Ուրեմն իրա՞ւ այնքան մեծ արժէք ունէր իր մէկ ստորագրութիւնը։

Այսպիսի մեծամոլութիւններու մէջ հատցուցեր էր գրամները, ու նորերը գտնելու համար այլանդակ շահագիտութիւններու մէջ կ'իշնար։

Գիտնականի մը ապսպրեր էր որ իր հաշոյն արուեստական բրինձի գիւտին աշխատի։

Օր մը կարդալով որ սրբաժիշտիուս ջու-

թակ մը հազարաւոր ոսկիի ծախուեր էր՝ իսկոյն գրեր էր իտալական գործարանի մը, որ իրեն 12 տուղեն սրբաշխվարիուսներ հայթայթեն՝ տասը տարի վերջ տասնապատիկ գիներով ծախելու համար։ Ու գործարանին ամիս մը պայմանաժամամին մէջ ինք բոլորովին ուրիշ բաներու վրայ կը մտածէր, ու բացարձակապէս կը մոռնար ջութակները։

Այդ բոլոր մեծաքանակ ապսպրանքներէն միայն երկու բան պահած էր իրեն՝ որ սենեակին մէջ տեսայ։ Ահագին, անծայր, անվերջ չուան մը որ շուարեցուց զիս։

— Ծովերուն լայնութիւնն ու խորութի՞ւնը պիտի չափես, ըսի։

— Ո՛չ, ըսաւ պազարիւնութեամբ, այստեղ անվստահելի երկիր է, եթէ սենեակը զան պատուհանէն փախչելու համար է։

Բայց ես գիտէի որ գարձեա՛լ կը ստէր, իր սովորութեան համաձայն։ այդ անհատում չուանը ինքը նէն ձեղունէն կախելու համար էր . . .։

Ու սնտուկ մը բացաւ։ մէջը ի՞նչ կը կարծէք որ ըլլար. ածելինե՛ր, ածելինե՛ր, անթի՞ւ, անհամա՞ր, բոլորն ալ իրարո՛ւ նման ածելիներու լեռ մը . . .։ Ես զարմանքէ զարմանք կ'իյնայի՛ երբ ան միենոյն մեծութեամբ ուրիշ սնտուկ մըն ալ բացաւ՝ բերնէ բերան յար և նման ածելիներով լեցուն։

— Ասոնք սրցուածներն են, ըստու:

Ասոր վրայ շատ չպնդեցի, գուրս ելայ: Ահա մարդ մը որ գիշերները հաղարաւոր ածեւիներ կը սրցնէր, ու ցորեկները խելօք-խելօք եւ ազատ-համարձակ փողոցներուն մէջ կը պտտէր. մինչև որ անմեղ մը չմեռցնէր՝ Օքնաքը զայն յիմարանոց չէր կրնար նետել. որո՞ւ փոյթ թէ այլանդակ գնումներով փճացուցած ըլլար իր հարստութիւնը. ան կես-խենքն էր. արգէն բժշկութիւնն ալ խենթութիւն չ'անուաներ այս հիւանդութիւնը: Իր յիշողութեան կորուստը, իր ըրածներուն մանկական տարօրինակութիւնը, իր աւելորդ ստախօսութիւնը, իր յաջորդական մեծամոլութիւնն ու մենամոլութիւնը, ու մանաւանդ իր խօսելու դժուարութիւնը և իր թափթփած բառերը, իր գիրերուն պէս՝ լեզուին ու մատներուն ալ դողալը, շա'տ որոշ հիւանդութեան մը անունը կ'արթնցնէին մտքիս մէջ:

Ինչպէս սկսեր էր այդ հիւանդութիւնը. ոչ թէ յանկարծակի (ինչպէս ծնողքը կը գրէին), այլ ամիսներու ընթացքին: Բարեկիրթ մարդ մըն էր ան, որ քիչ քիչ իր բնութիւնը փոխեց: Նախ մելամաղձոտ դարձաւ, սենեակին մէջ բանտարկուած՝ օրը հարիւր սիկարեք կ'այրէր ու կը մարէր. յետոյ բարկացոտ դարձաւ, ընտիր հասարակութեան մը մէջ յանկարծ զզուելի

շարժում մը կ'ընէր, գարշելի բառ մը կ'արտասանէր։ Ծնողքը նախամեծար համարեցին զայն ճամբորդութեան պատրուակով տունէն հեռացնել, ու մինչև որ վերոյիշեալ նամակը չստացան՝ խենթ ըլլալը չգուշակեցին։ Արդէն ծնողները այդպէս են. ա'յնքան երկար ատեն որ դրամնին չուզես՝ խելացութեանդ վրայ չեն կասկածիր . . . :

Բարալիզի ժեներալն էր այս հիւանդութիւնը, քոյրը այն միւս սարսափելի հիւանդութեան՝ որ բապէս կը կոչուի, և որոնց երկուքին ալ հայրը հինցած սիֆիլիզ մըն է։ Բայց նախ պէտք էր ստուգել որ այս վերջին ախտը լնդունա՞ծ էր ժամանակին։

— Այո՛, ըսաւ, անանկ բան մը կար . . . հին պատմութիւն . . . :

Սրիւնին ու մարմինին քննութիւնը կասկած չի ձգեցին. դարմանելն անկարելի էր, ընելիքս պա՛րզ։ Զինքը շոգենաւի մը բժիշկին յանձնելով՝ շիտակ Պոլիս զրկեցի։ Եւ ա՛լ մինակ մնացած՝ քիչ մը ատեն հանգչեցայ այդ սքանչելի քաղաքին մէջ։ Վերադարձիս՝ շոգեկառքին մէջ նորէ՛ն կարդացի նշանաւոր նամակը ու նորէ՛ն երևակայեցի այդ խենթը, բայց այս անգամ ո՛չ թէ տարտամօրէն, հապա շա՛տ որոշ կերպով՝ այնպէս, ինչպէս մօտաւոր ապագայի մը մէջ պիտի ըլլար ան, անխուսափելիօրէն։

Ուղեղը իր այդ վերջին ու տարօրինակ լոյսերէն վերջ՝ բոլորովին պիտի խաւարէր, սեփ-սև (առջի գիշերուան սենեակիս պէս), ապուշութիւնը կատարեալ պիտի ըլլար, շարժումները անկարելի, անկողնին պիտի գամուէր, լեզուն պիտի կորսնցնէր, ուտելը պիտի մոռնար, օրը քսան սաւան պիտի աղտոտէր, օր պիտի գար ուր ա՛լ զայն կերակրելն ալ անկարելի պիտի ըլլար, իր է՛ն սիրելիներուն գարշելի պիտի գառնար, պիտի նեխէր . . . ու ասիկա՝ անխուսափելիօրէն:

Բայց այս պատմութիւնը անակնկալով սկսաւ և անակնկալով ալ պիտի վերջանար։ Տուն դարձիս՝ Պոլսէն նամակ մը գտայ, ուր ինծի կ'իմացընէին որ խենթը՝ հոն հասած օրն իսկ՝ հազիւթիշկին հսկողութենէն աղատած՝ հորը նետուերէր . . . կարծես դիտմամբ՝ իմ անխուսափելի գուշակութիւններս զուր հանելու համար։

Բնութիւնը, որ ամէն չարիքին քով բարիք մըն ալ գրած է, այդ սարսափելի ախտին քով՝ իր գարմանն ալ ցոյց տուեր է. այս հւանդները գիշեր-ցորեկ մէ՛կ բան կը մտածեն՝ անձնասպանութիւնը։ Բժիշկները որ ուրիշ գարման մը չեն գտած՝ կը բաւականանան արգիւլելով իրենց այդ բնական հակումը։ Սակայն, լաւագոյն չէ՞ հոր մը աղտոտել քան տարիներով նուիրական բոյն մը թունաւորել։

Ու հիմա կը յիշեմ դեռ այն օրը՝ երբ մօ-  
րուքին մէջ խոչոր արցունքներ կը գլտորցնէր՝  
զիս համոզելու համար որ ինք բարի ու խելօք  
մարդ մըն է . . . : Ա՛լ կը հաւատամ քեզի,  
խեղճ մարդ, դուն չես ստեր։ Ստողները ա-  
նոնք են որ քու հոգւոյդ կորստեան վրայ կո-  
կորդիլոսի արցունքներ կը թափեն . . . :

Թող կրօնագէտներն ու բարոյագէտները  
անձնասպանութեան վրայ վիճին . Թող իմաս-  
տասիրական հատորներ արծակեն իրարու գըլ-  
խուն . մէկը պիտի գտնուի՞ ինծի բացատրելու  
համար որ, մարմնապէս ու հոգեպէս ի՞նչ պիտի  
արժէր այդ կեանքը, խօսելու, զգալու, շար-  
ժելու, մնանելու, մտածելու անկարող, մէզի  
մէջ փոտած մսի կտոր մը՝ որ շանը նետես  
չուտեր . . . :

Լօզան, 1913

## ԱՊՐԻԼԸ ՅԱՂԹԵԼ Է

Ո՞վ մարդ, մտածած ես երբեք այն հրաշալի բանին վրայ որ կեանքն է:

Կ'ըսեն թէ համբոյրներ կան որ վա՛րդ կը ծլցնեն: Վարդն ի՞նչ է որ. համբոյրներ կան որ մարդ կը ծնցնեն:

Ծնողնե՞ր, ուսուցէք ձեր տղաներուն թէ իրենց մէջ Աստուած մը կը քնանայ:

Ու վա՛յ անոր որ մութ անկիւններու մէջ կը խաթարէ, կ'ազտոտէ, կը թունաւորէ կեանքի գործիքը: Այդպիսին դժբա՛խտ հայր մը պիտի ըլլայ, եթէ երբե՛ք հայր ըլլայ . . . :

Ապաժառանգ, պակասաւոր, ցաւագար, մելամաղձոտ, այսահար, ախտագին զաւակներուն հաշիւը գինեմոլ և ցոփակեաց հայրերուն հարցուը . . . :

Այնքա՞ն փափուկ է սիրոյ պտուղը:

Խաւարի մէջ բանտուած այդ փոքրիկ մարմինը ո՛չ կը տեսնէ, ո՛չ կը լսէ, ո՛չ կը խօսի, ո՛չ կը շնչէ: Բայց այդ մսի կտորը բոլո՛ր սըրտերէն աւելի զգայուն է:

Այդ ապագայ կեանքը՝ մայրական տիրութենէ մը իր ամբո՛ղջ ճակատագրով կ'ազդուի:

Մօրը սրտին մէ՛ն մի կոչը իր փոքր սրտին մէջ կ'արձագանդէ : Ան ցաւէ՛ մը , խոցէ՛ մը , ոչինչէ՛ մը կրնայ մեռնիլ մօր կենդանի արգանդին մէջ...:

Բայց պիտի ապրի՛ : Ու ահա՛ վճռական ժամը , տառապանքի ու յոյսի այն փոթորկալի՛ ժամը՝ ուր զաւկի մը ծնունդը ու մօր մը մահը նժարին երկու աչքերուն մէջ զիբա՛ր կը կշռեն , վարանոտ տատանումներով . . . :

Սյրը արդէն հեռացաւ , մեղաւոր անասունի մը պէս : Սարսափահար կինը միայնակ է այն խոշոր Անծանօթին առջև , որ իր արիւնէն սնոյց , և որ վայրկեանէ մը պիտի մեռցնէ զինք գուցէ . . . :

Որքա՛ն երանելի է սակայն այսօրուան երեխան . ան այժմ կրնա՛յ հասկցնել իր լեզուն , կրնա՛յ արտաքին աշխարհի հետ յարաբերութեան մտնել . . . :

Կը տեսնե՞ս սա Գիտութեան մարդը որ գլուխը մօր որովայնին վրայ հակած՝ մանուկին սիրութ կ'ունկնդրէ : Մանուկն անոր ականջին կանխա՛ւ կը պատմէ իր տարիքը , իր հասակը , իր առողջութիւնը , իր ի՞նչպէս ծնելու գիտաւորութիւնը , — գլխո՞վ , ձեռքո՞վ թէ ոտքո՞վ աշխարհ գալու իր որոշումը . . . :

Ու ահա ծնաւ :

Բայց որքա՛ն սիրուն է այս Անծանօթը որմէ մայրը կը վախնար . . . :

Մէ՛կ էին, երկո՛ւք եղան, ու իրարու կը ժպտի՛ն . . . :

Աստղ մըն էր որ աշխարհ ինկաւ : Սակայն երկնքէն իջնող այս հրեշտակին համար որքա՞ն դառնութիւններ ունի երկիրը : Հացի փշուր մը բաւական է զայն խեղգելու : Պիտի կրնա՞յ ապրիլ, թէ միայն հիւր է . . . :

Հարսանիթի, կեղծ-մաշկի, կապոյտ հազի, շառատենդի, ուղեղատապի զոհերուն հաշիւը սգաւոր մայրերո՛ւն հարցուր . . . :

Եթէ ուժեղ է՝ պիտի յաղթէ՛ ու պիտի ապրիւ :

Բոլոր ախտերուն և մահերուն մէջէն այդ կենսունակ մսակոյտը իր ճամբա՞ն պիտի բանայ : Այդ զողգոջուն էակը, զոր բգէ՛զ մը բաւական էր մեռցնելու՝ բոլո՞ր դժուարութիւններուն պիտի յաղթէ՛, պիտի ուռճանայ, պիտի մեծնայ, թագաւո՞ր պիտի ըլլայ . . . :

Ու ո՛չ թէ աշխարհագրական կէտի մը թագաւորը . ամբողջ կենդանական ցեղերուն, շընչաւոր և անշունչ էակներուն թագաւորը :

Երէկուան գառնուկը այսօր առիւծնե՛րը պիտի դողացնէ ու վանդակներու մէջ պիտի բանտէ զանոնք իր զրօսանքին համար :

Լեռներուն պիտի հրամայէ որ խոնարհի՞ն, եթէ ո՛չ՝ անոնց փորոտիքին մէջէն պիտի անցընէ իր երկաթէ ճամբան :

Երկնքին պիտի հրամայէ որ լոէ՛ . եթէ ո՛չ՝

շանթարգելով մը պիտի վիժեցնէ անհնազանդ տարբերուն կատաղութիւնը, թնդանօթով մը պիտի փարատէ ամպի ծոցին մէջէն սպառնացող կարկուտը . . . :

Երկրին արգանդէն խաւարին ողիները դուրս պիտի կանչէ, անկերպարան մետաղներուն պիտի հրամայէ որ ծռին, ձև առնեն ու աշխատի'ն իրեն համար :

Արարչութեան կարգն ու սարքը պիտի փոխէ: Բնութիւնը զայն հողի'ն դատապարտած էր, ան ծովերուն և օդերուն պիտի իշխէ:

Ովկիաններու մէջտեղը թաւալող անդրշրջեղեղեան լեռնանման վիշա'պը պիտի հալածէ: Ամպերէն վեր ճախրող արծի'ւը պիտի սարուափեցնէ իր սրնթաց սաւառնակին վրայ թառած . . . :

Ահաւասիկ թագաւորը, տիեզերքին թագաւորը . . . :

Բայց որքա՞ն տկար, ո՞րքան խղճալի է ան . . . :

Այն որ երէկ օդերուն մէջ կ'արշաւէր, այսօր սողունի մը պէս անկողին գամուե՞ր է, խղդուկ-խղդուկ կը հազայ . . . : Աներեսոյթ թշնամիներ իր կոկորդը լեցուցեր, իր շունչը կղպեր են . . . :

Թագաւորը պիտի մեռնի՛, ու չի՛ հասկնար թէ ո՞վ է զայն մեռցնողը . . . :

Սերունդէ սերունդ վայրի գազանները կոտորեց : Թունաւոր զեռունները անհետացուցիր բնակութենէն , մարդասպաններու համար օրէնքներ շինեց , ու չուաններու ծայրէն կախեց անհնազանդները . . . : Ո՞վ է ուրեմն թըշնամին , ո՞ւրկէ մտաւ . . . :

Բայց կը տեսնե՞ս դուն նորէն սա գիտութեան մարդը , որ հիւանդին վրայ փափկութեամբ կը ծոփ , աննշան սրսկում մը կ'ընէ սրունքին մէջ , վայրկենաբար միլիոնաւոր մանրէները կոկորդին մէջ կը մեռնին , ու , կեցցէ թագաւորը . . . :

Ան մինչև այժմ միա՛յն տեսանելի թշնամիներուն դէմ պայքար մղեր էր . հիմա նոր խաչակրութիւն մը կը սկսի՝ անտեսանելիներուն դէմ . . . :

Որո՞նք են այդ խաչակրութեան զօրապետներն ու իշխանները :

Անոնք ոսկեճամուկ զարդեր չունին : Սուսերի տեղ սուր գանակ մը , ատրճանակի տեղ մանրադիտակ մը կայ ձեռքերնին :

Մոլիէսին հեգնած բժիշկները որ դեռ երէկ արքաներուն աղիքները լուալո՞վ միայն կ'ապրէին , այսօր ամբողջ երկրագունտի վրայ ձեռք ձեռքի տուեր են , համամարդկային կեանքին պաշտօնեաները , զերջնական Յաղթութեան յուսատուները եղեր են :

կը տեսնե՞ս սա ծերունին, որ կատղած շունին երախէն ումալ մը լորձունք կը հաւաքէ՝ քննելո՛ւ համար :

կը տեսնե՞ս սա երիտասարդը, որ չա՛ր աշխարհներու մէջ կը մեռնի՝ հնդախտին գաղտնիքը յափշտակելու համար :

կը տեսնե՞ս սա նոր Պրօմէթէոսը, որ խաւարին ծոցէն ռատիումը գողնալով՝ իր ձեռքերը կ'այրէ այդ մոգական հուրէն :

կը տեսնե՞ս սա հայ գիտունն ալ, որ Ռէօնթկէնեան ճառագայթներուն գիտակից զոհը կ'ըլլայ Նոր-Աշխարհին մէջ :

Բայց գեռ ի՞նչ անանուն բժիշկներ կան որ ուրիշներո՛ւ կեանքին համար կը մեռնին, անգիտացուա՞ծ . . . :

Արդի՞ւնքը . . . :

Մոռցա՞ր ուրեմն այն օրերը ուր ամբողջ ժողովուրդ մը, իր արքաներով ու ասպետներով՝ վէրքերու մէջ կը փտէր : Այդ քսան հազար բռըոտնոցներէն, որոնք Եւրոպայի մակերեսը կը ծածկէին՝ այսօր հա՛տ մը իսկ չէ մնացեր . . . :

Ժանտախտը, Ծաղկախտը, Հնդախտը՝ դժոխքէն փախած այդ երեք Աստուածները, որոնք մէկ տարուան մէջ անթիւ բանակ մը սրէ կ'անցնեն՝ ա՛լ չեն զօրեր ոտք կոխելու այս անծայրածիր Եւրոպան զոր բժիշկնե՛ր կը պաշարեն :

Անոնք պահակներու պէս կը հսկեն քաղաքակրթութեան սահմանագլխին վրայ։ Ու որպէսզի ժողովուրդներ կարենան հանգիւստ քնանալ՝ իրենք անքո՛ւն կը սպասեն խրամատին վրայ, նենգ թշնամիին դէմ ճակատ ճակատի . . . :

Այս անհաւասար կռուին մէջ՝ որ անգէ՛ն մարդը կատղած Աստուածներուն դէմ կը մղէ, յաղթութիւնը մե՛րը պիտի ըլլայ . . . :

Առջի օր Ծաղկախտն ու կեղծմաշկը անձնատուր եղան։ Երէկ կատաղութիւնը խելօքցաւ, Այսօր Ժանտատենդն ու Ֆրանկախտը յաղթուելու վրայ են։ Վաղը Թոքախտին է կարգը . . . :

Յիշէ՛ Սպարթացի մօր խօսքը, — «Վահանո՛վդ կամ վահանի՛դ վրայ»։ Պիտի յաղթես կամ պիտի յաղթուիս, ուրիշ ճար չկայ . . . :

Յժիշկնե՛ր, սորվեցուցէք ձեր հիւանդներուն, որ քաջ ըլլան. ապրիլը յաղթել է։ Յուսահատներուն համար այս կեանքին մէջ տեղ չկայ . . . :

Վա՛յ հոգեոր ու մարմնաւոր տկարներուն, վա՛յ երկչոտներուն, վա՛յ յոռետեսներուն, վա՛յ թերահաւատներուն։ Վատերուն համար այս աշխարհին մէջ տեղ չկայ . . . :

Յողնա՞ծ ես՝ տո՛ւր ինծի քու ձեռքդ։ Որովհետեւ եթէ կեանքի պայքարը տիեզերական

օրէնք է, իրերօգնութիւնն ալ կենդանական բնա'զգ է :

Մենք երգելո՞վ երթանք վաղուան :

«Մահուան» չե'մ ըսեր, որովհետև հիւանդութենէ մը մեռնիլը այնքա՞ն անբնական ու անիրաւ է, որքան արկածէ մը մեռնիլը . . . :

Բոլո՞ր երկիրներու ախտաւորներ, իրարո՞ւ միացէք, ձեռք ձեռքի տուէք, կազմակերպուեցէք մե՛ծ յաղթութեան, կեանքի՛ն յաղթութեան համար . . . :

Յառա'ջ. ապրիլը յաղթե՛լ է . . . :

Լօզան, 1913



## ՀԱՐՍԵՐՈՒՆ ԳԱՂՏՆԻՔԸ

— Հարսնիքիս առաջին գիշերը՝ ամուսինիս երկու տարբեր սենեակներ ցոյց տալով պիտի ըսեմ. «Ահաւասիկ, Պարո՞ն, ձեր ննջասենեակը, և ահաւասիկ իմինս . . . » :

Այսպէս կ'որոշէր Սիւզան՝ ամէն անգամ որ իր ընկերուհիներէն մէկը ամուսնանար: Ու որքա՞ն դպրոցական բարեկամներ ունէր ան: Աշխարհիս ամէն երեսներուն վրայ, այս կամ այն քաղքին մէջ, տարի չէր անցներ որ անոնցմէ մէկը կամ երկուքը չամուսնանային: Այն ատեն Սիւզան անհամբեր կը սպասէր առաջին նամակին, տարիներէ ի վեր խոստացուած այն խորհրդաւոր, մտերիմ ու սարսափելի նամակին, որ վե՛րջապէս պիտի բանար իր աչքերուն վարդագոյն վարագոյրը:

Հին ու միամիտ սովորութեան մը համաձայն, գեռ վարժարանին գրասեղաններուն վրայէն՝ հասո՞ւկ աշակերտուհիներ, օր մը իրարու գրել խոստացեր էին իրենց ուղեղը չարչըրկող կարմիր գաղտնիքը . . . :

Այդ օրէն ի վեր քանինե՞ր թռան իրենց բոյներէն՝ թռչուններո՞ւ պէս, թռա՞ն ու լուե-

ցի՞ն, չարե՛րը . . . : Սիւզան գեռ տունը կը  
մնար՝ մըջիւններու պէս. կը մնար ու կը խոր-  
հէր՝ «Չարե՛րը . . . » :

Կարծես բոլորն ալ խօսք-մէկ ըրեր էին  
լուելու: Գոնէ գիրքե՛րը բացատրութիւն մը պա-  
րունակէին այդ կենսական, այդ ահագին հար-  
ցին վրայ: Բայց նո՞յն խսկ բժիշկները, փոխանակ  
մերկացնելու հանելուկը, կը զգեստաւորէին,  
բամպակներու մէջ կը փաթթէին զայն . . . :

— Ինչո՞ւ . . . ինչո՞ւ . . . , կը խորհէր Սիւ-  
զան: Ու տարիքը առած ամէն աղջիկներու  
պէս կը սկսէր քիչ-քիչ վախնալ այդ մութ ու  
չխոստովանուող բանէն . . . : Ահա թէ ի՞նչ  
պատճառով կանխաւ պատրաստեր էր իր հիմեն-  
եան յատակագիծը՝ պաշտպանողական հողի  
վրայ . . . :

— Ահաւասիկ, Պարո՞ն, ձեր ննջասենեակը,  
և ահաւասիկ իմինս . . . :

Տարիներու ընթացքին տարտա՞մ ոխ մը  
սկսեր էր մեծնալ իր պղտիկ սրտին մէջ՝ այ-  
բերու գէմ, կո՞յր ոխ մը, անկերպարան, ան-  
համարձակ ու անորոշ ոխ մը, որ գեռ արմատ  
չունենալուն՝ չէ՛ր ծառանար . . . :

Ամէնուն պէս ինքն ալ գիտէր որ, տեղ մը,  
կիներ կազմակերպուած ու զինուած էին եսա-  
սէր մարդերուն գէմ պայքարելու համար: Բայց  
ինք անոնցմէ չէր, ո՞հ, ո՞չ . . . : Ան ի՞նչ ընէր

բոլոր այրերը. ան մէ'կ մարդ մը յաղթել կ'ուզէր  
միայն, և ո'չ թէ բռնի ոյժով, այլ իր սրտին  
ոյժով, իր գեղեցկութեան ոյժով, իր անձ-  
նուիրութեան ոյժով, իր տկարութեան ոյժով....

Ինչպէ՛ս պիտի սիրէր, որքա՞ն պիտի գգուէր,  
քանի՛ հնարքներ պիտի ստեղծէր երջանկացնե-  
լու համար այն միա'կ մարդը որ չէ՛ր գար, ու  
պիտի չգար գուցէ . . . :

Իրեն համար պէ՛տք մը, պահանջ մը, գե-  
ղարուե՛ստ մըն էր կնութիւնը: Ան ո'չ թէ  
բնութեան կոյր կատակով՝ այլ կարծես ի՛ր  
ուզելովը էգ ծնած ըլլար . . . :

Սիւզան այն մի՛շտ ժպտուն արարածներէն  
էր՝ որոնք կրնան հաւասարապէս թագաւորի  
տուն մը ու բանուորի բոյն մը շէնցնել:

Ու տեսնելու բան էր թէ ի՛նչ ճարտարու-  
թեամբ կը վարէր իրենց տունը, ի՛նք իր գըւ-  
խուն, գեռատի տանտիկնոջ մը պէս: Իր մեծ  
քոյրը գիշերօթիկ վարժարանի մը մէջ ուսուց-  
չուհի ըլլալով՝ հազիւ ամիսը անգամ մը կու  
գար տուն: Իր ալեսոր մայրը՝ տարիներու բե-  
ռին տակ կքած, երկուքի կոտրուած էր: Իր  
հայրը՝ պետական գրադարանապետ մը՝ մեռած  
էր արդէն, ու հիմա անոր նիհար կենսաթոշա-  
կով կ'ապրէին:

Այդ նիւթական նեղ պայմանները քիչ մը  
լայնցնելու համար՝ Սիւզան քանի մը ուսա-

Նողներ ընդունեց իր տան մէջ։ Ու տեսնելո՞ւ էր իր ուրախութիւնը, իր գործունէութիւնը, իր հպարտութիւնը։ Հին ու մենաւոր սենեակները սկսան կեանքով լեցուիլ, խայտալ, երգել, աշխատիլ ու բզզալ, փեթակի բջիջներուն պէս . . . :

Սիւզանին այնպէս կը թուէր որ իր տունը ա՞լ տեսակ մը համալսարանի մասնաճիւղ եղած էր։ Լաւագոյն ուսանողները հո՛ն կը ճաշէին, հո՛ն կը վիճէին, գիտութեան ու գեղարուեստի վերջին տեսութիւնները հո՛ն իրար կը զարնուէին, անշօշափելի նրբութիւններու, անհասանելի բարձրութիւններու կը համնէին։

Ու ամէն տարեվերջի՝ երբ այդ տունէն ուսանող մըն ալ կ'աւարտէր ու կը մեկնէր, Սիւզանին սրտէն կտո՞ր մըն ալ կը փրթէր, իր ետևէն թռչելու համար դէպի հեռաւոր ու կապոյտ երկիրները, ու զաղտնի հպարտութիւնով հետևելու համար իր փառքի ճանապարհն . . . :

Բայց այդ ներքին փոթորիկէն ո՛չ ոք բան մը կը նշմարէր։ Սիւզան, միշտ ժպտուն, հիմա, մնացած ուսանողներուն վրայ կը թափէր իր ամբողջ խնամքը, հոգածութիւնը, սէրը, իր կուսական սրտին մէջ գտնելով հաճելիութեան անսպառ գանձերը։

Ատեն-ատեն երբ սեղանին վրայ խօսակցութիւնը կը մարէր, ան միշտ պատրաստ հարցում մը ունէր իր լեզուին տակ։

— Պա՛րոններ, ի՞նչ կը խորհիք արդեօք  
տկար սեռին վրայ . . . :

— Տկար սե՞ռ . . . երբ թագաւորներն ան-  
գամ կը խոնարհին ձեր առջև : Կիները միայն  
հաւատք չունին իրենց կատարելութեան . չեն  
ներեր որ իրենց սեռէն մէկը գտնուի որուն  
գէմքին, հասակին, տարիքին կամ գոնէ վար-  
քին ու բարքին վրայ տկար կէտ մը չըլլայ :  
Տկար սեռին առասպելը իրենք հնարած են . . .:  
Մենք ձեզ գեղեցիկ սեռ կը կոչենք, Օրիո՛րդ . . .

Սիւզան կը շիկնէր :

— Իմ ալ կարծիքո այն է որ, կ'ըսէր ուրիշ  
մը, եթէ երկինքը ապրէինք՝ կիները պիտի  
թագաւորէին, ու մենք հազիւ թէ դռնապան-  
ներ ըլլայինք հոն . . . : Իսկ հոս, երկրի վրայ,  
ուր բիրտ ոյժը կը տիրէ, ես պիտի չցանկայի  
որ կիները իրենց պատուանդանէն իջնէին մեր  
ցեխերուն մէջ պայքարելու համար . . . : Ըն-  
տանիքը իրենց միակ երկնային ապաւէնն է այս  
երկրագունտին վրայ . հոն է կիներուն թագա-  
ւորութիւնը . . . :

Այն ատեն Սիւզան դաշնակին առջև կ'անց-  
նէր, ու բոլորն ալ վայրկեան մը երկինքներ  
կը փոխադրէր իր մատներուն խաղովը . . . :

Այս, այդ բարակ մատները, կնոջ մատ-  
ները : Միայն համբուրուելու համար եղած հու-  
րիի մատներ չէին անոնք : Ընտանեկան ի՞նչ

հրաշքներ կը գործէին ամէն օր, անդիտացուած, պահուլտող ու անանուն հրաշքներ:

Այդ մատներուն շնորհիւ իր հինցած տունը նոր հարսի մը պէս կը ժպտէր, իր համեստ հազուածքը ոչինչով մը կ'ազնուանար, իր անշուք սեղանը ծաղիկով մը կը հարստանար: Մէկ ձուկով քանինե՞ր կշտացնելու Յիսուսին հրաշքը ինք ամէն օր կ'իրագործէր . . . :

Սիւզան կին մը չէր, այլ կինը: Սակայն ինչո՞ւ ան դեռ աղջիկ կը մնար . . . :

Ճիշտն ըսելու համար, յաճախ մօրմէն տարտամօրէն խնդրած էին իր ձեռքը, ու միշտ մայրն ալ տարտամօրէն հասկցուցեր էր որ Սիւզանէն առաջ մեծ քոյրը կար . . . :

Սակայն հիմա որ քոյրը արդէն պսակուեր էր, Սիւզան բացարձակապէս կը յամառէր աղջիկ մնալ:

Ինչո՞ւ . . . :

Օր մը այցելութեան գացեր էի իրեն, սովորական տեսակցութեան մը համար՝ իբրև իր հօր ու իր տան նախկին բարեկամ:

— Բժիշկ, ըսաւ, այսօր պատմելիք ի՞նչ նորութիւն ունիք հիւանդանոցէն:

— Մի՛ հարցնէք, Սիւզան, սարսափելիք բան մը, չըսուելիք բան մը . . . :

— Եթէ այդպէս է . . . անպատճառ ըսէք:

— Ձեր փափուկ ականջներուն համար չէ, Սիւզան:

— Զիս տղու տեղը կը դնէք, բժիշկ։ Դուցէ  
ես ալ ձեզի բան մը ունիմ ըսելու . սարսափե-  
միք բան մը, չըսուելիք բան մը։

— Ձեր պատմելիքը երբեք պիտի չհաւա-  
սարի իմինիս, Սիւզա՞ն։ Բժիշկի մը մէկ օր-  
ուան տեսածը բաւական է ամբողջ կեանք մը  
թունաւորելու։ Սակայն կը խոստովանիմ որ  
այսօրուան տեսածէս դեռ մարմինս փուշ-փուշ  
է։ Երեակայեցէք երիտասարդ, զմայլելի, ոս-  
կեգոյն աղջիկ մը, կարմիր՝ վարդի մը պէս, ու  
անառակ՝ նժոյգի մը պէս։ Երեակայեցէք ա-  
մէնէն նուրբ ժանեակները, ոնդուսները, ժա-  
պաւէնները, ու անոնց տակ ամէնէն ահոելի  
ախտը, իր ամէնէն դժոխային, իր ամէնէն  
վարակիչ ձեռվ։ Կը կարմրի՞ք, Սի՞ւզան . . . .  
իմացէք ուրեմն թէ ան չթողուց որ ներար-  
կումներն սկսէի . վաղն իսկ պիտի ամուսնանայ  
եղեր . . . «Մեղրալուսնէս վերջ ամուսնիս հետ  
միասի՞ն կուգանք դարմանուելու» ըսաւ . . . .

— Օ՛խ ըլլայ . . . բացագանչեց յանկարծ  
Սիւզան, կըակ կտրած։

— Ձեզի ի՞նչ եղաւ, Սիւզա՞ն։

— Ինծի ի՞նչ պիտի ըլլայ . . . : Հապա՛, թող  
այրերը ամենազգուելի ախտերու մէջ նեխին,  
ամենագարշելի անկողիններու մէջ մտնեն, ու  
վստահ են որ հիմենեան սուրբ բարձին վրայ  
ամենամաքուր կոյսը պիտի ունենան . . . : Կա՞յ

միակ աղջիկ մը որ նոյն վստահութիւնն ունենայ իր ամուսնին վրայ . . . : Թող գոնէ կո՛յս մը գտնուի որ մեր ամէնուս վրէժը լուծէ . . . :

— Բայց ինչէ՞ն գիտէք որ այդ գժբախտ ամուսինը անմեղ մը չէր :

— Հոգ չէ՛, պոռաց Սիւզան, իմ քոյրս ալ անմեղ մը չէ՞ր . . . :

— Ուրեմն ձեր քոյրը . . .

— Տիսո՞ւր, տիսո՞ւր պատմութիւն մըն է ըսելիքս, բժի՛շկ . բայց չըլլա՛յ որ մօրս ըսէք, խեղճը մինչև հիմա լուր չունի . . . : Գիտէք որ տարինե՛ր ամբողջ խնայողութեան հրաշքներ գործելով մեծ քոյրս կոկիկ դրամօժիտով մը՝ վաճառականի մը տուինք : Սակայն չէ՛ք գիտեր թէ ան ի՞նչ տուաւ ի փոխարէն իմ քրոջս . ամէնէն հրէշային ախտը . . . : Իր տարրակի մարմինը կարմիր-կարմիր դուրս տուեր էր . . . ես այն տաեն տգէտ էի . եթէ միայն կասկածէի, եթէ միայն քոյրս բառ մը ըսեր, սա մատներովս կը կուրցնէի իր էրկան աչքերը . . . : Սակայն քոյրս լոեց, ու հեռու տեղեր գացին իրենց ամօթը պահելու . . . : Եթէ մայրս օր մը գիտնար միայն թէ ի՞նչ մեղրալուսնի ճամբորդութեան մեկնած է իր աղջիկը՝ կաթուած կ'իջնէր խեղճին վրայ . . . :

Բայց ահաւասիկ որ գուռը զգուշաւոր կերպով բացուեցաւ, ու սեմին վրայ երեցաւ ձերունի մայրը . . . :

Երկու դաւագիրներու պէս կարմրեցանք ու լոեցինք։ Լսե՞ր էր արգեօք . . . : Ոչ։ Ներուզութիւն խնդրելով հեռացաւ.

— Շարունակեցէ՞ք, տղաքներս, շարունակեցէ՞ք . . . :

Բայց Սիւզան որքա՞ն հեռու էր մօրը ենթադրած սիրոյ զգացումներէն։ Որքա՞ն դառնութիւն կար այդ զուարթ աղջկան գիրկը, որքա՞ն արցունք իր պճլտուն աչքերուն ծայրը, որքա՞ն տառապանք իր տրոփուն սրտին խորը։ Ամբո՛ղջ կանացի ցեղը կը յառնէր ու կը փոթորկէր իր փոքրիկ մարմին մէջ։ Նուիրուելու, զգուելու, երջանկացնելու համար հրաշակերտուած իր մարմինը, մարդերը մէ՛կ համբոյրով կը թունաւորէին . . . : Ամէնէ՛ն զգայուն, ամէնէ՛ն նրբալար քնարը, որ սիրահար մատներու հպումին տակ կընար մարդկային մեծագոյն ցաւերը մոռցնել իր երկնային դաշնութիւններով, այդ կուսական քնարը՝ մարդիկ իրենց գարշապարին տակ կը ջախջախէին . . . : Որքա՞ն կոպտութիւն, որքա՞ն անիրաւութիւն, որքա՞ն անդթութիւն այն գիւրաբե՛կ էակներուն հանդէպ՝ որոնք երկնէ երկիր իջան մե՛զ գիւթելու, մե՛զ հմայելու, մե՛զ բարձրացնելու համար . . . :

Եւ շուարած կ'ունկնդրէի իր ահաւոր ու անսահման բառերուն, որ կուլային իր ման-

կական երկու շուրթէն, երկու թեթև ամպէ ժայթքող շանթերու պէս՝ որ զարաւոր ու անգաշնակ տարրերու խո՞ւլ կատաղութիւնը կը պոռթկան . . . :

— Ա՛խ, զզուելի՛, զազի՛ր մարդիկ, հոգւով-մարմնով թունաւորուած . . . : Ու խորհիլ թէ դո՞ւք ալ մեզի պէս մօր մը շքեղ արդանդին մէջ կազմուեցաք . . . : Զեր առաջինն արժանի չէ՝ յետին կնոջ համբոյրին։ Ե՛ն մեղապարտ կնոջ մէջ դեռ մանուկի մը հոգին կայ . . . ա՛յն մանուկին որ պիտի ծնի . . . : Ես հարսերէն վարդագոյն պատմութիւններ կ'ուզէի, ու խեղճերը չէի՛ն զօրեր իմ կոյս յոյսերս խաւարել . . . : Ահա ինչո՞ւ կը լուէին, ահա ինչո՞ւ պիտի լոեն հարսերը . . . :

Լօգան, 1914

## “ՓՈԽԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ”

Դեռ գպրոցական նստարաններուն վրայէն՝  
Արամ, ընկերս, կ'ըսէր ինծի.

— Երբ քսան տարու ըլլանք, ա'յնպիսի  
խնջոյք մը, ա'յնպիսի հանդէս մը սարքենք,  
որ ամբողջ գիւղը մեզի հետ ուրախանայ . . . :

Այն ատեն գեռ մեզի այնպէս կը թուէր  
թէ քսան տարեկանին խոշոր անկիւն մը պիտի  
դառնայինք :

Քսան տարի կեանքի պատրաստուիլ, քսան  
տարի զաւակներ պատրաստել, քսան տարի  
մահուան պատրաստուիլ . . . : Այս էր մեր նշա-  
նաբանը :

Մեր տղու միամտութեան մէջ այնպէս  
կ'երեակայէինք թէ, կեանքը մաթեմաթիքական  
ուղիղ գիծ մըն էր՝ որ երեք հաւասար մասե-  
րու կոտրուելէ վերջ՝ ինքն իր վրայ կը գոց-  
ուէր, ինքնաբերաբար, եռանկիւնի մը պէս . . . :

Այդ օրէն ի վեր շատ ջուրեր անցան կա-  
մուրջին տակէն, ու հազիւ կրցայ հասկնալ թէ  
կեանքի գիծը ո՛չ թէ ուղիղ, այլ քմայապաշտ  
զիկզակ մըն է, և ո՛չ թէ հաւասարակողմ ե-

ռանկիւն մը կը ծեացնէ , այլ անճոռնի շըրջանակ մը , սև ու ծիծաղելի զէրօ մը . . . :

Անոնք որ դպրոցին մէջ զէրօի մը համար կուլային , անոնք ամբո՛ղջ կեանքերնին պիտի լան . . . ստիպողաբար : Իսկ անոնք որ զէրօյով մը կը զուարձանային՝ անոնց համար կեանքը շա՞տ մը նմանօրինակ ու տարօրինակ զուարձութիւններ կը վերապահէ :

Օրինա՞կ : Սրամ , ընկերս , գեռ հազիւ կեանքին պատրաստուած , գեռ այդ կանխորոշուած քսան տարիքին չհասած , բռնեցին ու թաղեցին . . . : Ու ես՝ մինակ մնացած՝ երբ օր մը ուղեցի տօնել այդ մեծ թուականը , արդէն կեանքիս գարունը անզգալաբար անցած , գացած , անէութեան մէջ թաղուած էր . . . :

Սակայն մեր ծրագրին մէջ ուրիշ տօն մըն ալ կար , մե՛ծ տօնը , մեծագո՞յն տօնը , ամուսնութեա՞ն տօնը , որ աննշմար չէր կրնար անցնիլ անշուշտ :

Ո՞վ կրնար գուշակել թէ այդ մե՛ծ տօնէն ալ ես ինքս պիտի հրաժարէի . . . ահա թէ ինչո՞ւ :

Ականատեսներ կը պատմեն թէ ի՞նչպէս , մահուան գատապարտեալը իր ճերմակ շապիկին մէջէն լոօրէն կը յառաջանայ ու իր ճիտը չուանին կ'անցնէ՝ առանց ընդդիմութիւն մը ընելու , որովհետեւ զիտէ թէ ամէ՛ն շարժում անօգուտ է , և թէ իր բաղդը ուրիշներ կան-

խաւ վճռած են՝ առա՛նց իր հաւանութիւնը  
հարցնելու։

Ես մահուան դատապարտեալ մը դեռ չեմ  
տեսած։ Բայց օր մը պոլսական եկեղեցիի մը  
մէջ հարս մը տեսայ, ու դեռ իր վրայ խորհած  
ատենս մարմինս միշտ փուշ-փուշ կ'ըլլայ։

Խուռներամ, սև բազմութիւն մը գլուխ  
գլխի կ'ալեկոծուէր հարսին անցքը դիտելու  
համար։ Ահա՛ երեցաւ ան։ Շուարուն ու մա-  
հատիպ կը յառաջանար, առա՛նց յօժարու-  
թեան, այլև առա՛նց ընդդիմութեան, որովհե-  
տեւ ուրիշներ արգէն իր ճակատագիրը վճռած  
էին՝ առա՛նց իր հաւանութիւնը հարցնելու։

Գլուխէն մինչև ոտքը ճերմակներու մէջ,  
ան կը յառաջանար՝ իր միամտութեան չուանէն  
կախուելու . . .։ Մինչև հիմա որքա՞ն երջանիկ  
էր ան. ցորեկները սիրոյ երգեր կը հիւսէր,  
գիշերները հրաշալի ասպետներ կը տեսնէր.  
Դաշտի ճպուռներուն պէս անհոգ, երկինքի  
թռչուններուն պէս ազատ էր. . .։ Այդ գիշե՞ր  
իսկ պիտի փշրուէին իր բոլոր երազները, ի՞նքն  
ալ իր կարգին պիտի ճանչնար մայրութեան  
ցաւերը, պիտի ծեծուէր, պիտի տղեղնար,  
պիտի անասնանար. . .։

Մարդակերպ գայլերու, յօշոտող նայ-  
ուածքներու մէջէն ան կը յառաջանար՝ ճեփ-  
ճերմակ ու դեփ-դեղին։ Պղտըտիկ մարմին մը՝

սրտատրով ու գողդոջուն, ոճրագործ ձեռքի  
մը մէջ բռնուած թռչնիկի մարմին մը, որ քիչ  
յետոյ պատա՛ռ մը պիտի ըլլար քովի գիշակեր  
ու տարիքոտ անզղին բերնին մէջ . . . : Փեսան՝  
իր թևէն ճանկած՝ կը յառաջանար ճարպոտ  
աչքերով, փայտի պէս պեխերով սեցուած ու  
սրցուած . . . :

Ամբողջ ամբոխը զոյգ մը աչք եղած էր:  
Յամառ նայուած քներ կը սկեռէին հարսին:  
Մասի մը պէս՝ քիչ մը ամէն մարդ պատառ-  
պատառ կը ճաշակեր այն անմեղութենին, որ  
վայրկեան մը յետոյ գոյութիւն պիտի չունե-  
նար ա՛լ . . . :

— Հարստութիւնը անո՞յշ բան է . . . փըս-  
փըսաց մէկը՝ բերնին ջուրերը վազեցնելով:  
Դրպանդ գրամ ունի՞ս. կեանքդ պոռնիկներու  
ծոցը փտեցուր, ու ծեր օրերուդ համար է՞ն  
անմեղ, է՞ն գեղեցիկ, պղտիկ աղջիկը առ,  
բզքտէ, արիւնէ, ծեծէ, կրւանդացուր . . .  
մա՛րդ մը ճայն հանելու իրաւունք չունի, ո՛չ  
իսկ կինդ . . . : Աստուծոյ օրհնութիւնը քանի՞  
ոսկիի գնեցիր, ուրիշ բան հարցնող չկայ . . . :

Ու իրաւ ալ նոյն վայրկեանին, բարձր-  
աստիճան կուսակրօն մը Սուրբ Գրքէն վկայու-  
թիւններ կը բերէր փեսային առաքինութեան  
համար . . . : Ամուսնութեան անուշութիւննե-  
րուն վրայէն կը մտնէր, տակէն կ'ելլէր . . . :

— Ծով չմտած լողալ կը սորվեցնէ . . .  
կակազեց մէկը քովէս :

Բայց, ուրիշ մը այնպիսի՛ խօսք մը ըստ  
որ մինչև ականջներուս ծայրը կարմրեցայ :

Այդ օրէն որոշեցի որ՝ եթէ երբեք ամուս-  
նանայի, ամէն պարագայի մէջ այս տեսակ  
պիտի չամուսնանայի :

Տեսայ որ այդ պայմաններուն մէջ պսակը  
ուրիշ բան չէր եթէ ոչ խարդախ պայմանա-  
գրութիւն մը, որ կոյսը կը ստորագրէր առա՛նց  
անոր առաջին բառը ըմբռնելու . իսկ ամուսինը  
որ լաւ կ'ըմբռնէր՝ ստիպուած չէր յարգելու  
իր պայմանագրութիւնը . . . :

Գերիներու վաճառականութիւնը ուրիշ տե-  
սակ չէր, միայն թէ հիմա վճարո՛ղն ալ, վա-  
ճառուո՛ղն ալ աղջիկն է . . . :

Ու, ո՞վ հեգնութիւն, այդ փոքրիկ աղ-  
ջիկ՝ որուն խօսքը դատարանին առջև արժէ՛ք  
մը իսկ պիտի չունենար՝ իր «Այո՛»ն պիտի յար-  
գէր մինչև իր կեանքին վերջը, ու իր արդան-  
գին մէջ պիտի կրէր համբռյըներուն ամբողջ  
ծանրութիւնը. մինչդեռ իր ամուսինը՝ առաջի՛ն  
յղութեան արդէն՝ պիտի խարէր զայն, շա՛ն  
մը պէս . . . :

Բայց տեսնէիք թէ իր ծնողները որքա՞ն  
հպարտ կ'երեէին, ի՞նչ ուրախութեան ար-  
ցունքներ կը գլուրցնէին իրենց աչքերէն . . .

ի՞նչ վարպետութեամբ առաջ տարեր էին դրամ-  
օժիտի սակարկութիւնը . . . ու ի՞նչ լաւ ըն-  
տրութիւն . . . ի՞նչ շնորհքով փեսայ . . .  
Ամէնքը կը պաշարէին, կը շնորհաւորէին զի-  
րենք:

Ես՝ նախանձով ու գառնութիւնով լեցուն,  
դուրս կը նետուէի այդ գերեվաճառութեան  
շուկայէն, երբ մէկը թևէս բռնելով քաղաքա-  
վարութեամբ անունս հարցուց . . . կ'երեւի  
«Ծանօթ Ներկաներ»ու շարքին մէջ տպելու  
համար:

Տասնեակ տարիներ անցան այդ օրէն ի վեր,  
բայց գեռ չմոռցայ զինքը, այդ ճեփ-ճերմակ  
ու գեփ-գեղին աղջիկը, որ կեանքիս մէջ ա-  
ռաջին ու վերջին անդամ կը տեսնէի:

Իր ոգին զիս երկար ատեն տառապեցուց:

Օր մը, ես ալ իմ ճակատագրիս կը հնա-  
զանդէի՝ իմ լաւագոյն կէսին միանալով:

Բայց իր պսակէն որքա՛ն տարբեր եղաւ  
մերինը: Իրենը՝ մէկ ծայրայեղութիւն, մերինը՝  
հակառակ ծայրայեղութիւն:

Սուանց թմբուկի, առանց հանգիսաւորու-  
թեան հարսնիք մը. քաղաքական այն պարզ  
հարսանիքը՝ որ Եւրոպան կը պարտագրէ հա-  
ւատացեալին ալ, ուրացողին ալ, հարուստին  
ալ, աղքատին ալ:

Զուիցերիացի քաղաքապետը ամուսնական

պայմանագրութիւն մը ներկայացուց մեղի՝ երկու վկաներու առաջ :

— Կ'ուզէ՞ք ստորագրել, Օրիո՛րդ . . . :

— Այո՛, պարոն . . . : ըստ հարսը՝ գրչե համարձակ ստորագրութիւն մը պառկեցնելով թուղթին վրայ :

— Շնորհակալ եմ Տի՛կին . . . պատասխանեց քաղաքապետը :

Ու ամէնն այսչափ : Այդ վայրկեանէն Օրիորդը Տիկին եղաւ :

Եւ սակայն — անկեղծ խօսք մը կ'ուզէ՞ք — այդ չարութիւնը զիս վիրաւորեց :

Այդ կանխաւ պատրաստուած թուղթը՝ յարձակողական ու պաշտպանողական հողի վրայ գրուած, երկուստեք ստորագրութեան մը վերածեց մեր տարտամ սէրերը, անշրջագիծ անուրջները, ինքնայօժար նուիրումները, յաւիտենի խոստումները . . . :

Ու սէրը, որուն համար Սողոմոն «Մահուան չափ զօրաւոր է» կ'ըսէ, առևտուրի մը չափ խախուտ եղաւ. որովհետեւ Օրէնքը՝ մեզ միացնելու ժամանակ՝ բաժնուելու պայմաններն ալ կը մատնանշէր . . . :

Այս բոլոր օրինական շղթաներուն ծանրութիւնը թեթևեցնելու համար երկնային օրհնութիւն մը կը պակսէր: Հարսն ալ շուտով նշմարեց այդ պակասը :

— Քանի որ, ըստ, մեր ամուսնութեանց համար մեծ ծախքեր չըրինք, «վոխան հարասնիթի» գժբախտ աղջիկ մը ուրախացնենք այդ գրամով. ես նշանուած որբուհի մը գիտեմ որ պսակուելու համար միջոց չունի. թողիր ուրախութիւնը մեզի համար օրհնութիւն մը ըլլայ . . . :

«Մեծ միտքերը սիրտէն կը ծնին», կ'ըսեն, այսինքն կինէն . . . :

«Փոխան հարսանիթի» . . . : Այդպէ՛ս որոշեցինք, ու այդպէ՛ս ալ ըրինք :

Ու մեր ուրախութիւնը աւելի կատարեալ ընելու համար, մեկնեցանք Փարիզ՝ հայ եկեղեցին մէջ փնտոելու ա'յն, ինչ որ կը պակաէր կօգանի քաղաքատան :

Բարի քահանայ մը մեզ դիմաւորեց ժպտելով .

— Բայց զիս գտնելէ առաջ՝ գանձապետ էֆէնտին պէտք է գտնէիք . . . ըստ .

Քաղաքը տակնուվրայ ընելէ վերջ՝ գանձապետ էֆէնտին ալ գտանք գոհարավաճառի գրասենեակի մը մէջ, ոսկի նժարի մը ետին կծկտած, մոմի գոյն ծերունի մը՝ որ ձութ կը ծամէր . . . :

Երբ իմացաւ այցելութեանս պատճառը՝ ըստ .

— Աշխարհիս չորս կողմէն հոս կը թափին աժան օրհնութիւն մը ստանալու համար . . . : Մեր գիները ամէնուն յայնոտի են արդէն, այն-

պէս որ սակարկութեան պէտք չկայ . . . : Եթէ հազար ֆրանք տրուի՝ ամբողջ տաճարը լապտերի պէս կը զարդարենք, բայց նշանաւոր բան մը կ'ըլլայ . . . : Եթէ միայն մէջտեղի ջահը կ'ուզէք՝ գետինի գորգերով՝ այսչափ հարիւր ֆրանք . . . : Բոլոր ջահերը մէկանց այսչափ հարիւր . . . : Սուրբ խորանին լուսավառումը՝ այսչափ հարիւր . . . :

— Եայց պարզ օրհնութիւն մը . . .

— «Պարզ օրհնութիւն» ի՞նչ ըսել է, էֆէնտիմ: Լուսահոգի Մանթաշօֆ այս շքեղ տաճարին համար միլիոններ ծախսեց նէ՝ պարզ օրհնութիւն մը տալու համար է . . . : Ամէն մոմ հաշիւով կը վառի, ամէն տիրացու հաշիւով կ'երգէ . . . : Պէտք է գիտնաք որ մեր ձայնաւորները Փարիզի Փօնսէրվարուարին մէջ կ'ուսանին և Օտէոնին մէջ կ'երգեն . . . : Մեր Շահ-Մուրատեանը ֆառւսը կը խաղայ . . . : Եթէ գովաբանական քարոզ մըն ալ կ'ուզէք՝ անոր հաշիւն ալ տէրտէրին հետ յարմարցնելու է . . . :

Ահա թէ ի՞նչ ցեխերու մէջ ստիպուեցայ սողացնել մեր Սէրը՝ անլուծելի, անբաժանելի, երկնային, յաւիտենական ձեւ մը տալու համար անոր . . . :

Բայց հետեւեալ օր արդէն՝ եկեղեցիին մէջ՝ մոռցայ այդ բոլոր դառնութիւնները:

Խորհրդաւոր գմբէթին տակ, ամայի շէն-

քին ճիշտ կեդրոնը, մինակ էինք մենք իրաբու սեղմուած՝ երիտասարդ ամոլ մը, արուեստագէտ կնքահայր մը, ծերունի քահանայ մը ու ֆրանսացի ժամկոչ մը:

Խորանին վրայ ու մեր երկու քովերը երկար ու ճերմակ կերոններ կը վառէին, լոյս ցորեկով, տժզոյն ու երազային բոցով մը՝ որ կար ու չիկար . . . :

Երբեմն գուռին բացուածքէն օտար գլուխ մը կ'երկննար հետաքրքիր: Այն ատեն կը լսուէր փողոցի անվերջ ու անհուն աղմուկը: Դուրսը՝ աշխարհի մայրաքաղաքը կը խժար, կ'ոռնար, կը հայհոյէր, կ'ալեկոծէր . . . : Ներսը՝ խարտեաշ ու սե երկու գլուխներ իրարու կը կապուէին՝ ապրուշում թելով մը, կեանքի ու Մահուան համար . . . :

Դուրսը՝ բոլոր կիրքերն ու բոլո՛ր մեղքերը, բոլո՛ր գիտութիւնն ու բոլո՛ր քաղաքակրթութիւնը . . . : Ներս՝ Հայաստանցի տէրտէր մը, կարծես Անիի քանդակներէն փրցուած՝ հին ու առաքելատիպ գլուխ մը, հազարաւոր տարիներու բառեր կը կրկնէր, յաւիտենական ու ահաւոր . . . :

Ճերմակ մոմերը կը հալէին. բուրվառը կապոյտ ամպով մը մեզ պաշարեց: Տէրտէրը անվերջ կը կարդար ու կ'երգէր. այդ ընթերցումը ու այդ օրօրումը քիչ քիչ մեզ ընդարմացու-

ցին, վերացուցին, հեռացուցին, հին ու հեռու  
տեղուանք տարին . . . :

Կնքահայրը — մենակեսաց ու մարդատեաց  
արուեստագէտ մը, որ եկեղեցի ոտք կոխած  
չունէր, — հիմա տղու մը պէս կուլար։ Հարսը  
— որ ոչի՞նչ կը հասկնար ոսկեդարու աստուա-  
ծային բարբառէն — լոիկ մնջիկ կ'արտաս-  
ուէր . . . : Ու տաք արցունք մը որ ինկաւ  
մեր միացած ձեռքերուն վրայ՝ մինչև ոսկոր-  
ներուս ծուծը գողացուց։

Ո՛չ. երկնքի կամարէն վարդի մը գոգը ին-  
կող ցօղը, բաղնետան գմբէթէն կոյսի մը ծոցը  
ինկող կաթիլը, այնքան չե՞ն կընար սարսուա-  
ցնել . . . :

Ինձի ի՞նչ փոյթ թէ Գիտութիւնը պիտի  
հեգնէ իր անարժան աշակերտին այս երկիւղած  
գիրքը՝ կրկնապէս ծիծաղելի, որովհետեւ Գի-  
տութիւնը որ կրօնքը չի հասկնար, Սէ՛րն աւ  
չի հասկնար։ Յարաբերական իրականութիւն-  
ներուն միայն կը հաւատայ ան. մինչ Սէ՛րն ու  
կրօնը բացարձակ իտէալին կը ձգտին, նոյն  
յաւիտենական զգացումին երկու յաւիտենա-  
կան ձեւերն են անոնք։ Սէ՛րը՝ անձնական, կեր-  
պարանաւոր, երկրային, բնական իտէալն է,  
կրօնը՝ անանձնական, անկերպարան, տիեզե-  
րական, գերբնական իտէալը . . . :

Թող քարկոծե՞ն զիս թերահաւատները։ Ես

չեմ կրնար ուրանալ այն անջնջելի արցունքը  
որ իմ մայրենի եկեղեցին կրցաւ կաթեցնել իմ  
էռւթեանս մէջ, և որ բոլոր գիտութիւնները  
միացած՝ պիտի չկարենային կաթեցնել . . . :

Միայն թէ ազատեցէ՞ք Պսակը միջնադար-  
եան յղփութիւններէն, գերեվաճառութեան յի-  
շատակներէն, անբարոյացուցիչ տեսարաննե-  
րէն, չտես ցուցագրութիւններէն . . . : Այս  
բոլորը կը ծառայեն մի' այն ամուսնութիւնը  
գժուարացնելու, աղքատութիւնը նուաստաց-  
նելու, կուսութիւնը կարմրցնելու . . . :

Փոխանակ հարիւրաւոր հրաւիրեալներու՝ ո-  
րոնք վա՛ղն իսկ պիտի քննադատեն ձեր հարս-  
նիքին խեղճութիւնը, լաւագոյն է ուրախաց-  
նել որբուհի մը՝ որ ամբո՛ղջ կեանքով պիտի  
օրհնէ ձեզ :

Ու ո՛եէ թերթ ուրախ պիտի ըլլայ յայտա-  
րաբելու արար աշխարհի թէ՝

Նորապսակ ամոլ Ք. այսքան ոսկի  
կը նուիրէ աղջկանց որբանոցի մը,  
փոխան հարսանիքի:

Շարքը բացուած է, ո՞վ պիտի երկրորդէր....

Լոզան, 1914

# ՄԱՆՉԵՐՈՒՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Հիմա որ ուսերուս վբայ տակաւ կը զգամ  
տարիներուն ծանրութիւնը, ու ձեռքիս գրիչը՝  
երբեմն փետուրի պէս թեթև՝ այժմ մահուան  
բառերուն մէջ կը կապուի ու կը շփոթի, կը  
ցիշեմ հի՞ն հի՞ն օրերը, այն օրհնեա՞լ օրերը,  
երբ ուզեղիս, ջիղերուս, մարմինիս բոլոր բջիջ-  
ները այնպէ՞ս լեցուած էին կեանքով՝ որ մահ-  
ուան գաղափարին համար տեղ չէր մնացած . . . :

Երջանի՛կ տարիք, ուր կեանքը կ'եռայ,  
սիրտը կը զեղու, հոգին կը պոռթկայ:

Ու ո՞վ կրնայ մոռնալ հազար անդամ կըրկ-  
նըւած անունը այն պաշտելի ընկերոջ՝ որ մի-  
անգամայն դասակիցդ էր, տարեկիցդ ու սըր-  
տակիցդ, երեակայական վէպերուդ հերոսը,  
հրաշալի արկածախնդրութիւններուդ զինակիցը:

Սրամն էր իմ զինակիցս: Միասին կը խա-  
ղայինք, միասին կը սերտէինք, միասին կը  
չափուէինք: Երբ ան հեռուի աղբիւրէն ջուր  
բերելու կ'երթար, ե՛ս ալ հետը կ'երթայի սա-  
փոր մը ուսիս: Երբ ես թռչուններուն թակարդ  
լարելու կ'երթայի գաշտերը, ա՛ն ալ հետս կու  
գար, սուտ սուլոցներով զիրենք հրաւիրելու:

Ու ի՞նչ չարութիւններ չէինք ըներ միասին . — երկու թիթեռ մէկ լուցկիի գամելով՝ դասարանին մէջ թոցնել : Մեղուներուն թեերը փետտելով՝ լարի վրայ խաղցնել : Ճանճիգլուխներ ճղմելով՝ գրքերը զարդանկարել : Տղոց բերանը շաքար մը տալով՝ ակոաները փրցնել . . . : Լաւ կը յիշեմ որ օր մը ողջ մկնիկ մը լուցկիի տուփի մը մէջ մտցնելով՝ չորս թաթիկները չորս ծակերէ դուրս հանեցինք ու ազատ արձակեցինք : Երբ գիրուկ գասատուն ու բոլոր աշակերտները տեսան որ փոքրիկ տուփ մը սրահին մէջ ինքնիրեն կը վազվէր խենթի մը պէս՝ ամէնքն ալ սարսափահար դուրս խոյացան . . . :

Անանո՞ւն Ողիսականներ՝ որ մեզ կիսաստուածներու պէս յարգել կուտային դպրոցին մէջ : Ճիւաղայի՞ն չարութիւններ՝ որ մեզ հրեշտակներու պէս կ'ուրախացնէին . . . :

Աւա՞զ, օր մը կուգայ ուր մեծագոյն առաքինութիւններն անգամ չե՞ն կրնար այս պղտիկ չարաճճիութիւններուն չափ ուրախացնել մարդկային սի՞րտը . . . :

Եւ սակայն չկարծէք որ մեր երջանկութիւնը անխառն էր . ո՞հ, ոչ : Կատարեալ մարդը ըլլալու համար գլխաւոր բան մը կը պակսէր մեզի՝ պեխն ու մօրուքը : Ու ըսե՞լ որ՝ բուսնելո՞ւն պէս կ'ածիլէինք . . . :

Օք չէր անցներ որ դպրոցին ծառին տակ,

ՃԵՐՈւՆԻ ԿՈՆԴՂԻՆ ՎՐԱՅ ՀԱՍՏԱԿՆԻՄ ՀԸ ՀԱՎԻԵՒՆՔ՝  
ՄԱՏՆԵՐՆՈՒՍ ԾԱՅՐԻՆ ՎՐԱՅ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՎ, ու  
ՂՄԵԼԻԻ ԽԱՐԴԱԽ ՀԱՐՈՒԱԾՈՎ ՄԸ ՀՃԵՂՔԵՒՆՔ  
ԿՈՉԿՈՒԱԾ ԿԵՂԱԸ ԻՐՈԿ ՀԱՎԻԱՆԻՀ :

Սակայն հիմա որ տարիներն ու մահը մեր  
մէջ ամէն մրցում ի սպա՛ռ ջնջեցին, ինչո՞ւ  
չխոստովանիմ որ, ան ինձմէ հասակո՞վ ալ,  
ոյժո՞վ ալ, ճարտարութիւնո՞վ ալ, չարութիւ-  
նո՞վ ալ միշտ գերազանց էր :

Լողալու մէջ իր նմանը չկար: Պայքարի  
մէջ մէկ-հատիկ էր: Երբ ամէն Զատկի-Ծնունդի  
յոյն գպրոցին տղոց գէմ կռուի կը բռնուէինք  
ռազմական շարքերով՝ ճակատ ճակտի, քա-  
րերը է՛ն շիտակ ու է՛ն հեռու թոցնողը միշտ  
ինքն էր: Մեղի համար ամբողջ գիւղին մէջ  
Աղդին պատիւը փրկողն ա՛ն էր միայն :

Վա՛յ եթէ իր ճամբուն վրայ շուն մը հա-  
ջեց. երեք օր չանցած այդ շունը պիտի ան-  
հետանար:

Զէ՞ որ անգամ մը իր թռչնիկը փարատող  
կատուն աշտարակի մը գագաթէն եօթն անգամ  
վար նետած էր, մինչև որ եօրը հոգիներն ալ  
խեղճին բերնէն դուրս գային:

Սիլիվրիի այդ աշտարակը ճիշդ մեր տան  
գէմն էր. բարձր ու խարխուլ մինարէ մը՝ յու-  
նական հին մեհեանի մը վրայ թառած. մեհ-  
եանը դեռ կանգուն է՝ մինարէն փլած . . . :

Հո՞ն կ'աղօթէր երբեմն բժշկութեան հայր-աստուածը։ հիմա բուերն ու գեերը կ'իշխեն հոն։ Գիշերը սարսափը կը լեցնէ այդ պատերը։ ու լուսինը այդ աւերակներուն լեզու կուտայ՝ կ'ըսեն . . . :

Արամ այդ գեերն ալ արհամարհեց։ Գիշեր մը աշտարակէն ներս սողաց, խաւար ու դարձդարձիկ սանդուղներէն սկսաւ բարձրանալ խարխափելով, պատերը չոյելով, ոտներն արիւնելով։ Երբոր գագաթը հասաւ, չունչը բռնեց, ձեռքն երկնցուց։ Վերը անդղի բոյներ կային, ու ձագուկ մը կ'ուզէր գողնալ։ Բայց վայ թռչունի ձագեր գողցողին . . . Իր սև աչերուն մէջ չարութեան կայծ մը փայլատակեց։ անդղերը տեսան այդ կայծը ու կտուցի սոսկալի հարուածներ տեղացուցին իր աչերուն։

Իր գէմքին վրայ միշտ մնացին այդ վէրքի սպիները։ Սակայն տգեղութիւններ կան որ գեղեցկութենէն աւելի կ'արժեն . . . Այդ օրէն ի վեր գիւղին հերոսն էր Արամ։

Քանի՞ քանի՞ անքամներ աղջիկներու դըպըցէն կը կանչէին զայն՝ վարժուհիին դասագիրք մը տանելու, աշակերտներուն մարմնամարզ մը ցուցնելու պատրուակով։ Եւ սակայն այս պատանին որ անգղեր կը փետտէր ու մանչերը կը ծեծէր, աղջիկներու առջև տղու մը պէս կը դողար ու մեղաւորի մը պէս կը կարմրէր . . .

էգերը իրեն համար արտակարգ, բացառիկ, անբնական, անկարելի էակներ էին։ Մայրիկը՝ իր փոքր հասակէն մեռած ու իր բոլոր եղբայրներն ալ արու ըլլալուն՝ Մանչանոց կը կոչուէր իրենց տունը։ Բոլորն ալ միանոյն փայտէն տաշուած՝ ուժեղ ու չքեղ պատանիներ էին, — գիւղին փառքը։ Բայց բոլորն ալ Արամին պէս շուարած, ամչկոտ, ախտազին զգայնութիւն մը ունէին։ Կիները միայն հեռուէն տեսած ըլլալով՝ ձեռքի սեղմում մը զինաթափ կ'ընէր զիրենք . . . :

Արամ քանի կը մեծնար՝ այնքա՛ն կը տկարանար։ Եկեղեցիին մէջ երգած ատեն ձայնը կը փոխուեր. դպրոցին մէջ պատասխանած ատեն միտքը կը խաւարէր. գիրք մը կարդալու պահուն՝ էջը չդարձուցած՝ կարդացածը կը մոռնար։

Տղոց մէջ տարտամօրէն կը փսփսային որ «ամօր բաներ կ'ըներ», «ողնածուծը հալեր եր» . . .

Օրեր կային որ քովը չէր մօտեցուեր. այնքա՛ն յոռետես, գաժան, զայրացկոտ կ'ըլլար. բոնած բանը կը կոտրէր։

Մակայն իր մտաւորական ոյժը կորսնցնելէ վերջ՝ քիչ քիչ իր մարմնական առաւելութիւններն ալ անհետացան։ Մազերը փրցուած Սամսոնի մը պէս՝ սմսեղուկ, դողդոջուն, շուարած բան մը եղաւ։ Այտոսկրերը ցցուեցան, աչքերուն ծիրը կապարի գոյներ ստացաւ։

Ու չգտնուեցաւ մէկը՝ ո՛չ քահանան, ո՛չ վարժապետը, ո՛չ հայրը, ո՛չ իսկ բժիշկը, որ այդ տղէտ պատանիին բացատրէին թէ այդ մենաւոր ու մեղաւոր զբօսանքները զինքը գերեզման կը տանէին . . . :

Արեւոտ օր մը, դանդաղօրէ՞ն, ժայռերուն դադաթը գացինք միասին։ Յանկարծ զրպանէն արծաթի խոշոր զրամ մը հանեց ու ձեռքի լայն շարժումավ մը ծովը նետեց զայն։ Արծաթը վայրկեան մը փայլեցաւ արեւուն տակ, յետոյ անդունդին մէջ կորսուեցաւ ու պղտիկ ճողփիւն մը հանեց։

— Ասիկա տասներորդն է որ հօրմէս գողցայ, ըստաւ, ծով նետելու համար . . . : Իւրաքանչիւր փորձութիւնս այդպէ՞ս կ'ուզեմ պատժել. բայց կը զգամ որ ո՛ւշ է արդէն, կամքը մեռեր է մէջս, ա՛լ թագաւորի գանձ մը իսկ պիտի չբաւէ այս ծովը լեցնելու . . . :

Ասիկա մեր վերջին պտոյտը եղաւ, ու մեր վերջընթեր խօսակցութիւնը։

Արամ անկողին ինկաւ ու ա՛լ չելաւ։

Մեր ծնողները մեզ արգիլեցին իրեն այցելել։ Գիւղերու մէջ — ուր գիտութենէ աւելի քնազդը կը տիրէ — հո՛ն ուր բժիշկի ոտքը կը կոխէ, բարեկամները իրենց ձեռքը կը քաշեն՝ անասնական ինքնապաշտպանութիւնով մը։ Ու ընտանիքը իր ցաւին մէջ կը կծկուի, միայնակ

կը մնայ իր հիւանդին հետ՝ որ յաճախ ամենաւտարրական զգուշութիւնն իսկ չունի իր սիրելիները չվարակելու համար . . . :

Ամիսներով տարտամ շշուկներով բաւականացայ:

— Երէկ գիշեր նորէն բժիշկը կանչուեր է . . .

— Թասերով արիւն փախեր է . . .

Փոքրիկ եղբա՛յրն ալ անկողին ինկեր է . . .

Օր մը, սակայն, ծնողքէս գաղտնաբար, իրենց տունը մտայ, ու վախն ի վախ սանդուղներէն վեր ելայ:

Հիւանդին սենեակէն բժիշկը դուրս կ'ելլէր: Ընտանիքին անդամները զայն պաշարեր էին երկիւղած ձևերով:

— Ոտքդ պազնեմ, բժի՛շկ, կ'ըսէր ծերունի հայրը դողալով . . . : Յոյսի բա՛ռ մը տուրմեղի . . . :

Բայց ան ճակատագրական կտրուկ շարժում մը ըրաւ:

— Ամէ՛ն ցաւ վախճան մը ունի, ըսաւ . . . :

Բժիշկէն վերջ շուտով զիս զրկեցին քահանան կանչելու: Տէրտէրն ինծի խաչ մը ու գիրք մը տուաւ, ու խնդրեց որ հետն երթամ: Վախն ու վատութիւնը սիրտս լեցուցին:

Ես այն ատեն գեռ չէի տեսեր թէ մարդ մը ինչպէ՞ս կը մեռնի. սակայն յաճախ սոսկումով գիտեր էի թէ ինչպէս կը մեռնէին մեր թու-

նաւորած շուները՝ սալայատակները խածնելով, կանգնելով ու իյնալով, դողալով ու պաղաւտելով . . . :

Սակայն այդ օրը սորվեցայ ինչ որ բոլոր բժշկական կաճառները չուզեցին սորվեցնել՝ թէ մարդ մը անասունի մը պէս չի' մեռնիր . . . :

Հո՞ն՝ ուր Գիտութեան մարդը յոյսի փոքրիկ բառ մը անգամ չէր գտած ըսելու՝ կրօնքի պաշտօնեան հաւատքի անհուն պաշար մը բերեր էր իր մագաղաթի գրքին մէջ։ Հո՞ն ուր բժիշկը կեանքը կը չափէր ու կը կտրէր՝ չո՞ր ձեռվ մը, քահանան յաւիտենական կեանքի անծայրածիր հորիզոններ կը բանար՝ օրհնակա՞ն շարժումով մը։ Ու երկու հազար տարիներէ ի վեր կրկնուած իր բառերը՝ մի՛շտ նոյն գաղտնիքն ունէին ոսկեզօծելու այն վերջին ժամերը, ուր գիտապէս, ամէն յոյս, ամէն հաւատք, ամէն սէր, ամէն իրականութիւն ու ամէն երազ կը սնանկանայ, կը մեռնի, կը փտի։ Գերագո՛յն պարտութեան ժամուն՝ գերագո՛յն յաղթութեան խարկանքը։

Խարկա՞նք թէ իրականութիւն, չե՛մ գիտեր։ Սակայն այդ օրէն ի վեր համոզուեցայ թէ որքան ատեն որ մարդերը պիտի մեռնին՝ ա՛յնքան ատեն Գիտութեան կողքին պիտի ապրինակ կրօնքը . . . :

Սրգարեւ, քահանային մեկնելէն վերջ, աննիւթական շնորհ մը իջած էր արդէն հիւանդին դէմքին վրայ։ Անկողնին մէջ նստաւ, ձեռքը ձեռքերուս մէջ դրաւ, ու խօսեցանք իրարուհետ՝ հի՞ն օրերու պէս։

— Ինքզինքս երբե՞ք այսքան լաւ չէի զգացած, ըսաւ . . . : Վաղը եթէ արե ըլլայ՝ կ'ուզե՞ս որ միասին դաշտ երթանք պտտելու . . . :

Յետոյ, յանկարծ լոեց, ականջը լարեց, տժգունեցաւ։

— Կը լսե՞ս, ըսաւ, իրիկուան զանգակն է . . . : Կը յիշե՞ս, ամէն անգամ ե՛ս կը զարնէի մեռելին զանգակները . . . : Օր մը երբոր իմ կարգս ալ դայ, կ'ուզեմ որ դուն զարնես ինծի համար. բայց ա՛յնպէս ուժով քաշես պարանը՝ որ արար աշխարհ իմանայ . . . :

Սակայն ի՛նքն ալ, ե՛ս ալ, այնպէս համոզուած էինք որ այդ օրը երբեք պիտի չգար . . . :

Հետեւեալ օրը՝ գարնանային զմայլելի օր մը՝ ընդհատ ընդհատ զօղանջ մը փրթաւ օդին մէջ։

— Հրդե՞հ կայ, մայրիկ, ըսի . . . :

— Շուտով շապիկդ առ ու ժամ գնա, տղա՛ս, Արամը մեռեր է . . . :

Մեռե՞ր է . . . : Մեռե՞ր է . . . : Խենթի մը պէս վեր վազեցի, փոքրիկ խուցի մը մէջ բանտուեցայ, դուռները գոցեցի, պատուհան-

ները խցեցի՝ այդ ընդհա՛տ ընդհա՛տ ու անընդհա՛տ զօղանջը չիմանալու համար . . . :

Սակայն ի զո՞ւր: Գիւղական զանգակը ամբողջ տարին ինձի համար լացաւ:

Ընտանիքներ կան որոնց անդամները՝ խաղի թուղթերու պէս իրարու ետևէ կ'իյնան: Սոսկալի վարակումը հնձեց այդ գեռատի կտրիճները. մահը փակեց այդ տան դուռը: Ու մինչև այսօր, գիւղի պատանիներուն կը ցուցնեն մանչերուն գերեզմանը:

Լոզան, 1913



## ԿՐՈՒՆԿԸ

---

Յուրատ-ձմեռ օր մըն էր։ Դուրսը սառած հովը մտրակներու պէս կը շաչէր անցորդներու երեսին։ Զիւնն ըսես՝ աչքերը կուրցնելու աստիճան։

Հայրենակցի մը սենեակին մէջ կծկտեր էինք մենք, քանի մը ընկերներ, ամէնքս ալ պանդուխտ։ Դուռը ճռաց, ցուրտ հով մը խուժեց սենեակէն ներս։ Կարօն էր, գերեզմանէն կուգար։

— Պը՞ո՞ռ, ըսաւ, շա՞ն օդ. ասանկ օրով մարդ կը մեռնի՞ . . . :

Քիչ վերջը, գուռը անդա՞մ մըն ալ բացուեցաւ. քանի մը յետամնաց ընկերներ ալ ներս մտան։ Այս ծիւնին տակ սպասած էին որ դիակը ամբողջովին ծածկուէր, նոյնիսկ մէկը՝ մեր բոլորին կողմէ՝ յետին հրաժեշտի քանի մը խօսքեր ալ ըսած էր այդ մենաւոր գերեզմանատան մէջ, այդ անծանօթ մեռելին վրայ։

Ո՞վ կը ճանչնար, ո՞վ պիտի ճանչնար երբեք հազար ու մէկ բզկտուած էջերը կեանքին ու Մահուան այն տռամին՝ զոր այսօր ծիւներու

տակ թաղեցինք, օտարներու փոսին մէջ, առանց անունի, թռչունի դիակի մը պէս . . . :

— Ե'ս ալ չէի ճանչնար ան, ըստ մէջերնէս մէկը. բայց պանդոկին մարդերը հասկցերէին որ այդ օտարական հիւանդը հայ մըն է ու հայ բժիշկ մը կ'ուզէ իր մօտ։ Շաբաթ մը յետոյ միայն կրցան զիս գտնել։ Երբ իր սենեակէն ներս մտայ՝ պատուհանին փեղկերը զոցուած էին։ Սակայն քիչ-քիչ այդ մթութեան մէջ գէմք մը գծագրուեցաւ, երկար, անկիւնաւոր, կանանչի զարնող գեղնութիւնով մը, խաւարով ու լոյսով շինուած Ռամպրանթեան գլուխ մը։

Երկրորդ բանը որ տեսայ այդ մեռութեան մէջ ոսկորի գոյն մատներ էին, որ ինձի երկարեցան ու ձեռքերս սեղմեցին՝ կպչող խոնաւութիւնով մը։ Կարծես թէ ա՛լ կաթիլ մը արիւն մնացած չըլլար իր մարմինին մէջ։ Աչքերը իշքնց փայլը արգէն կորսնցուցեր էին. սեռութեան մէջ սև՝ չէին երեար։

Երբ աւելի վարժուեցայ այդ կէս-մթութեան՝ տեսայ որ մօրուքին վրայ տեղ-տեղ կարմիր արիւնը փակեր, թանձրացեր, լերդացեր էր։ Մորթուած անասունի տա՛ք շունչ մը կ'ելլէր իր բերնէն, դանդաղ ու խորունկ։ Կարծես անտեսանելի դանակ մը ներսէն, վերէն ի վար ձեղքեր էր իր թոքերը։

Ալ նիւթական ի՞նչ դարման կարելի էր  
տալ այս մարմինին որ գրեթէ մեռեր էր ար-  
դէն։ Բայց ան խօսելու ճիգ մը լրաւ, հազը  
խեղդեցիր խօսքը. խռկացող, խռպոտ հառաչ-  
ներէն բա՛ռ մը հասկցայ,

— կռո՛ւնկը . . .

Ու ես երգեցի իրեն. ո՞վ չգիտեր կռունկը,  
բոլոր աչերն ետին մնացած ուղեւորներուն  
կռունկը . . . ու անդին՝ բոլոր ճիտը ծռած  
անվե՛րջ ճամբաներուն սպասողներուն կռուն-  
կը . . .։ Ու ինձի այնպէս թուեցաւ որ իր  
հոգին հովացաւ, զովացաւ, լացաւ . . .։ Իր  
սրտին բոլոր լուրերը յանձներ էր հաւատարիմ  
կռունկին . . .։

Այս պատմութեան վրայ ամէ՛նքս ալ լոե-  
ցինք։ Սարսափելի՛ բան մը կար ճակատագրին  
մէջ այս անծանօթ ուսանողին՝ որ հայրենիք  
դառնալու համար ճամբայ ինկեր, ու ճամբուն  
վրայ մեռեր, թաղուեր էր իր չտեսած մէկ հո-  
ղին մէջ . . .։

Թոքախտը որ հո՛ն էր, ի՛ր մէջ, դարանա-  
կա՛լ, տարիներէ ի վեր սպասեր էր որ բոլոր  
յոյսերը իրականանան, բոլոր ուսումները կա-  
տարելագործուին ու բոլոր աշխատութիւնները  
աւարտին՝ ի՞նք սկսելու համար իր ահաւոր աշ-  
խատութիւնը, ու գերագո՛յն ժամուն տալու հա-  
մար գերագո՛յն հարուածը . . .։ Ա՛խ, զգուելի՛,  
զզուելի՛ հիւանդութիւնը . . .։

— Բժիշկ, ըստ մէկը, երբ գերեզմանին  
մէջ երեսը բացինք՝ մելանի պէս ու էր . . .  
ինչէ՞ն է . . . :

Բայց բժիշկը չի խօսեցաւ. մարդ չի խօ-  
սեցաւ:

Լռութիւնը անգամ մը լն ալ իջաւ մեր վրայ,  
քարի պէս, ու այս անգամ աւելի՛ ահաւոր  
քան առաջին անգամը։ Այդ սա՛ռը կոտրելու  
համար՝

— Տղա՛քներ, ըստ ուրիշ մը, վաղը Հա-  
յոց կաղանդն է . . . :

Բայց կաղանդին վրայ մտածողն ո՛վ էր։  
Մենք կը լսէինք ձիւները որ կը թփրտային  
ապակիին վրայ, կարծես մեռելի՛ն մատերը  
թփրտային մեր ապակիին վրայ . . . Այս ցուր-  
տին՝ իր գերեզմանէն փախած, մե՛ր մէջ մտնել  
կ'ուզէր ան։ Ու չես գիտեր ի՞նչ մը ունէր  
սպառնական այդ անանուն ու անծանօթ մե-  
ռելը. խորհրդանշան մը ու ազգարարութիւն  
մըն էր ան մեզի համար . . . :

Ու իրա՛ւ, իրա՛ւ այդ պահուն Մահը մեր  
վրան էր. ա՛յն Մահը, որ ուսանողին ու բան-  
ուորին, հաւատացողին և ուրացողին, բժիշ-  
կին ու բժշկուողին հաւասարապէս անծանօթ  
ու սարսափելի է . . .

Մե՛նք ալ մարդ պիտի ըլլայինք, կրթու-  
թիւն պիտի ստանալինք, լո՞յս պիտի տանէինք

մեր խաւար աշխարհին . սուտ, սուտ . . . : Մենէ որո՞ւն շունչին մէջէն չէր շնչեր արդէն դարանակալ Մահը . . . : Իւրաքանչիւրն ինքն իր վրայ կը խորհէր, ինքն իր վրայ կը կասկածէր . . . :

Ո՞վ պիտի պատմէր ահաւոր մեծութիւնը այս երիտասարդ հոգիներուն, որոնք աղօթքի մը կա'պն ալ կը մերժէին ողջերուն ու մեռնողներուն միջև : Այսպէս, ամէն մարդ առանձնացեր էր ինքն իր հոգւոյն մէջ . . . :

Սակայն, յանկարծ, մութ անկիւնէ մը, գողգո՞ղ ու ցա՞ծ, երդ մը սկսաւ, նախ մէկ բերնով, յետոյ բոլոր շրթունքներէ . բարի ու ահաւոր երդ մը, մահերգի մը պէս աղաչաւոր, աղօթքի մը պէս վեհափառ երդ մը, որ սառը կոտրեց, արցունքները հալեցուց, սրտերը տաքցուց, բոլոր հոգիները, բոլոր հոգերը, բոլոր տրտունջները, բոլոր մրմունջները իրա՛ր միացուց .

Ղարիպին սիրտն է խոց, նիկարն է վարամ, կերած հացն է լեղի, ու զուրն է հարամ....:

Կոռ՞ւնկ, կոռ՞ւնկ, ամէն աշխարհի անկիւններէ, ամէն սրտի խորշերէ քանի՛ ծանր լուրեր կապեցին ոտքերուդ, ու դուն կրնա՞ս թռչիլ . . . : Քանի՛ քանի՛ մահեր կապեցին քութերուդ, կոռ՞ւնկ, թեաւո՞ր հառաչ, որ կրնա՞ս թռչիլ . . . :

Ու երբ բժիշկին նշանին վրայ՝ բոլո՛րս մէկ ոտքի կեցանք իբրև սուզի նշան, մարմինս փուշ-փուշ եղած՝ ես կը խորհէի որ այդ վայր-կեանին, հեռունե՛րը, հեռունե՛րը, ծովերով ու լեռներով հեռունե՛րը տեղ մը, ծերուկ մայր մը ու ալեսօր հայր մը, ժպտելով ու յուսալով, ճամբո՛ւն, ճամբո՛ւն կը նայէին, մինչդեռ մենք գիտէինք որ ա՛լ տղան պիտի չգար, պիտի չգա՞ր . . . :

Եւ այս անգամ, ամէնո՞ւն հետ, բայց դո-ղալո՛վ, ու կարծես մօ՛րն ականջին կ'երգէի ես մահահոտ երդը . . . : Պանդխտութեան ճամ-բաներուն վրայ անանուն մեռնողներու ամբո՛ղջ ցեղ մը՝ համայն աշխարհը թունաւորելու չափ դառնութիւն դրեր էր այդ երգին մէջ, ու քա-րերը լացնելու չափ քաղցրութիւն . . . :

Լօզան, 1913

## ԹՈԳԱԿԱՏԱԿՈՐԸ

---

Դուրսը խաւար գիշեր էր . անձրել կ'եր-  
գէր ապակիին վրայ :

Մենք լոխկ մտիկ կ'ընէինք կիւրճեանին ,  
որ հազիւ լսելի ձայնով մը կը խօսէր , խօսելէ  
աւելի կատուի մը պէս կը խռկար :

— Անդամ մը , տարիներ առաջ , դեռ նոր  
սանարօրիում մտեր էի , ինձմէ շաբաթն մը վերջ  
օտար հիւանդ մըն ալ եկաւ հոն : Ո՞վ գիտէ  
ինչ հեռաւոր ծովեր կտրած անցած , վիրաւոր  
թռչունի մը պէս մեր սարն էր ինկեր կեանք  
փնտուելու : Բայց ա՛յդ իրիկունն իսկ իր անկո-  
ղինը հեռացուցին մեր սրահէն : Ամբողջ գիշերը  
աչքս չկրցայ գոցել . կը տեսնէի այդ խեղճ  
դատապարտուածը որ ա՛յդ գիշեր , ա՛յդ ժա-  
մուն , թերես ա՛յդ վայրկեանին կը մեռնէր ,  
պաղն երեսին , շան մը պէս . . . : Ու իրա՛ւ ալ  
մեռեր էր : Ո՞չ իր ազգութիւնը գիտէին , ո՞չ  
իր անունը , ո՞չ իր հասցէն . . .

— Մեռելը մեռել է , ընդմիջեց բժիշկը ,  
ան ազգութիւն չունի , իր անունը դիակ է ,  
իր հասցէն՝ գերեզմաննոցը . . . :  
Հետեւեալ առտու , մութն ու լուսին , այդ

փակ նամակն ալ կ'երթար իր հասցէին . . . : Դագաղին կառքը կը ճռար . կառապանը կը սուլէր սարերուն, քարերուն, գէր ձին լերան գլուխը կը բարձրանար՝ աջէն ու ձախէն, կանաչ խոտ մը փրցնելով։ Ու ետևէն ես կ'երթայի մինչև թոքախտաւորներու գերեղմաննոցը, ու վիզս շալերուն մէջ, խղդուկ-խղդուկ հազարով, էօհէօ՛, էօհէօ՛ . . . կը խորհէի՛, կը խորհէի՛ . . . :

Իր կոկորդը այնքան յոզներ էր որ, խօսքի շարունակութիւնը խլրտումի մը նման անհասկնալի անցաւ։ Բայց արգէն բոլորս ալ քով քովի սղմուած էինք։ Իր ցած ձայնէն վանկ մը չը փախցնելու վախով, ո՛չ մէկը իր շրթները կը մօտեցնէր թէյի գաւաթին։ Տաքուկ շոգին կը բարձրանար, կը ծառանար, մտերիմ մթնոլորտ մը կը կազմէր։ Ան շարունակեց .

— . . . կը խորհէի որ ե՛ս էի այդ դագաղին մէջ պառկած մարդը, ու անհօ՛ւն երախտագիտութիւն կը զգայի այն անծանօթ մարդուն որ դիակիս կը հետևէր . . . : Այն օրէն ի վեր ես հետևեցայ սանաքօրիումի բոլոր դագաղներուն . . . բացի մէկէն . . .

Իր բառերը նորէն անհասկնալի եղած էին։ Խօսիլը արգիլուած էր իրեն։ Դէմքը խոժոռ շարժում մը ըրաւ, վզին երակները կապոյտ մատերու պէս ուռեցան։ Երեսը կարմրեցաւ,

մթնցաւ . անվերջանալի , խղուկ հազ մը սկսաւ ,  
էօհէօ՛ , էօհէօ՛ . . . :

— Տուն երթամ պառկիմ , ըստ երկու  
հազի մէջէն , այս ցուրտ օրով գուրս ելլելս  
ալ մահացու սխալ մը թերես . . . :

Ու ելաւ գնաց : Հիմա ամէնքս ալ շրջա-  
պատեցինք բժիշկը՝ ամբողջ պատմութիւնը ի-  
մանալու համար :

— Ժամանակին այս երիտասարդն ալ ձեզի  
պէս առոյգ ու գեղեցիկ էր , պատմեց բժիշկը :  
Նախ տժգունեցաւ քիչ մը . բայց այդ գոյնը  
ազնուական այնպիսի բան մը կուտար իր գի-  
մագիծին , որմէ հեռու էր գանգատելէ : Յետոյ  
հազ մը սկսաւ , հազ ըստածս աննշա'ն բան մը ,  
հազիւ լսուելիք : Քանի մը ամիս վերջ քրանե-  
լիք մը եկաւ վրան , ան ալ միա՛յն գիշերները ,  
«վերմակներուն մէջ շատ փաթթուելէս է» ,  
կ'ըսէր . . . : Ճիշտ է որ երբեմն ձախ կողին  
մէջ թեթև ցաւ մըն ալ կար , ասեղներու տըր-  
ցակի պէս բան մը , բայց բոլորովին անցողակի ,  
հովի պէս փոփոխական ցաւ մը : Սակայն վերջ  
ի վերջոյ ինչ որ ամէնէ՛ն շատ կը նեղէր իր  
սիրտը՝ ձայնին խոպոտութիւնն էր . մարած  
ձայն մը , որ ճիգով կ'ելլէր , կարծես թէ խուխ  
մը չորցած , փակած ըլլար կոկորդին մէջ . . .  
էօհէօ՛ , էօհէօ՛ :

— Այդ նշաններն իմ վրաս ալ կան , բժիշկ ,

ու եթէ վախս ճիշտ է, ես իրեն պէս տարինեւ ըով չեմ կառչիր կեանքի . . .

— Շատ մի՛ շտապեր, ու թող որ շարունակեմ, ըստ բժիշկը։ Սկիզբները չուզեց հետեիլ խորհուրդներուս։ «Բժիշկները արդէն ամէն տեղ հիւանդութիւն կը տեսնեն», կ'ըսէր։ Բայց երբ խելքը գլուխը եկաւ, շատ ուշ էր արդէն։ Թոքախտը թոքերէն բարձրացեր, կոկորդը լեցուցեր, ձայնը կղպե՛ր էր . . .։ Շատ չերկնցնեմ, ահաւասիկ տասը տարիներէ ի վեր այս մարդը կը տառապի, կը մեռնի, պիտի մեռնի . . .։ Հիւանդանոցէ հիւանդանոց, բժժիշկէ բժիշկ, ամառները Ալպեան լեռներուն վրայ, ձմեռները Նիսի մէջ փնտռելով իր արեր, այս կենդանի կմախքը, տա՛սը տարիներէ ի վեր կը փախչի իր Մահէն, այն Մահէն՝ որմէ փախչիլ չի կայ կ'ըսեն . . .։

Բայց ի՞նչպէս . . .։

Տասը տարիներէ ի վեր, ամէն շաբաթ, երբեմն ամէն օր, ամէն տեսակ մասնագէտներ կ'այրեն իր կոկորդը . . .։ Զեզմէ ո՛չ մէկը կ'երեակայէ այն ամէն-օրեայ սարսափը որ այս տեսակ հիւանդներուն ուղեղին մէջն է մի՛շտ ու ամէն վայրկեան, — մեռնելու սարսափը . . .։ Դրուագ մը պատմե՞մ . . .։

— Պատմեցէ՞ք, պատմեցէ՞ք . . . խնդրեցինք միաբերան։

— Անգամ մը լսեր էր որ, իրեն պէս հիւանդ մը գործողութեան ենթարկուելով լաւացեր էր։ Լօզանի մեր հիւանդանոցը եկաւ։ Զեզի պիտի չըսեմ թէ ինչպէս մեզ համբուրեց ու յետին հրաժեշտը տուաւ՝ երկաթէ սեղանին պառկելէ առաջ։ Մեղրամոմի գոյն մարմին մը, մարմին ըսածս՝ կմախքի վրայ ճմոթկած մորթ մը։ Դժութեան քոյրերը ճերմակ կտաւ մը փաթթեցին իր վրան՝ պատանքի մը պէս։ Ու այսպէս անշարժ պառկած, կեանքին ու մահուան միջև կախուած՝ կը սպասէ՞ր . . . :

— Ինչո՞ւ . . . :

— Կը սպասէր, որովհետեւ գործողութեան սրահին մէջ, իրմէ առաջ ուրիշ մը կար որ կը կտրէին, երբեմն երկաթ դռներէն սուր ճիչ մը կը լսուէր ու կը խեղզուէր։ Վերջապէս, այդ գործողութիւնը գէշ անցաւ, այդ մարդը մեռաւ, ու կիւրճեանին գործողութիւնը միւս օրուան յետաձգուեցաւ։ Այդ գիշեր, մինչև լոյս, խեղճը մահուան երազներով տանջուեր է և առտուն կանուխ հիւանդանոցէն փախեր է . . .

— Է՞հ, ընդմիջեց գարձեալ գեռատի ուսանողը, մեռնիլը լաւ չէ<sup>o</sup> այսպէս ապրելէն . . . Ալ ուրախութիւն, ժպիտ, սէր կրնայ ըլլաւ այսպիսի կեանքի մը մէջ . . . :

— Կրնայ ըլլաւ, կրնայ ըլլաւ, ըսաւ բըժիշկը։ Ու ահա թէ ուր պիտի կապէի խօսքու

Այս թոքախտաւոր երիտասարդը թոքախտաւոր  
աղքատ աղջիկ մը կը սիրէր, չգտնուելիք գե-  
ղեցկութիւն մը, որ չեմ գիտեր ո՞ւրկէ գտեր  
էր, ու իր գրամով, իր սանաքօրիումին մէջ կը  
պահէր։ Այսպէս երկուքն ալ կ'ապրէին սարին  
վրայ, գաղտնի սէրով։ Ալ հազա՞ր հազ, հա-  
զա՞ր ցաւ ի՞նչ կրնար արժել այս անմահական  
սիրոյն քով։ «Բոլո՞ր ունեցածս պիտի ծախ-  
սեմ, կ'ըսէր, մինչև որ այս խեղճ աղջիկը քիչ  
մը առողջանայ, ու այն ատեն, այն ատեն . . .  
երկուքս ալ թոքախտ, իրարմէ ի՞նչ վախ  
ունինք . . .»։

— Բայց ներելի՞ է, բժի՛շկ։

— Այս աշխարհի վրայ երջանկութիւնը ան-  
շուշտ ներելի չէ . . .։ Աղջկան ամուսնութիւնը  
արգիլած էին բժիշկները, բայց սիրոյ առջե-  
քժի՛շկը ո՞վ է . . .։ Գարնան գիշեր մը ծաղիկ-  
ներն ու ծառերը խաբեցի՛ն զիրենք, ինքզինք-  
նին առո՞ղջ ու կայտա՛ռ կարծեցին, այդ երկու  
մահուան դատապարտուածները իրար ձուլուե-  
ցան. տարիներէ ի վեր զսպուած սէրը ահազին  
ուժով պոռթկաց . . .։ Բայց ի՞նչ էր այդ թանձը  
ու տաք հեղուկը բարձին վրայ. արիւնախըռ-  
նո՞ւմ մը . . .։ Ու կոյսը իր հիմէնեան անկող-  
նին մէջ մեռեր էր . . .։

Վահ . . .

Հետեւեալ առտուն դագաղակառք մըն ալ

կը ճռար սարի կողէն . Կիւրճեան չէր հետեւը  
անոր , առաջին անգամը . . . :

Սարսափած իրարու երես նայեցանք : Ամէն-  
քըս ալ տժգուներ , քարացեր , մահացեր էինք :

Դուրսի հովը թող ոռնա՛ր , թող անձրեւ  
երգէ՛ր ապակիին վրայ , թող ծառերը շաչէի՛ն ,  
մենք լոեր էինք : Ո՛չ ձայն մը , ո՛չ շարժում մը :

Մեզի կը թուէր թէ մե՛ր մէջտեղը , թէյի  
սեղանին վրայ պառկած էր այդ կոյսին գեռ-  
տաք գիտկը : Ու այդ սուրբ մարմինը կոխու-  
տելէն կը փախչէր ուրուականը այն թափառա-  
կան հիւանդին , որ տասը տարիներէ ի վեր կը  
փախչէր իր Մահէն , ա'յն Մահէն , որմէ փախ-  
չել չի կա'յ . . . :

Լօգան , 1914



## ԳԻՆՈՎԻՆ ԱՂՋԻԿԸ

Այդ օրը մողական ընթերցումներով գլուխս լեցուցի, ու մազնիսական խառնակ մտածումներով փողոց նետուեցայ:

Գլխուս վերև գարնանային արև մը կար, այն առաջին արևներէն՝ որ տաքցնելէ աւելի կը շոյեն, թուլցնելէ աւելի կը գինովցնեն:

Արե՛ւ մըն ալ ահա դիմացս. գարնանային աղջիկ մը, անոնցմէ՝ որոնք չեն այրեր՝ այլ հոգին կը գաղջեցնեն, չեն կիղեր՝ այլ կեանք կուտան:

Ուրախութիւն մըն էր դիտելը իր կապուտակ աչերը՝ երկնքի պատառներու պէս: Արեկ՝ գոյն մազերը՝ իր ուսերէն աւելի անցորդին աչերը կը շոյէին: Անոր նայելով մարդ վայրկեան մը ինքզինք երջանիկ կը զգար ապրելէն, որովհետեւ այդ հասակի աղջիկները՝ երկու տարիներուն մէջտեղը՝ գեղեցկութենէն աւելի բա՛ն մը ունին իրենց վրայ . . . :

Կարելի՞ էր երեակայել աւելի մեծ մոգութիւն, հրաշք մը, քան ա՛յն որ ահա դէմս էր, կը մօտենար, աչքս իր աչերուն մէջ . . . : Քա՛յլ մըն ալ, ու յանկարծ տժգունեցաւ, ճիչ մը

արձակեց և ուժգնօրէն ինկաւ՝ երկինքէն ինկող քարի մը նման :

Վազեցի, չէ՛ր շնչեր . ձեռքերը սեղմեցի, չէ՛ր զգար: Երեսը գետնին՝ փայտի մը պէս ինկեր ու արդէն քարացեր էր մեռած թռչունի նման: Թևերն ու ոսները երկաթի պէս կարծր էին, շի՛փ-շիտակ, մահուան շիտակութիւնովը . . . :

Բայց ասիկա վայրկեան մը տեեց: Կոնակին վրայ դարձուցի զայն, մարմինը սեղմող կոճակները խլեցի, կապերը փրցուցի:

Այն ատեն տժգոյն երեսը կարմրեցաւ, կապուտցաւ. ահագին ճիգով դէմքին մկանները կծկտեցան: Լեզուն՝ ակռաներուն մէջ ո՛ւժգնօրէն խածուած՝ կը դալարէր արիւնոտ: Գլուխը մուրճի մը պէս կը ծեծէր սալայատակին քարերը: Զեռները, ոտները, ամբողջ մարմինը յանկարծ-յանկարծ կը դողային՝ վիզը կտրուած անասունի մը պէս: Աչերը՝ գնդակներու պէս դուրս ցայտած՝ իրենց ճերմակութիւնը ցոյց կուտային ամբոխին, որ եկեր էր ամէն կողմէ, վրայէ վրայ խռնուած, հետաքրքրութիւնով ու երկիւղով լեցուն, կարծես թէ երկինքէն նետուած չար հրեշտակ մը ջախջախուէր այդ ցեխերուն մէջ . . .

Յետոյ գլուխներու մէջէն գլուխ մըն ալ երեցաւ:

— Ես իր տունը գիտեմ, ըսաւ. գինով Սիմոնին աղջիկն է:

Ու ոտներէն, բազուկներէն բռնեցին տարինք  
Ու ես կը խորհէի՛ : Սհաւասիկ դեռատի աղ-  
ջիկ մը, գեղեցիկներու մէջ գեղեցիկ, կոյսերու  
մէջ կոյս, որուն մէ՛կ ժպիտը բաւական էր  
դառնացած կեա՛նք մը ուրախացնելու : Եւ  
սակայն — ինչպէս ճիշտ կ'ըսէր պառաւ մը —  
ա՛լ թող սպասէ որ մէկը խնդրէ իր փափուկ  
ձեռքը . . . : Ի՞նչ փոյթ թէ իր բոլոր բջիջները  
կեանքով ու երջանկութիւնով լեցուն են հիմա -  
անիկա դժբա՛խտ պիտի ըլլայ, ուզէ՛ թէ չուզէ՛ .  
ճակատագիր . . . :

Բայց բնութիւնը իր մէ՛կ ըրածը ծածկելու  
համար՝ նմանօրինակ ու տարօրինակ ա՛յնքան  
ուրիշ ցաւեր ալ ստեղծեր է, որ ժամանակ  
չունիս մէկուն վրայ խորհելու, եթէ ոչ այդ  
մէկը կրակոտ գամի մը պէս կը մխուէր ուղե-  
ղիդ մէջ . . . : Սուրացող շոգեկառքի մը մէջն  
ես, հազիւ ժամանակ ունիս պատուհանէդ բան  
մը տեսնելու, այդ տեսածդ չի դատած՝ ուրիշ  
մը կը յաջորդէ անոր, ու հազա՞ր ուրիշներ :  
Վարագոյրդ կը գոցես ու քո՞ւ ցաւերուդ վրայ  
կը խորհիս միայն : Ու ահա՛ կեանքը . կաթիւ  
մը արցունք, անցուկը մոռցո՞ւկ :

Այսպէս է մանաւանդ հիւանդանոցի կեան-  
քը : Հոն թշուառութեան տեսարանները ա՛յն-  
քան արագ կը յաջորդեն իրարու որ, բնա՛ւ  
ժամանակ չունիս խորհելու, և սակայն վարա-

գոյրդ ալ չես կրնար գոցել, որովհետեւ ձեռքերդ ամէնուն վէրքին մէջ պիտի մխես։ Նոյն օրուան անկողնին մէջ ուր մեռելի մը դիակը դեռ չէր պաղած՝ նոր հիւանդ մը կը պառկի, ապրելու յոյսով . . . : Նոյն երկաթէ սեղանին վրայ քանիներու արիւնը իրար կը խառնուի ամէն օր, ու կը լերդանայ անկիւն մը . . . : Ու այդ բոլոր ցաւերը ա'յնքան նման են իրարու որ հազի՞ւ թէ կարենայիր զանազանել իրարմէ։ Անզամ մը սակայն զարհուրելի պարագայ մը ներկայացաւ։

Զմրան առառու մը տաքուկ սենեակիս մէջ նախաճաշս կ'ընէի՝ բոլո՞ր մասնիկներովս վայելելով այն երջանիկ հանգստութեան ժամը, որ առաւօտեան ժամն է հիւանդանոցին մէջ։ Յանկարծ մէկը արագ արագ դուռս ծեծեց։ Գթութեան քոյրն էր, Մեծ-քոյրը, տարիքոտը։ Բոլորովին տժգունած՝ ինծի բացատրեց որ այրուած կին մը բերեր ու արդէն իսկ գործողութեան սեղանին վրայ պառկեցուցեր էին։ Զարմացայ. այրուածները հազուագիւտ չեն, ինչո՞ւ ուրեմն այսքան այլայլեր էր այս կինը, որ ահազի՞ն ցաւեր շոյած ըլլալու էր իր ծերունի ձեռքերուն մէջ . . . :

Իսկոյն վար վազեցի։ Գարշելի նեխութիւն մը փռուած էր սեղանին վրայ։ Երեսը ծածկեր էին որ հիւանդը չսոսկայ ինքնիրմէն։

Ամբողջ կուրծքը՝ վեղէն մինչև որովայնը՝ բաց վէրք մըն էր, վերէն ի վար։ Թևերը աւելի սոսկալի էին. մորթը այրեր, ճարպը հալեր, մկանները սեցեր, բարակցեր, կախուեր էին չուաններու պէս . . . : Պէտք էր այդ բոլորը մաքրել, կտրել, նետել, ողջը մեռածէն զատել։ Բայց մկրատին դպած տեղը սև արիւնը կը բղխէր, մելանի գոյն, թանձրացած կաթիւներով . . . :

Կրակը կրակով կը մաքրուի։ Ու հրաշէկ երկաթը սկսաւ գործել՝ արիւնի ակերը խարանել, բաց վէրքերուն մէջ պտտիլ։ Իր կարմիր համբոյրին տակ դեռ կեանքու դնդերները կը կծկտէին, որովայնը կը գալարէր, մորթազերծ կուրծքը կ'եւեէջէր ցաւագին շարժումներով։

Կոկոն-կոկոն ստինքները այրեր, հալեր էին։ Տեղ-տեղ վարդագոյն մորթի պատառներ մնացեր էին դեռ՝ վարդի փրթած թերթերու պէս։ Տեղ-տեղ դեղնած ճարպ մը կ'երեէր՝ թարախի գոյն, մինչև բազուկներուն խոռոչին տակ։

Ճենճերուտ մուխը կը բարձրանար, կը գալարուէր. սենեակը կը լեցնէր. այրուող մսի հոտը թոքերը կը խեղդէր։ Գթութեան փոքրիկ քոյրերը մէկիկ-մէկիկ անհետացան՝ արցունքը աչքերնուն մէջ։ յետոյ Մեծ-քոյլն ալ գնաց՝ թաշկինակը քիթին . . . :

Հիմա մինակ էինք . ես ու կենդանի դիակը : Եթէ նոյնիսկ գիտութիւնը հրաշք մը ընէր , ինչպէ՞ս պիտի ապրէր , ինչպէ՞ս պիտի շարժէր ան . երկար հոգեվարք մը պիտի չըլլա՞ր իր կեանքը : Ա՛խ , ի՞նչ կ'ըլլար որ կարմիր երկաթը սխալմամբ մօտենար , այրէր , ճեղքէր այն խոշոր երակը , որ ահա՝ բազուկին տակ կը տեսնուէր , մե՛րկ , անվթա՛ր , կեանքի՞ տրոփիւններով . . . : Ո՛չ , ո՛չ , կեանքը նուիրական է . . . :

Ցորեկէն վերջ իր սրահը գացի : Անկողնին քով մարդ մը նստեր էր . ի՛ր հայրը : Գլուխը կախեր էր՝ անբան ու երերուն՝ սարսափած կենադանիի մը պէս : Դողդոջ ճեռքերով աղջկան դէմքը բացաւ , իր ճմոթկած երեսները անոր այտերուն քսեց , համբուրեց , լացաւ . . . :

Այն ատե՛ն միայն տեսայ այդ տասնը եօթ տարու դէմքը , այդ կապուտակ աչերը , այդ արեոտ մազերը : Բայց այս՝ իմ ճանչցած լուսնոտ աղջի՞ն էր , որ իր ախտին մէկ նոպային՝ կրակին վրայ ինկեր ու այրեր էր :

Երեսին ճերմակ քօղը դարձեա՛լ ինկաւ ծերունիին ճեռքերէն . . . : Ուրեմն զինով Սիմօնը ա՛յս էր , սա տխուր կեանքին հեղինակը ա՛յս էր , ոճրագործը ա՛յս էր , օղիով յագեցած այս գարշահոտ մարմինը՝ որ լուսնոտներու , այսահարներու , պակասաւորներու , նզովուածներու սերունդ մը կը հասցնէր . . . :

Ա՛խ, գիտե՛մ թէ մեզմէ իւրաքանչիւրը կը թաթիսէ իր շուրթները այդ թոյնին մէջ. գիտեմ թէ գժուար է փշրել անոյշ անմահութեան մը համար հրամցուած բաժակ մը. գիտեմ թէ ամէն գինովի զաւակ լուսնոտ չէ. բայց այս մէ՛ կը բաւական չէ՞ր բոլոր գինեմուները նոյն ոճրին մէջ թաթիսելու . . . :

Ու զոհը այս գժբախտ աղջիկն է, լուսնուտը: Միշտ կը յիշեմ փոքր հասակիս տեսած ըլլալ տպաւորիչ պատկեր մը՝ ուր լուսնոտ կոյս մը, լուսնակ լոյսին, ձեռներն երկինք երկարած, ինքն իր վրայ կը դառնար, երկրէն երկինք նետուիլ ուզող բանաստեղծական հսկայ ծաղիկի մը պէս . . . :

Ո՛չ. լուսնոտը ա՛յս էր, այս մորթազերծ ու ձենձերուտ մարմինը՝ որուն վրայէն, երբեմն, վերէն ի վար խոշոր գող մը կ'անցնէր, ամբողջ անկողինը սարսուացնելով. այն ատեն սրահին միւս հիւանդները իրենց վերմակին տակ կը կծկտէին, ցաւերնին մոռցած: Ու երբեմն ալ, երբ այդ մեռած միսերուն մէջ գեռ կենդանի ջիղերը կ'արթննային՝ մէ՛կ ճիչ մը կը թոչէր իր բերնէն, բայց ահազի՞ն ու անկարելի ճիչ մը՝ որ բոլո՛ր սրտերը դանակի պէս կը ճեղքէր, պատերուն մէջ կը թափանցէր, գետնափոր յարկին սիւները կը գողացնէր, ամբողջ հիւանդանոցը վայրկեան մը իր սարսափովը կը լեց-

նէր՝ յետոյ յանկա'րծ մահուան լոռւթեան մէջ  
թաղելու համար այդ հսկայական շէնքը:

— Աստուած ընդունի իր հոգին, կուլար  
Մեծ-քոյրը ծնկաչոք։ մահէն աւելի գէշը  
կայ . . . :

Գիշերը դեռ երկար ատեն կը շարունակ-  
ուէին այդ սարսափելի ճիշերը ընդհատ-ընդհատ:  
Ննջասենեակիս մէջ պառկած՝ չէի կրնար աչերս  
գոցել։ Այդ բողոքի աղաղակները կոկորդս կը  
խրուէին, չունչս կը խեղդէին։ Աստուած իմ,  
արշալոյսը ե՞րբ պիտի լուսնար . . . :

Սեւ-սեւ մտքեր ուղեղս կը պաշարէին։  
Այս որքա՞ն անարդարութիւն. մէկ կողմէն կը  
հաւաքեն ամէնէն առողջ երիտասարդները պա-  
տերազմի մէջ հարիւր հաղարներով մեռցնելու  
համար, միւս կողմէն կը ստիպեն որ բժշկու-  
թիւնը գերմարդկային ճիգեր թափէ ապրեցնելու  
համար տառապագին մսակոյտ մը, որ իր բոլոր  
ուժովը մահը կը կանչէ . . . :

Ու այդ սպիտակ գիշերին մէջ քանի՛ քանի՛  
անգամներ ոճրին փորձութիւնը ձեռքս դողա-  
ցուց, մինչև որ վերջապէ՛ս ճիշերը դադրեցան,  
ու խաւարն ու լոռութիւնը լեցուցին Յաւին  
Տունը։

Առաւօտուն իր մօտ գացի. երեսին քօղը  
անգամ մըն ալ բացի . . . ու լացի։

Այդ գարշահոտ նեխութեան մէջէն իր կա-

պուտակ աչերը հանդա՞րտ կը նայէին՝ աղբիւս-  
ներուն վրայ բացուած այն երկնագոյն ծաղիկ-  
ներուն պէս, որ մի՛ մոռնար զիս կ'ըսեն . . . :

Վերմակին տակ արիւնն ամբողջ անկողինը  
լեցուցեր, մակարդեր, սառեր էր արդէն։ Կաս-  
կածո՛վ իր թևը վերցուցի. այն մերկ երակը  
փրթեր էր . . . — փրթա՞ծ թէ փրցուած . . . :

Լօզան, 1914



## ՏԵՐ ՊԴՈՐՄԵԱ...

---

— Զէրքէզը տեսա<sup>՞</sup>ք, Տօքթէօր . . .

— Ի՞նչ չէրքէզ . . .

— Զեմ գիտեր . . . ինծի այնպէս թուեցաւ . . . որքան կրցայ հասկնալ իր շարժումներէն, ճիշտ այս ժամուն համար ձեզի հետ ժամադրութիւն մը կը խնդրէր :

— Անունը շարձանագրե<sup>՞</sup>ց . . .

— Դրել չի գիտեր, Տօքթէօր . . .

— Բացատրութիւն մը չտուա<sup>՞</sup>ւ . . .

— Լեզու չի գիտեր, Տօքթէօր . . .

Զէրքէզ մը, անգիր ու անլեզու, ան ալ եւրոպայի ճիշտ կեդրոնը . . . : Անապատներէն շեղելով քաղաքի մը փողոցներուն մէջ թափառող առիւծ մը աւելի տարօրինակ չէր կըրնար ըլլալ :

Ու ան ի՞նչ առիւծ, ան ի՞նչ շքեղ անասուն, տեսնելիք բա՞ն էր : Ժամադրավայրին վրայ հեռուէն արդէն որոշեցի զինքը : Եթէ բիւրաւոր բազմութեան մը մէջ ալ թաղէին զայն, գիտողին աչքը ամէնէն առաջ ու առանց վարանումի, ուղղակի իրեն վրայ պիտի իյնար :

Լեռնցի, հսկայի ահագին կերտուած մը .  
երկար ծալքերով լայն ու անհատնում վերաբ-  
կու մը՝ զոր արծաթէ նեղ գօտի մը մէջքին  
վրայ կը սեղմէր . անընկճելի ու հպարտ ուսեր՝  
որ չէին ծռած , ու վերէն կ'իշխէին կորաքա-  
մակ քաղքենիներու բազմութեան վրայ . թա-  
ւուտ մօրուք մը , որ ամբողջ գէմքը կը ծած-  
կէր : Ու այս բոլորին վրայ , վերը , մուշտակէ  
բարձր ու սուր գտակ մը , ուղտի մօրթէ :

Վազվզող փոքրիկ մարդոց հոսանքին մէջ  
ան կը սպասէր անշա՞րժ , շփոթա՞ծ , արհամար-  
հո՞տ : Թեւերը իրանին վրայ ծալլած էր , հաւ-  
նոցի մը մէջ բանտուած արծիւի մը պէս . . . :

Ի՞նչ բան ստիպեր էր այս տիտանը Սսիոյ  
լեռներէն գաղթելու գէպի քաղաքակրթութեան  
այս կեդրոնները՝ որ կ'ատէր հպարտ անասունի  
իր նայուածքին մէջ :

Իր երեք ձագուկները հետն առած , իւրա-  
քանչիւրին ձեռքին մէյ մէկ ծրարով , կովկասի  
չեմ գիտեր ո՛ր անկիւնէն ճամբայ լնկած էր ,  
ու սահմանէ սահման , կայարանէ կայարան ,  
շոգեկառքէ շոգեկառք փոխադրուելով , պատե-  
րազմի զրկուող ձիերու պէս մինչև հոս հասած :

Իրեն ըսեր էին որ այստեղ բժիշկները հը-  
րաշք կը գործէին : Ու ան Լօղան եկեր էր՝ այն  
հաստատ հաւատքով որ բաւ էր տարտ մը ցու-  
ցընել գարման մը գտնելու համար :

Ուրեմն այս Գողիաթը հիւա՞նդ . . . :

— Հապա ինչո՞ւ զաւակներդ միասին բերեր, կը հարցնեմ:

— Իրե՞նց համար եկայ, բժիշկ . . . թողես մեռնիմ, իմ կեանքս ի՞նչ է . . . ես մեղաւոր հայր մըն եմ . . . բայց փոքրիկներս, բայց փոքրիկներս . . .

Ու բառերը կը կոտրտէր, կը ծամծմէր, կը դարձնէր ու նորէն կը կրկնէր իր այլանդակ թուրքերէնով:

Իրա՛ւ ալ հօր մը համար գիւրին-գիւրին խոստովանուելիք բան մը չէր իր պատմութիւնը: Դեռ իր երիտասարդութեան շրջանին՝ բանակին մէջ Ֆրանկախա մը ստացեր, բայց լոեր, գաղտնի պահեր էր բժիշկներէ: Ու այնպէս կը թուէր որ այդ հսկան հազի՞ւ թէ իր մորթին վրայ զգացեր էր ահաւոր ախտին գրոշմը: Յետոյ ամուսնացեր, բայց երեք զաւակներ ծնելէ վերջ, կինը մեռեր էր, դեռ քսան տարու . . . :

Ինք չէր ըսեր — ու չէր կրնար գիտնալ — թէ ինչէ՞ն մեռեր էր այդ անմեղ կինը: Բայց տարիներու ընթացքին մէջ, սոսկումով կը դիտէր որ իր երկու մանչերուն ականջները քիչ քիչ կը խցուէին, կապարի պէս կը ծանրանային: Ուխտատեղի, աղօթք, գեղ, անօգո՛ւտ: Ինչո՞ւ: Ճարահատ բժիշկ մը իրենց արիւնը

քննելով, տեսաւ որ հօրը հիւանդութիւնը զաւակներուն երակին մէջ կը շրջագայէր . այնպէս որ իրենց փոքրիկ սրտին իւրաքանչիւր զարկը ուրիշ բանի չէր ծառայեր՝ բայց միայն այդ ահաւոր թոյնը մարմնին զանազան բջիջներուն մէջ աւելի՛ և աւելի՛ մտցնելու . . . :

Հիմա աղջնակն ալ սկսեր էր թեթե՛ւ, շա՞տ թեթե խուլութիւն մը ցոյց տալ . ու հօրը ամբողջ սարսափը այն էր որ մի՛ գուցէ այս վերջինն ալ . . . :

— Այդ ապագան գուշակելը դիւրին է, ընդմիջեցի . բա՛ւ է իր արիւնն ալ քննել :

— Ո՛չ, ո՛չ, բացագանչեց գեղնելով . . . : Թող այդ մէկին ապագան ալ անյայտ մնայ . . . : Խուլ տղաքներ ունենալ, այն չէ՛ ցաւը գըլխաւոր, բայց զիտնա՛լ թէ անոնք խուլ են մի միա՛յն իմ մեղքովս, անոր համար որ տասնը հինգ տարի առաջ օ՛ր մը, տե՛ղ մը ես շնացի՛ . . . :

Աչքերը թրջեցան, փայլեցան : Ակռաները կճրտացին՝ բերնին մէջ մանրախիճեր փշրելու պէս : Բայց որո՞ւ բարկանար : Այս նախնական մարդը՝ որուն համար վրէժխնդրութիւնը կեանքին գերազո՛յն հպարտութիւնն ու օրէնքն էր՝ այժմ իր վրէժը ուրիշ մէկէն չէր կրնար լուծել, բայց մի՛ այն իր անմեղ զաւակներէն . . . :

— Աստուա՛ծ, Աստուա՛ծ . . . քու արիւնէդ

Երախաներ չունի՞ս դուն . . . : Մանուկներուն  
փշուր մը գութ չունի՞ս դուն . . . :

Ու գլուխն երերտկալէն ու հասակը ճօճե-  
լէն երբ սկսաւ հեռանալ, ես դե՛ռ անշարժ-  
մնացած կը դիտէի լեռնցի տիտանի իր ահագին-  
կերտուածքը . . . : Գաճաճ թէ հսկայ, մարդ  
որքա՞ն փոքր է բնութեան անյեղլի ու ահաւոր-  
օրէնքներուն առջեւ :

Այս տեսակցութիւնը տեղի կ'ունենար երէկ։  
Այսօր, կիրակի, իր հասցէին կը դիմէի։ Այդ  
առիւծին ձագուկները իրենց բոյնին մէջ տես-  
նելու հետաքրքրութիւնը քայլերս կը փութա-  
ցընէր։ Բայց այս ի՞նչ մութ փողոցներ, այս-  
ինչ նեղ տուներ։ Այդ օտարական մարդը ի՞նչ-  
պէ՞ս գտեր էր այս թշուառութեան օճախները։

Առիւծներու բոյնը։ Ցած սենեակ մը, մերկ  
ու գորշ պատերով։ Սենեակին չորս անկիւն-  
ները՝ չորս տախտակէ անկողիններ, չորս դա-  
գաղներու պէս, գետնէն դիզ մը բարձր։ Սեն-  
եակին մէջտեղը՝ փոքրիկ սեղան մը, նոյն  
տախտակէն կտրուած։ Սեղանին վրայ քարիւղի-  
եփոց մը։

Հիմա կը հասկնամ թէ ի՞նչո՞ւ երէկ կը  
քաշուէր զիս տուն հրաւիրելու։

— Ներեցէք ինծի, պարո՞ն բժիշկ։ Եթէ  
մեր երկիրն ըլլար, հարկաւ այսպէս չէի ըն-  
դուներ ձեզ։ Պանդխտութեան վիճակ է այս-.

Այս գագաղներն ու այս սեղանն ես եմ շիներ։  
Տեսէ՞ք, մատներս հազար տեղէ արիւնած են  
ու ձեռքերս սառ ջուրի մէջ ճաթռտելէն կը  
մզմզան։ Կերակուրնին, կարկտաննին, լուացք-  
նին ալ ես կ'ընեմ . . .։ Որբուկներուս մայրու-  
թիւն . . .։

Ու այս բոլորը ինչո՞ւ . ժառանգական ախտի  
մը համար՝ որուն գարմանն անհնարին էր։  
Սիսալը անգամ մը գործուելէ վերջ՝ անկարելի՛  
էր սրբել։ Ա՛լ ուղածին չափ մայրութիւն ընէր,  
տղայութեան սիսալը մի՛շտ աւելի պիտի կշռէր  
նժարին մէջ . . .։

Դատաւորներու օրէնքին պէս բժշկութիւնն  
ալ իր օրէնքներն ունի, բայց որքա՞ն աւելի  
ահաւոր, անդրդուելի, անյեղլի, վրէժինդիր  
օրէնքներ։

Մէկ բան մը կը մնար ինծի ընել, իրեն  
խորհուրդ տալ որ ժամ առաջ երկիր վերա-  
դառնար։ Բայց ան որքա՞ն գէշ կը հասկնար  
իմ միտքս . իրեն այնպէս կը թուէր որ իր աղ-  
քատութեա՛ն համար կը մերժէի դարմանս։

— Փո՞րձ մը, բժի՛շկ, փո՞րձ մը ըրէք . . .։  
Բժշկութիւնն ինչո՞ւ մեզի գեղ մը դլանայ . . .։  
Եթէ ունեցածս չի բաւեր՝ ամբո՞ղջ կեանքովս  
ես ձեր գերին, ձեր ստրուկը, ձեր պահապանը  
ըլլամ . . .։ Փո՞րձ մը, բժի՛շկ, փո՞րձ մը,  
փո՞րձ մը . . .։

Յանկարծ լոեց . որովհետեւ դուրսէն դուռ  
բացուելու ձայն մը լսուեցաւ . տղաքներն էին :

— Յովհաննէս . . . Կարապետ . . . Մա-  
րիամ . . . գոչեց հայրը :

Թաշկինակին ծայրով աչերը չորցուց ու  
անդամ մըն ալ ձայնը բարձրացուց .

— Յովհաննէս . . . Կարապետ . . . Մա-  
րիամ . . . :

Սեմին վրայ երկչոտ գլուխ մը երեցաւ,  
յետոյ ուրիշ մը , յետոյ պղտլիկ աղջկան գլուխ-  
մը . . . : Առիւծին ձագերը . . . : Բայց որքա՞ն  
խղճալի , որքա՞ն ճռզած , որքա՞ն անարիւն էին  
այս հսկային զաւակները : Խուլութիւնը իրենց  
արտայայտութեան զգուշաւոր երկչոտութիւն  
մը տուեր էր :

— Մի՛ վախնաք , զաւակնե՛րս . . . նե՛րս  
մտէք . . . բժիշկին ձեռքը պատէք . . . Յով-  
հաննէս . . . Կարապետ . . . Մարիամ :

Բայց անոնք տեղերնէն չէին երերար :  
Հայրը գնաց , ձեռքերնէն բռնեց , ներս մտցուց ,  
ծունկերուն վրայ նստեցուց , շոյեց , համբուրեց :

Այսպէս , քիչ քիչ դուրսը մութն իջեր էր  
արդէն . պատուհանները սեցեր էին , տղաքնե-  
րուն պառկելու ժամն եկեր էր :

— Այսօր կիրակի է , զաւակնե՛րս , աղօթք-  
նիդ մի մոռնաք :

Երեք որբուկները քով քովի շարուեցան՝

հասակի կարգով, ճիտերնին ծռեցին, աչերնին  
վեր դարձուցին, ու սկսան աղիողորմ երգել.

Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա,  
Յիսո՞ւս Փրկիչ, մեզ ողորմեա:

Այս ի՞նչ երգ, այս ի՞նչ երգ, Աստուած:  
Ու քանի՛ տարի է չէի լսեր այս բարի ու ա-  
հաւոր մեղեգին: Վերէն ի վար սարսուռ մը  
անցաւ վրայէս. մարմինս փուշ-փուշ եղաւ:  
Ի՞նչ տարօրինակ համոզումով կ'երգէին այդ  
թրքախօս բերանները: Բայց այս բարի, այս  
աղաչաւոր, այս գալարուն, այս ահաւոր երգը  
մե՞ր երգն էր, Կոռւնկին պէս, ցեղի՞ն ու հո-  
ղի՞ն երգը, գերագո՞յն տառապանքին ու գե-  
րագո՞յն յոյսին երգը:

Սակայն ի՞նչ ահոելի ծանրութիւններ կը  
ստանային այդ բառերը մանուկ շրթներու վրայ:

Տո՞ւր աւխարհիս խաղաղութիւններ,  
Մեղաւորաց դարձ եւ զղում,  
Եւ հիւանդաց այցելութիւն,

կը հայցէին արծաթաձայն որբուկները, ճիտեր-  
նին ծռած:

Մեղաւորաց դա՞րձ եւ զղում  
կը կրկնէր հայրը, Ճեռքերուն մէջ սեղմելով իր  
գլուխը:

Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա...

Ու ես գիտեմ որ այս գիշեր նորէն, երբ  
խաւարը լեցնէ այդ ահաւոր սենեակը, ու երբ  
երեք որբուկները իրենց անմեղի քունը քնա-  
նան մշի՛կ մշի՛կ, չորբորդ դագաղին մէջ, մէկը,  
իր խղճին վրայ պիտի հսկէ արթուն. — խու-  
լերուն հայրը:

Լօզան, 1914

## ԱՆԻՇՈՒԱԾ ԳԱՆՁԸ

Այն տարին Ալպեաններուն վրայ հեռաւոր գիւղ մը գացեր էի օդափոխութեան։ Օր մը, պտոյտէ վերադարձիս, պանդոկապետը զիս սա' խօսքերով դիմաւորեց.

— Ներողութիւն, պա՛րոն, հիւանդ կին մը եկած է հոս, առտուընէ ի վեր բժիշկ կը փընտըռենք։ Ամուսինը քովի սրահն է։

Քովի սրահը քառսուննոց մարդ մը կար. մարդ ըսածո՞ գլուխ մը, ու գլուխն ալ՝ երկար ու սուր ճակատ մը, կոնածե շաքարի մը պէս, ճակտին տակ՝ գիշակեր թոչունի խոշոր քիթ մը։

Իրեն երջանկութիւն մը պատճառելու համար երբ հայ ըլլալս յայտնեցի, ուրախութեան ու զզուանքի այնպիսի յաջորդական ու յանկարծական արտայայտութիւններ առաւ՝ որ կարծես պտուղ մը խածած ատեն որդ մը ելլէր մէջէն։

Այս մարդերը որ իրենց ցաւը պահելու համար մինչեւ աշխարհիս ծայրերը եկեր, լեռներուն գագաթները ելեր էին՝ իրենց չա՛ր բախտէն, հայ բժիշկի մը ձեռքը կ'իյնային յանկարծ։

Իր նիհար ու տժգոյն դէմքէն ա'յնպէս հե-

տեցուցի որ հիւանդը գուցէ ինքն էր . բայց  
ան թուրքերէն լեզուով՝

— Ո՞չ, ըստ, փառք Աստուծոյ, ես ի՞նչ  
ունիմ, հիւանդը իմ կինս է, իր սենեակը հրամ-  
մեցէք :

Կինը քանաբեկն վրայ երկնցեր էր՝ երեսը  
ափերուն մէջ, ու մազերը մինչև գետինները  
թափած :

— Ելի՛ր, Արմինէ՛, այս տօքորը քեզ պիտի  
փրկէ . . . :

— Ես իմ փրկութիւնս մարդերէն չե՛մ  
սպասեր, ըստ կինը, կարձ ու վիրաւորիչ,  
առա՛նց գլուխը վեր հանելու :

Ու այս առաջին այցելութենէն միայն այն  
հասկցայ որ, Արմինէ իր էրկան կը պատաս-  
խանէր հայերէնով մը, որ փակ գուռ մըն էր  
ամուսնին առջեւ :

Երկրորդ այցելութեանս բոլորովին ուրիշ  
կերպ տեսայ Արմինէն :

Մազերուն մէջ, ականջներէն վար, վզին  
շուրջ, կուրծքերուն վրայ, թեներէն վեր, մին-  
չև մատներուն ծայրերը, ու մնացածն ալ քովի-  
սեղանին վրայ՝ սոկինե՛ր, սոկինե՛ր, հազար  
ու մեկ գիշերներու գանձ մը լեցնելու չափ :

Խեղճը հայ ըլլալս լսեր ու փոխանակ ա-  
մուսնին պէս զզուելու՝ ուզեր էր մեռնելէն  
առաջ մէկու մը գեղեցիկ երեալ : Ու իրա՛ւ ալ

այնքա՞ն գեղեցիկ էր ան՝ որ բժիշկի մը ներռւած չէ ըստ . . . :

Սև մազերուն մէջէն, այդ հազիւ քսան տարու դէմքը ծիւրեր, իր տարիքէն աւելի փոքրացեր, աննիւթական ու անկարելի բան մը դարձեր էր: Աչքերը խորունկցե՞ր, խորունկցե՞ր էին, մի՛շտ ներսիդին նայելէն, ու մազի պէս լայն ու կապոյտ շրջանակ մը, ա՛լ աւելի մութցուցեր էր զանոնք: Այդ տժգունութեան մէջ դուրս կը ցայտէին իր շրթները, բարա՞կ բարա՞կ՝ երկու թեթև գիծերու պէս, ու կարմի՞ր կարմի՞ր՝ երկու վարդի թերթերու պէս . . . : Անչուշտ այդ սիրահար շրթները փա'կ դուռ մըն էին իր ամուսնին առջեւ:

Յե՞տոյ, շատ յետոյ միայն հասկցայ որ, այդ ամբողջ կինը՝ գեռ կենդանի, բայց արդէն գոց դագաղ մըն էր այդ մարդուն համար:

Վա՞յ մարմինի բժիշկին որ հոգիէն չհասկնար: Ի՞նչ հոգեկան ցաւեր կան որ հիւանդին ցաւերը կը բիւրապատկեն, կը թունաւորեն, մահացու կը դարձնեն, այլ և կը բացատրե՛ն այդ ցաւերը:

Այս խեղճ կինը այնքան կը վախնար իր էրկան հետ մինակ մնալու դաղափարէն՝ որ իր դաւառացի հայրը իր հետ բերեր էր: Սակայն ինչի՞ կրնար օգտակար ըլլաւ այդ գրեթէ անդամալոյծ ու իր սուզին մէջ դառամած հայրը՝

որ վրայէ վրայ, իր վեց զաւակներն ու կինը գերեզման տարեր էր:

Բոլո՛րն ալ հազալով ու թքնելով, մէկը միւսը վարակելով, թոքերնին փսխելով մեռեր էին: Ու այս կինը, որ ամէնո՛ւն ալ ի՛նչպէս մեռնիլը տեսեր էր՝ համոզուած էր որ ի՛նքն ալ պիտի մեռնէր, անպատճա՞ռ . . . :

Զուր կը քաջալերէի զայն, թէ քանի որ գեռ մէկ թոքը, կոկորդը, աղիքները վարակուած չէին, քանի որ գեռ ջերմութեան աստիճանը բարձր չէր, պէտք էր շուտով հակառ թոքախտ ներարկումները սկսիլ:

— Աւելորդ ցաւե՛ր, կ'ըսէր կինը . . . :

— Աւելորդ ծախսե՛ր, կ'աւելցնէր ամուսինը . . . : Արդէն ո՞վ ըստաւ որ Արմինէն հիւանդ է . . . փա՛ռք Աստուծոյ՝ ի՞նչ ունի . . . թեթև հազ մը . . . այսօր կայ՝ վաղը չկայ . . . :

— Այսօր կայ՝ վաղը չկայ . . . կը հեգնէր կինը, որ շատոնց զզուած էր այս կեղծիքներէն, ու ձգեր էր որ ի՞նչ որ ուզեն՝ ընեն իրմով:

Հայրը կը փափաքէր զայն է՛ն սուղ սանարօինումները տանիլ, է՛ն մեծ բժիշկներուն ցուցնել, է՛ն թանկ տեղերը դնել:

Բայց ամուսինը ուրիշ միտքէ էր: «Այս հիւանդութեան գեղն ու դարմանը օդն է» կ'ըսէր . . . ու օդը ձրի՛ էր: Անոր համար ալ մինչև հոս տեղուանքը քաշեր բերեր էր զի-

բենք, որպէսզի թէ՛ աժան ըլլայ և թէ ծառոթներն ալ չիմանան թէ հիւանդութիւնը ի՞նչ է . . . :

Ու այս մարդը — եթէ ա՛յդ գլխով մարդ մը կընար երջանկութիւն զգալ — երջանի՛կ էր հոս : Ամէն տեղ կը մտնէր, կ'ելլէր : Պանդոկապետին հետ սակարկութիւն մը կ'ընէր՝ թուրքերէն : Տղաքներուն լօխում մը կուտար՝ ուրոնցմէ տուփերով բերած էր ամէն պատահականութեան համար : Կիներուն լերան ծաղիկ մը կը քաղէր՝ ու իր լեզուով կը բացատրէր որ իր երկրին մէջ աւելի աղէկները կային : Մարդերուն թրքական ծխախոտ մը կը պլորէր իր մատներուն մէջ, որ ծուխէն դեղնած մագիւներով կը վերջանային :

Ու այս բոլորը այնպիսի՛ կատակներով ու սրամտութիւններով համեմուած, որմէ մա՛րդ բան մը չէր հասկնար, բայց ամէն մարդ կը խնդար : Լերան ծանձրութը փարատելու համար իրենց այս տեսակ հտպիտ մը պէտք էր :

Նոյն միջոցին, փոքրիկ սենեակի մը մէջ, — որուն պատուհանը լեռներու կենսունակ զեփիւուին դէմ փակուած էր՝ հիւանդը չմսեցնելու համար — երիտասարդ կին մը կը հազար, վերմակները կը խածնէր, կուլար . . . :

Ա՛խ, այդ կեղծ հտպիտին մէջ ե՛ս միայն կը տեսնէի զգուելի մարդը : Բայց ան ուզեց

զի՞ս ալ շահիլ . ու թուանչաններով , թուականներով , մթութիւններով , բարդութիւններով , մէջ-մէջի , երկար բարակ պատմութիւն մը հրամցուց , «զիս իրողութիւններու ճամբուն վրայ դնելու համար . . . » :

Այս բոլորէն աղօտ կերպով ա'յն կը հետեւէր որ իր կինը , այժմ միա'կ ժառանգորդն էր իր ծերունի հօր , «որ իր բոլոր զաւակները կորսնցնելէն վերջ՝ ալ երկար պիտի չկրնար ապրիլ , խեղճը . . . » :

— Գա՞նձ մը կայ , սօքօ՛ր , խոշոր գանձ մը կայ . . . :

Ու այս բացագանչութեան մէջ մեղսակցութեան , խորամանկութեան , ոճրագործութեան ամբո՛ղջ գանձ մը կար . . . :

Իր միակ մտմտուքը ա'ն էր որ այդ երկուքէն ո՞րը պիտի մեռնէր առաջ , — ծերունի հա՞յրը թէ հիւանդ աղջիկը . . . : Իսկ ես երբո՛րդ մը կը տեսնէի որ գուցէ այդ երկուքէն ալ առաջ մեռնէր՝ ի՞նքը , ամուսի՛նը :

Իր թարախի գոյն գէմքին վրայ ցցուած այտոսկրերը՝ ներքին ջերմութենէն կղմինտրի գոյներ՝ կ'առնէին երբեմն : Գլուխը ուսերուն մէջ իջեր ու կռնակն ալ կքեր էր՝ կարծես ահագին պատասխանատուութեան մը տակ : Բերնէն կանաչորակ ու մածուցիկ խուխ մը կ'արձակէր ամէ՛ն տեղ ու ամէն ատեն , «աշխար-

հին վրայ» թքնելու պէս . . . : Երբեմն նոյնիսկ կը պատահէր որ արիւն փսխէր . բայց ան պարզապէս «սրտիս զայրոյթէն է» կ'ըսէր . . . :

Ստոյիկեան պաղարիւնութեամբ՝ տարիներով իր շրթները ենթարկեր էր ան սոսկալի վարակումին՝ օ՛ր մը տիրանալու համար ոսկիի դանձին . . . :

Այս այդ գանձը . քանիներո՞ւ թունաւորման պատճառ եղած էր ան : Հայրը օ՛ր մը չէր ուրախացեր անկէ . իր զաւակներուն համար դիզեր էր այդ հարստութիւնը : Տղաքները ուղեր էին դպչիլ այդ նզովուած ոսկիներուն, ուղեղիս կեանքով հիւծած, սպառած, մեռած էին, մէկը միւսին ետևէն, իրար վարակելով : Երիտասարդներէն վերջ մայրն ալ թաղեր էին :

Այդ ծերունին ի՞նչպէս դիզեր էր այս հըսկայ հարստութիւնը հոն՝ ուրկէ երիտասարդ բազուկներ մինչև Ամերիկաները կ'երկարին սե հաց մը ուտելու համար : Այդ գանձին մէջ իրենց անէծքը չէի՞ն նետած անո՞նք որ արիւն ու արցունք կուլային : Այդ ոսկի-զարդերուն լեռը, որով ծերունին իր հիւանդ աղջիկը ծածկած էր՝ քանի՛ հարսերու գլուխէն, քանի՛ այրիներու ձեռքէն խլուած էր . . . :

Արմինէ կ'անգիտանար այդ բանը : Հազի՞ւ չափահաս՝ Պոլիս գիշերօթիկ վարժարան մը դրկեր էին զայն . ու հազի՞ւ աւարտած՝ այս տգէտ մարդուն ծոցը նետէր էին :

Բայց կիները աստուածային գիտութիւն մը  
ու անասնական բնազդ մը ունին։ Ինչ որ չեն  
գիտեր՝ կը զգան, և ի՞նչ որ կը զգան՝ իրենց  
ամբողջ հոգւոյն ու մարմնոյն մէջ կը զգան . . .

Այս քսան տարու կնոջ մէջ համայն մարդ-  
կութիւնը թունաւորելու չափ դառնութիւն  
կար։ Ո՞չ կը հագուէր, ո՞չ կ'ուտէր, ո՞չ կը  
խօսէր։ Ու ոսկի զարդերն ալ միայն օր մը  
դրած էր, ինձի՛ համար. բայց ծերունին ա՞յն-  
քան ուրախացեր էր այդ օրը . . .

— Աղջի՛կս, ուզէ՛ ինձմէ ինչ որ սիրտդ  
կ'ուզէ . . . միայն անգամ մը ուրախանալդ  
տեսնեմ . . . բա՛ն մը ուզէ իմ կարողութեանս  
սահմանին մէջ . . .

Այդ կարողութիւնը անսահման էր, բայց ի՞նչ  
օգուտ։ Աղջիկը ա՛լ աւելի կը դառնանար, պա-  
տին կը դառնար, կուլար, «մեռնի՛լս կ'ուզեմ . . .»  
կ'ըսէր։

Ան կը զզուէր իր ամուսնէն՝ որ չար հրեշ-  
տակի մը պէս կը ժպտէր. կը զզուէր նաև իր  
հօրմէն՝ որ իր վեց զաւակները թաղելէ վերջ  
դեռ կ'ապրէր ու կուլար . . .

Եւ սակայն այս երկու մարդերն ալ իրե՛ն  
համար կ'ապրէին։ Այդ երկու փառութիւններն  
ալ որոշ ճիգով մը կը կախուէին կեանքէն,  
մէկը իր աղջկան վերջին շունչը, միւսը՝ անոր  
դանձը հաւաքելու համար . . . Այս նպատակին

հասած ըովէին իսկ՝ իրենց կէտին զարնուող գնդակներու պէս՝ երկուքն ալ գետին պիտի իյնալին :

Ահագին տռամի մը վերջին գերակատարաներն էին ասոնք։ Անդամալոյթ Վաշխառուին առջև կանգներ էր Վրիժառուն՝ կողոպտուած, մերկացուած, անպատուուած ցեղի մը վիժուկը։ Ու այդ եկու հակընդդէմ ուժերուն մէջ կը հիւծէր Հայու-Կնոջ տիպարը՝ աղնուական ու հլու . . . :

Ահագին հրդեհի մը վերջին սիւներն էին ասոնք՝ իրարու կոթնելով կանգուն մնացած։ Մէկուն իյնալը միւսներն ալ պիտի առապալէր։ ու այդ օրը հեռու չէր, որովհետեւ երեքն ալ փոքրիկ կրակով կ'այրէին ներսիդիէն . . . :

Դեռ որքա՞ն տեսեց այդ մունջ տռամը, չեմ գիտեր։ Ես ստիպուած եղայ այդ գիւղը թուղուլ ու հիւանդանոց վերադառնալ։ Բայց յաճախ կը խորհիմ իրենց վրայ։ Սրդեօք ո՞ւր կը շարունակեն հիմա «անիծուած ոսկեխնձորին խաղը», ո՞ր հողերուն վրայ, ո՞ր հողերուն տակ։

Դեռ աչքիս առջևն է այն փոքրիկ բոյնը ուր ողողուած բու մը ու վայրի կատու մը իրենց մէջ կը բզքտէին հիւանդ թոչնիկ մը, առանց որ ան անդամ մը ճչար . . . Ընդհաւառակը, իմ ամէն օգնութեան փորձերս մերժեց։ «Միա՛յն բան մը կը խնդրեմ, ըսաւ, որ օ՛ր մը պատմութիւնս գրես . . . »։

Խեղճ աղջիկ . կոյս հոգիները պատմութիւն չունին : Ու քու տժզոյն դէմքդ՝ առանց սա երկու դաժան մարդոց ստուերներուն՝ անհասկնալի նկար մը պիտի ըլլար , ճերմակ թուղթի մը պէս :

Լօգան, 1914



## ՄԵՂՔԻՆ ՏՈՒՆԸ

Դուռս բացուեցաւ : Տասնըութ տարու պատանի մը երեցաւ , բայց յաղթանգամ բան մը : Դողիաթին փայտէն տաշուած հսկայ մը , որ տղու գլուխ մը կը կրէր , կաս-կարմիր երեսով մը :

Վայրկեան մը սեմին վրայ կեցաւ , դուռը բացած ըլլալուն արդէն իսկ զզջացած . շուարած աչքերը սենեակիս չորս կողմը նետեց՝ տեսնելու համար որ չարչարանքի փայլուն գործիքներ կայի՞ն . բայց յանկարծ անհամբեր ձեռք մը երեցաւ ետեէն . զայն առաջ մղեց ու դուռը դոցեց նորէն :

Այն ատեն , պատանին անհամարձակ շարժումներով յառաջացաւ , պղտիկցած , հիւլէացած , կարծես ներողութիւն խնդրելով իր ա'յնքան խոշոր ըլլալուն :

Ի՞նչ էր այդ խեղճ տղուն ցաւը :

— Ցաւ մը չկայ , սօֆթօ՛ր ...

Հապա ի՞նչ էր իր գանգատը :

— Գանգատ մը չունիմ , սօֆթօ՛ր ... մեղքը իմս է . . .

Ու այս բառը արտասանեց ա'յնքան պըզտիկցնելով իր ձայնը , ա'յնքան կարմրցնելով

իր գէմքը՝ որ հիւանդութեան տեղին վրայ կառկած չը մնաց . . . :

Բայց ան ինձ բոլորովին ուրիշ տեղեր կը ցուցնէր. բազուկները, վիզը, ուսը, կուրծքը . . . : Ու իրա՛ւ ալ պզտիկ կարմրութիւններ կային այդ տեղուանքը, վարդագոյն ոսպերու պէս, հազուագիւտ ու արդէն անհետանալու վրայ: Բայց ես կը պնդէի թէ ուրիշ տեղ ցաւ մը չէ՞ր ունեցած:

— Այո՛, սօֆրօր... կոկորդիս մէջ ցաւ մը կայ, կերակուրս չեմ կրնար ուտել, բայց ցըրտութենէ ալ չէ . . .

— Ուրի՞շ տեղ . . .

— Բերնիս մէջ ալ ճերմակ-ճերմակ տեղեր կան, կոճակներու պէս . . .

— Հապա ուրիշ տեղ բան մը չունեցա՞ր . . .

— Այո՛, սօֆրօր... գիշերները գլխու ցաւեր ունեցայ, սարսափելի ցաւեր, շաբաթներով . . .

— Ուրի՞շ, ուրի՞շ . . .

— Չեմ գիտեր. հիմա ալ մազերս կը թափին. բայց ընկերներս կ'ըսեն թէ այստեղեցուրէն է . . .

— Ուրի՞շ . . .

— Ուրիշ ի՞նչ ըսեմ, սօֆրօր, այսքանը չի՞ բաւեր . . .

Ու այսպէս, ամօթիսած տղան՝ չարիքին

առաջին բոյնը չը յայտնելու համար, առանց գիտնալու, ամբողջ հիւանդութեան ընթացքը նկարած էր ինձ։ Ախտին ապագայ ընթացքն ալ ես իրեն նկարագրեցի. որովհետեւ կը տեսնէի թէ երկչոտ աչերը դուռին յառած՝ մտքէն այնպէս կ'երդնուր, որ անդա՞մ մը այդ անիծուած սեմէն դուրս ելլալէ վերջ, ա՛լ բժշկի տուն ոտք պիտի չկոխէր։ Եւ սակայն անհրաժեշտ էր որ գիտնար վտանգը՝ որպէսզի չխուսափէր գարմանէն։

— Տեսա՞ծ ես, ըսի, փրթած քիթերով մարդերը։

— Այո՛, սօքօր։

— Բայց հագուստներու տակ պահուած ի՞նչ զզուելի վէրքեր կան ո՞ր չես տեսնար . . . Տեսա՞ծ ես անդամալոյցները որ փոքրիկ կառքերու մէջ հրելով կը պտտցնեն արեուն։

— Այո՛, սօքօր։

— Սակայն քանինե՛ր կան որ հիւանդանոցներու մէջ կը նեխին ու չես տեսնար . . . Տեսա՞ծ ես վարդագոյն օօրոցներու մէջ հրեշտակային երախանները, բայց հիւանդ հայրերու ի՞նչ հրէշ զաւակներ կան որ ծնած օրը կը մեռնին ու չես տեսնար։ Դիտէ՛ սա պատին նկարներուն վրայ ու սա ալքոլի շիշերուն մէջ այն դժոխային վիճակները որ քեզ կը սպասեն, ու եթէ կրնաս փախիր հիմա . . . :

Եթէ երկինքէն յանկարծ կայծ մը իյնաբ՝  
այսքան բուռն ու յանկարծական տպաւորու-  
թիւն պիտի չգործէր։ Ես որքա՞ն աւելի կը սի-  
րեմ այն թշուառները՝ որոնք իրենց ցաւին  
ամբողջ գիտակցութիւնովը կուգան՝ հովէն քըշ-  
ուած աշնան ոստի մը պէս քեզի՛ փարելու,  
ու խնդրելու որ ուժով բռնես զիրենք ու թող  
չտաս որ հողը իյնա՞ն . . . :

Սակայն որքա՞ն աւելի բազմաթիւ են այն  
հիւանդները, որոնք իրենց տգիտութեան մէջ  
կարծրացած՝ հեգնելով կը պտտցնեն մարդոց  
մէջ վարակումի սարսափելի վտանգը։ Ասոնց  
համար ահաւոր վայրկեան մը կայ՝ երբ բժիշկ  
մը կը քակէ իրենց աչքին կապը ու ցոյց կու  
տայ այն անդունդը ուր կը գեգերէին ցայգա-  
շըրջիկի մը պէս . . . : Դժոխային ըոպէ մըն է  
այս. ծովը ինկող մարդու մը պէս որ օձին կը  
փարի՛ հիւանդը կը փարի բժիշկին, ու դահիճի  
մը պէս կ'ատէ զայն։

Պատանին սարսափած ոտքի ելաւ՝ ստոյգ  
վտանգէ մը փախչելու պէս. վայրկեան մը տա-  
տանեցաւ ու նորէն ինկաւ թիկնաթոռին խորը,  
ու հեալով, հառաչելով, հեկեկալով, ձայնը  
խեղգելով, խորունկ-խորունկ սկսաւ լաւ։

— Հրաշք մը ըրէ, sofror, փրկէ՛ զիս,  
ոտքերուդ կ'իյնամ, ներէ ինձ, ես չէի գիտեր,  
առջի անգամն էր, փրկէ՛ զիս . . . :

Բայց անհամբեր ձեռք մը անդամ մըն ալ գուռը բանալով, տարիքոտ մարդ մը ներս մտաւ։ Լացող տղան յանկարծ ոտքի ելաւ, լացը զսպեց, թաշկինակը պահեց, ու իր բառերը ստորագծելով՝ թոթովեց։

— Բժիշկը կ'ըսէ քէ բան մը չունիմ եղեր, հայրի'կ . . . :

Ու քովի սրահը քաշուեցաւ։ Հիմա հայրիկին հետ մինակ մնացի։ Փոքր հասակով մարդ մըն էր ան. լուսաւոր ու փայլուն դէմք մը՝ կարծես բաղնիքէն նոր ելած. հազի՞ւ ճմոթկած մորթ մը, սպիտակ ու թեթևօրէն վարդագոյն. ճերմակ պեխեր բայց խնամքով սրցուած, ու երիտասարդի պճլտուն աչքեր՝ կայծոռիկներու պէս։ Այդ թագթագուր պատանիէն վերջ այս ճլվըլուն ծերունին արեւու ճառագալթի մը պէս ինկաւ սենեակիս մէջ, մթութիւնը փարատեց, տաքութիւն մը, զուարթութիւն մը բերաւ իր հետ։

— Արդէն վստա՛հ էի որ տղաս բան մը չունէր, ըսաւ։ Մայրիկը մինչև այսօր ակռաներով ընկոյզ կը կոտրէ. ես ի՛նքս ալ մինչև հիմա բժիշկի պէտք չեմ ունեցած՝ փառք Աստուծոյ . . . կը ներէք։ Մեր մէկ հատիկ տղան է, աչքերնուս լոյսին պէս խնամած ենք, օր մը օտարի անկողին չենք պառկեցուցած։ Քանի մը ամիսէ ի վեր, ի՛ր պնդումին վրայ, զայն

Եւրոպա բերի համալսարան մը դնելու . ուզեցի  
որ աչքովս տեսնեմ իր պառկած-ելած տեղերը :  
Բայց հոս գալէն ի վեր կը նիհարնայ, բերանը  
ուտելիք չի դներ . ձի՛շտ է որ տեղին կերա-  
կուրներն ալ ուտուելիք բաներ չեն . . . կը  
ներէք: Մեկնելէն առաջ զինքը գիւղը նշանե-  
ցինք, ոտքը կապեցինք որ աչքը դուրսը չը  
բանայ . . . : Զեմ գիտեր որ լաւ ըրի՞նք, թե-  
րես անկէ՛ց է իր սրտին ցաւը . . . :

Բայց ուրի՛շ բան կար այս խելացի մար-  
դուն լեզուին տակ . միայն թէ, ըսելէ առաջ,  
իմ բերանս կը փնտոէր, կը չափէր ու կը կշռէր  
զիս՝ թէ մինչև ո՞ր աստիճան պէտք էր քակել  
իր լեզուին կապը . . . :

— Կը ծխէ՞ք, տօքօր, մեր երկրի թարմ  
ծխախոտ ունիմ . . . աս ֆրենկներուն ծխա-  
խոտը տան ծակերուն մէջ թխելու է որ մու-  
կերը սատկին . . . :

Իր միտքը ա՛յն էր որ նախ մտերիմ մըթ-  
նոլորտ մը ձևացնէր . ու երբ կապուտակ մու-  
խերը սկսան գալարուիլ՝ շարունակեց .

— Արդէն ես ձեր Եւրոպալին ո՛չ մէկ բա-  
նին հաւնեցայ: Հոս գիտութիւն կայ՝ կ'ըսեն .  
բայց արդեօք հիներուն ըսած Գիտութեան ծառը  
չէ . . . : Այստեղ եկողը աչքերը գոցելու՝ միայն  
ականջները բանալու է որ բան սորվի . . . :

Խեղճը՝ երկրին լեզուն չգիտնալուն՝ այն-

պէս կը կարծէր որ ականջի կողմէն վտանգ չկար: Ու անդէտ մարդերու պէս՝ որոնք գիրքերու մէջ միայն պատկերները կը տեսնեն ու գիրքերը կ'արհամարհեն՝ ամբողջ Եւրոպական քաղաքակրթութիւնը իր տեսած քանի մը պատկերներէն չափած կշռած ու պակաս գտած էր. — Մանէ, թեկեղ, փարէս:

— Ես ձեզի բան մը ըսե՞մ, սօֆրօր. այս տղան հոս որքան ալ մաշի՝ իրաւունք ունի. ճիշտ խօսքը աս է: Մե՛նք ալ երիտասարդ եղած ենք, բայց աղջիկ մը մեղ տեսնելուն աչքերը վար կը հակէր որ կայծ չը ցայտէ . . . : Մե՛նք ալ պար պարած ենք, բայց մատներնիս կնոջ մատի չեն դպած՝ որ կրակ չելլայ. ձեռքէ ձեռք երկարող թաշկինակն ալ անո՛ր համար հասկցէք . . . : Անցած գիշեր մեր պանդոկին մէջ քանիկո կ'ըսեն պար մը դարձան, բայց ան ի՞նչ պար, ի՞նչ չարժում, ի՞նչ դաշտարում, ի՞նչ չփում . . . մեղա՞յ, մեղա՞յ . . . թէ շունն ընէ կը քարկոծին . . . : Ե՛ս ալ, տղա՛ս ալ կա՛ս-կարմիր եղանք միա՛յն տեսնելով: Դեղարուեստ ըսածնին ա՞ս է:

— Կը ներէք, ըսի ամչնալով, ձեր տեսածը միա՛յն կեղեն է . . . :

— Բայց իմ վախս միջուկն է, սօֆրօր: Հոնուր յիսուն տարուան պարկեշտութիւնս խոռվեցաւ, տասնըութ տարուան անփորձութիւն մը

ի՞նչ կ'ըլլայ . . . : Այն Աստուածը որ Եւան  
տղայութեան մը համար պատժեց՝ այս Սոգո-  
մին աղջիկները չի՞ տեսնար։ Սոոր երիտասար-  
դութի՞ւն կը դիմանայ՝ երբ հոս բաժակ մը գա-  
րեջուրի գինով, Սողոմոնին արժանի կիներ կը  
գտնես։ Բնէ՛ք հրմա, այս չէ՞ միջուկը, թէ չէ  
դարձեալ սխալ հասկցեր եմ . . . :

Ի՞նչ ըսէի։ Անոնք որ չեն հասկնար՝ կը  
գուշակեն. անասնական բնազդ մըն է այս,  
տղէտներուն գիտութիւնը։ Ու այս նախնական  
մարդը կենդանական հոտառութեամբ՝ մատը  
ճիշտ տղուն վէրքին վրայ գրեր էր, առանց  
դիտնալու։

— Իժի՛շկ, եթէ մեզ կ'արտօնէք, ձագուկս  
առնեմ երկիր դառնամ։ Փախչի՛նք Մեղքի  
քաղաքներէն. հոս երկինքէն հուրը կը տեղայ,  
վարժուեր են ու չե՛ն զգար . . . : Կեսարին  
փողը՝ կեսարին. մենք մեր լեռները դառնանք  
նորէն . . . : Ճակտիս վրայ գեռ կնճիռ չկայ,  
մօրը զլուխն ալ լոյսերու պէս սպիտակ է.  
ինչո՞ւ մեր տղան մեզ պէս չապրի։ Հեռուն  
սիրուն նշանած կայ, տանիմ զլուխ զլիսի կա-  
պեմ, թոռնիկներու մեծ-հայր րլլամ։

— Ո՛չ, ո՛չ, ըսի։

— Ինչո՞ւ, բժի՛շկ. աղքատ աղջիկ, բայց  
ի՞նչ հրեշտակ, մազը մեռոն՝ բերանը կաթ կը  
հոտի գեռ . . . :

— Ո՞չ, ո՞չ, երբեք, այդ պսակը պիտի  
չըլլաշ . . . : Ոսկւոյ համար աղքատ աղջիկ մը  
ամբողջ կեանքով թունաւորելն ալ մեղք  
չէ՞ . . . :

Երբ այս խօսքերը լսեց, երբ հասկցաւ որ  
տասնըութ տարուան գուրգուրանքով ու մայ-  
րական սուրբ ձեռքերով հասցուած պտուղին  
մէջ որդը մտեր էր, երբ ըմբռնեց որ իր բոլոր  
վախերը իրականացեր էին, այս պճլտուն ձե-  
րունին յանկարծ լուեց, տժգունեցաւ, անէա-  
ցաւ. արդէն փոքրիկ՝ աւելի՝ պղտիկցաւ, թիկ-  
նաթոռին մէջ կծկտեցաւ, ողորկ երեսները  
ճմռթկեց, ճերմակ պեխերը խածաւ, աչքե-  
րուն մէջ խոնաւութիւն մը լայնցաւ, ուռեցաւ,  
գլտորեցաւ, նախ կաթիլ մը, յետոյ ուրիշ մը,  
յետոյ ուրիշներ . . . :

Հիմա հայրն ալ կուլար տղուն պէս, բայց  
իր լացը որքա՞ն աւելի լուռ ու որքա՞ն աւելի  
խոր էր:

— Մեղքի՛ տուն . . . մեղքի՛ տուն . . .  
մեղքի՛ տուն . . . :

Այս երկու բառերը անընդհատ կը գլտորէին  
իր շրթներէն՝ աչքերուն արցունքին հետ։ Հիմա  
ո՞ւր տանէր, որո՞ւ տանէր այս հիւանդութեան  
սերմնացանը։ Ծերունի մօր համբոյրին ինչպէ՞ս  
տանէր այս վարակումի ու փտութեան պտուղը։  
Իր երեսուն տարուան պատուոյ տունը՝ մեղքի՛  
տունը պիտի ըլլար . . . :

Ոտքերը թփրտացուց . իր կէս տարուան  
երջանկութիւնը կը փշրուէր անոնց տակ, ե՛ւ  
իր հայրուսէրը, ե՛ւ իր մեծ-հայրութեան  
երազը . . . :

Բայց որո՞ւ բարկանար, որո՞ւ պոռար, չէ՞  
որ ի՛ր ձեռքով իսկ բերեր էր անփորձ տղան  
այս քաղաքակիրթ երկիրները . . . :

— Որդնոտա՞ծ, որդնոտա՞ծ . . . հիմա կե-  
զեն ալ տեսանք, միջուկին ալ համը առինք . . .  
իրենց գիտութիւնն ալ, իրենց սէ՛րն ալ, որդ-  
նոտա՞ծ, որդնոտա՞ծ . . . :

Երբ իր սրտին բոլոր գառնութիւնները  
դուրս թափեց, կարծես թեթևաւ իր ցաւը.  
ձայնը յանկարծ պղտիկցուց, որ մի գուցէ  
տղան իմանայ: Կարելի չէ երեակայել, թէ  
ամօրի գաղափարը մինչեւ ո՞ր աստիճան արմա-  
տացած է գաւառացի ուղեղներուն մէջ:

— Անշուշտ տղուս չըսիք այս դժբախ-  
տութիւնը . . . :

Ա՛խ, ինչպէս հասկցնէի այս ծերունիին  
որ ամօթալի հիւանդութիւն չկայ, կեղծաւո-  
րութիւնն է ամօթը, ու տգիտութիւնն իսկ է  
այս դժբախտութեան պատճառը, և ոչ թէ իր  
նզոված գիտութիւնը:

Բայց ան ոտքի ելաւ արդէն, աչքերը չոր-  
ցուց, պեխերը սուրցուց, վայրկեան մը ճմըռթ-  
կած գէմքը կեղծ փայլ մը ստացաւ՝ բաղնիքէն

Նոր ելածի պէս, դնաց քովի սրահէն տղան  
առաւ, ու ժպտելո՞վ մեկնեցան . . .

— Բժիշկը կ'ըսէ քէ բա՛ն մը չունիս եղեր,  
սղա՛ս . . . :

Լօզան, 1914

## ՀՐԱՇԱԼԻ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ

---

Երիտասարդ բժիշկ, որ մարդը առողջացնելու արուեստին ես նուիրուած, չեմ հարցներ քեզի թէ կը ճանչնա՞ս արուեստդ, բայց կը ճանչնա՞ս գոնէ մարդը:

Մարդը այն մորթազերծ կարմիր կենդանին չէ՛, որուն զնդերները քննեցիր մարդակազմութեան պատկերներուն վրայ: Մարդը այն մարմնազերծ դեղին կմախքը չէ՛, որուն շարժումները ուսումնասիրեցիր ոսկորներուն վրայ: Մարդը այն շնչազերծ կանանչ դիակը չէ՛, որ ամիսներով քարէ սեղանի մը վրայ պառկեցուցած՝ չափեցիր, կշռեցիր, պատռեցիր, կտրեցիր, յօշոտեցիր, սղոցեցիր, բզկտեցիր, առանց որ անդամ մը բերանը բանար՝ հարցնելու համար թէ «ի՞նչ կ'ընես, բարեկա՞մ...»:

Քեզի հիւանդ մը ցուցնելէ առաջ՝ պատուիրեցին տարիներով դիակներու վրայ աշխատիլ, որպէս զի մարդը ճանչնաս և որպէս զի հոգիդ չգողայ ու խիղճդ չպոռայ:

Երկարօրէն քննել փնտռելէ, պրատելէ վերջ, գանկին մէջ նեխած ուղեղ մը ու որտին մէջ սեցած արիւն մը գտար:

— «Ո՞ւր է հոգին, ո՞ւր է խիղճը», գոչեցիր ծիծաղելով:

Աւազը, քու ուսումնասիրած մարդդ զիաշկ մըն է միայն: Զգուշացի՞ր իրեն նմանելէ: Մարդը որ կ'ապրի, մարդը որ կը խորհի ու կը զգայ, մարդը որուն բարոյական տառապանքները բիւր անդամ աւելի են քան ֆիզիքական տառապանքները, այն մարդը ուրիշ բան կը պարունակէ իր մէջ քան ճարպն ու սուկորը . . . :

Ամէն մարդու մէջ Աստուած մը կայ . . . : Ահաւասիկ թէ լ'նչ բան կը մոռնան քեզի ուսուցանել:

Ցաւալի է խոստովանիլ որ այժմու բժշկական վարժարանները կեանքի առաքեալներ կը պատրաստեն ա'յնպէս, լ'նչպէս զինուորական վարժարանները կը հասցնեն Մահուան պաշտօնեաներ: Սա' տարբերութեամբ որ՝ այս վերջինները զինուորին ո'չ թէ միայն սուր ու հրացան կուտան, այլ անձնուիրութեան, վեհանձնութեան, զոհողութեան ամբողջ դաստիարակութիւն մը: Մինչդեռ դեռատի բժիշկի մը ձեռքը թոյն մը ու դանակ մը տալէ վերջ՝ կ'արձակեն զայն առանց բարոյական ու հոգեկան ո'ր և է պատրաստութեան:

Մարդը իբրև միսի ու սուկորի շարժական գործիք մը ներկայացնելէ վերջ, բժշկութիւնը կը սորվեցնեն այնպէս՝ ինչպէս մեքենագէտ-

ներուն կը սորվեցնեն երկաթէ գործարաններուն ուսումը։

Հոգեկան ո'չ մէկ բառ, բարոյական ո'չ մէկ ուղղութիւն, անցեալի ո'չ մէկ յիշողութիւն։

Եւ սակայն հազարներով տարիներ Փարաւոններու երկրէն մինչև Աւետեաց երկիրը, ու Յորդանանէն մինչև Գանգէս, միլիոններով մարդիկ, հոգեկան բժշկութիւնը միայն կը գործադրէին իրենց ախտերուն դէմ պայքարելու համար։ Եւ ամբողջ կրօնքներ հիմնուեցան՝ հրաշքներու հաւատալիքին վրայ։

«Հրաւալիիներու դարը անցաւ» ըսին քեզի, ու ամուր կերպով փակեցին անբացատրելի իրողութիւններու անհանգստացուցիչ գուռները։

Զլլա՛յ որ նեղմիտներուն հաւատաս։ Այն մարդիկը որ ամէն բան գիտնալու յաւակնութիւնն ունին, կը մերժեն ինչ որ իրենց անհասկնալի կը թուի։ Աչքերնին գոցած կը քնանան, ու աստղերը կ'ուրանան . . . :

Քանի որ խօսքը աստղերուն է՝ յիշեցնենք թէ մինչև 18<sup>րդ</sup> դարուն վերջերը, Ֆրանսական Գիտութեանց Կաճառը բացարձակապէս կը մերժէր ընդունիլ թէ՝ երկինքէն կրնայ քար իյնալ երկրի վրայ . . . : Ականատես վկաները իրեւ խենթ ու խարեբայ կը հոչակէր։ Օր մը, քաղաքապետ մը, իր շրջանակին մէջ ինկած երկնական գուալով իրենց՝ պատքարէն նմոյշներ դրկած ըլլալով իրենց՝ պատ-

կառելի Ակադեմիան, 1772ին հրատարակած տեղեկագրով կը յայտաբարէր, թէ «ելելութիւնը յայտնապէս կեղծ եւ երեւոյքը ֆիզիֆապէս անկարելի էր»։ Ճշմարտութիւնը իրենց գլխուն մտցնելու համար պէտք եղաւ որ այդ քարերէն մէկը իրենց գլխուն իյնար . . .։ 1864ի Մայիս 4ին, ակադեմական Ատոլֆ Պրօնեար քիչ մնաց վախէն մեռնէր՝ երկնաքարի մը անկումին ականատես ըլլալով . . .։

Նոյնը պիտի պատահէր նաև հրաշալի բժըշկութեան համար։

Տիեզերահոչակ բժիշկ Շարքօ՝ իր ամբողջ գիտութիւնը քանի մը անբուժելի հրւանդներու վրայ ի զուր փորձելէ վերջ ի՞նչ մեծ եղաւ իր զարմանքը, երբ անոնք օր մը ուխտատեղի մը երթալով բոլորովին բուժուած վերադարձան . . .։ Այսպէս; մատը վէրքին մէջ բռնուելէ վերջ՝ իրապաշտ գիտնականը խոնարհեցաւ ճշմարտութեան առաջ. իրն է հետեւեալ յայտաբարութիւնը .

«Գիտութիւնը օր յեղաշըջուելու վրայ է՝ չի կրնար ամէն ինչ բացատրելու յաւակնութիւնն ունենալ, այսպէսով իր բարեցըջումը ժխտած պիտի ըլլար . . .։ Հրաշքները ամէն ատեն գոյութիւն ունեցան՝ իրարմէ բոլորովին տարրեր կրօնքներու ու քաղաքակրթութեանց մէջ, ինչպէս օր այժմ ալ, կը կատարուին բո-

լոր լայնութիւններուն վրայ։ Սյսպէսով բուժուած հաշմանդամները հարիւններով կը հաշուըլին, նոյնիսկ երբեմն պալարներն ու ուռեցքները։ Ես տեսայ վերադարձը այն հիւանդներուն, որոնց ես չկրնալով անձամբ հաւատք ներշնչել՝ ուխտատեղի մը գացեր էին. քննեցի իրենց անդամալոյծ անդամները ու ներկայ գտնուեցայ ախտին անյայտացման»։

Լիթրէ իր «Դրական Խմաստափրութեան» մէջ կը նկարագրէ բազմաթիւ հրաշքներ, որ Սէն-Լուիի գերեզմանին դաշելով կը գործուէին։

Հռչակաւոր Տօքթ. Թաուլէր կը ներկայացընէ ութը կին հիւանդներ, որոնք ստինքի ուռեցքներ ունէին ու գարմանուեցան հոգեկան բուժումով։

Սիսալ հետեւութիւններու տեղի չտալու համար գիտել տանք թէ ո՞րչափ հազուագէալ են զիտապէս վաւերացուած հրաշքները։ Սակայն, եթէ հիւանդները իրենց հաւատքը փոխանակ փայտի կտորի մը, սուրբի պատկերի մը, գիտկի շիրմի մը վրայ դնելու՝ այդ փրկարար հաւատքը Գիտութեան վրայ դնէին, որքա՞ն պիտի շատնար հրաշալի բուժումներու թիւը . . .։ Այս է հիւանդներուն տրուելիք պատուէրը։

Բայց բժիշկներուն համար ուրի՛շ կենսական պատուէր մը կայ։ Եթէ դուն իրապէս բժիշկ ես, հիւանդնե-

ըուդ փրկութեան համար՝ իրաւունք չունի՛ս  
ու է միջոց մերժելու՝ այդ նպատակին հասնե-  
լու համար։ Սահմանափակ ու այլամերժ բժշ-  
կութիւն մը գիտակից ոճրագործութիւն մըն է։  
Պիտի գիմես հնարաւոր բոլոր ազգակներուն։  
Դեղն ու դանակը, ջուրն ու կրակը, ելեքտրա-  
կանութիւնն ու մագնիսականութիւնը, գիտու-  
թիւնն ու հաւատքը՝ փոխն ի փոխ քու զէն-  
քերդ պիտի ըլլան. որովհետև այն ախտերը,  
որոնց զէմ կը կռուիս, տարբեր հիւանդներու  
մէջ, տարբեր զէնքերու կը գիմես։

Գերբնական կարծուող հրաշքը այնքան  
բնական է, որքան երկինքէն ինկող քարը։  
Միայն թէ՝ գիտունները ժխտելով անոր գոյու-  
թիւնը, դեռ չուսումնասիրեցին հրաշագոր-  
ծումի օրէնքները, և բազզին ձգեցին հրաշքի  
կատարումը։

Քաջութիւնն ունենանք խոստովանելու թէ  
կին ազգերը մեզմէ շատ աւելի լաւ կը ճանչ-  
նային այս գիտութիւնը։ Եգիպտացիներուն,  
իսրայելացիներուն, Հնդիկներուն պատմու-  
թիւնը լեցուն է այսպիսի փաստերով։

Այժմ մեզի համար մութ կը մնայ հրաշա-  
գործումի եղանակը, բայց անոր սկզբունքը  
լոյսի մը նման պարզ է։

Զանձրոյթի գաղափարը կը յօրանջեցնէ,  
ամօթի գաղափարը կը կարմբցնէ, գութի գա-

ղափարը կը լացնէ, սարսափի գաղափարը կը դեղնեցնէ, բժշկուելու գաղափարը կը բժշկէ:

«Եթէ, կ'ըսէ Պարուէլ, առողջանալու հաստատ համոզումը իշխէ հիւանդին հոգւոյն վրայ, այդ հիւանդը անխօսափելիօրէն պիտի առողջանայ»:

Հոգեկան ազգեցութիւնը այնքա՞ն մեծ է ֆիզիքականին վրայ, որ յանկարծական վախ մը բոլոր շարժումներդ անկարելի կը դարձնէ: Եթէ բուռն յուզում մը կրնայ վայրկեանաբար անդամալուծել, աւելի՛ բուռն յուզում մը կը բռնայ անդամալուծութիւնը վայրկենաբար փարատել:

Ամէն բան կախում ունի՝ բժշկուելու գաղափարին հիւանդին մէջ ներմուծելու արուեստէն:

Ու տեսէք թէ Սրուանձտեան — որ ո՛չ բժիշկ էր, ո՛չ գիտնական, այլ գաւառացի վեղարաւոր մը — գիտուններու կողմէ կղպուած հրաշալի բժշկութեան դուռները ի՞նչ վսեմ պարզութեամբ կը բանայ:

«Նայէ սա մանուկը, իր երեսներուն վրայ էրէթիկ, ջրջրուկ ունի: Սա մամիկը թէզպէհը ձեռքն առած նստեր է. մանուկին երկու բազուկները բռնած՝ իր բոյթերով ու մատներով տղուն բազկերակները կը ձնչէ, կը շօշափէ, բազուկն ի վայր մատները կը տանի ու կը բերէ. իր աչքերը անթարթ՝ մանուկին աչքե-

բուն յառած է . ու երբեմն ալ արմուկներէն վերթեւերը կը ճմլէ . կը դառնայ , տղուն երեսն ի վար կը խաչակնքէ , և ձեռքերը պորտին ու կուրծքին վրայ գնելով՝ բոյթով կը ճնշէ , զգին մայր երակները կը ճմլէ , ճակատը կը շփէ , երբեմն երբեմն ալ երեսին կը փչէ և միշտ կը պտապտայ , աղօթք կ'ընէ : Յաճախ տղան կը յօրանջէ : Կը մազնիսացնէ՞ , կ'ելեքտրականացնէ՞ , թէ աղօրիւք հրաժէ կը գործէ . — վերջապէս տղան հիւանդ եր եւ կ'առողջանայ» :

Հիմա այս պատկերին հետ բաղդատութեան դիր այն նորագոյն բժիշկները՝ որոնք յաճախ հիւանդին ձեռքն իսկ չսեղմած (ժամանակ կորուցնցնելո՞ւ թէ վարակուելու վախէն) կը նստին՝ արագօրէն ստացագիր մը գրելու պէս՝ շարագրելու գեղագիր մը , որ միշտ երկրորդական է , յաճախ անօգուտ , երբեմն վնասակար :

Կո՞յր պէտք է ըլլալ չտեսնելու համար այն բազմաթիւ հիւանդները , որոնք երկար ճամբորդութիւններ կ'ընեն , բժիշկէ բժիշկ կը նետուին՝ պաշտպան մը ու նեցուկ մը գտնելու յոյսով , ու չեն իսկ փորձեր գործադրել այնքա՞ն սուղ գնոււած գեղագիրները : Որովհետեւ դժուար է ընդունիլ այն բազմաթիւ գեղերը՝ որոնք յաճախ տրամագծօրէն հակառակ են իրարու . . . . Ու յետոյ՝ հիւանդին փնտռածը միայն թուղթի կտոր մը չէր , այլ ապրելու յո՞յս ,

հոգեկան ուժ, տառապելու քաջութիւն . . . :

Դժբախտաբար այս բարոյական ազդակը կ'անտեսեն բժշկական, նորագոյն հաստատութիւններն անգամ: Սկեպտիկները համոզելու համար թէ հաւատքի բարբառ մը — հոգ չէ թէ հրապարակային ու անանձնական — ֆիզիքական ի՞նչ մեծ ուժ կրնայ ներշնչել հիւանդին արեան մէջ, կը հրատարակենք սա յուղիչ տողերը, որ անձանօթ տիկին մը մեղի կ'ուղարկէ զուիցերիական սանարօրիումէ մը.

«Հիւանդի բնական յուսահատութեամբ, անկողնիս մէջ պառկած կը սպասէի, ես ալ չեմ գիտեր թէ ինչո՞ւ . . . Մահուա՞ն՝ որ չէր գար, թէ կեանքին՝ որ կ'ուշանայ զիս վերականգնելու: Երկար ամիսներու հիւանդութիւնը արգէն մաշեր, հալեցուցեր էր կորովիս ու համբերութեանս մեծ մասը, ու մնացած քիչովը դեռ կը տանջուէի:

«Ահա՛ կը ստանամ Ազատամարտը: Մեծ ուրախութեամբ կը կարդամ հայերէն թերթերը. հայ գիրը տեսնելով կարծես կարօտը կ'առնեմ հայրենիքիս:

«Ապրիլը յաղթել է. շտկուեցայ անկողնիս մէջ. սկսայ կարդալ յօդուածը, և մինչև վերջացնելս բոլորովին առողջ կը զգայի զիս: Ա՛ւ կուրծքիս տակ հիւանդ թոք մը չկար. երակներուս մէջ թարմ արիւն կը հոսէր. յաջորդօրն իսկ ելայ անկողնէս:

«Եթէ բժիշկները յաճախ զիտնան հիւանդին հոգին բուժել՝ երեի աւելի շատ պիտի յաջողին մահուան ճանկերէն ազատել մարմինը :

«Ուրեմն ձեր յօդուածը միշտ լքման վայրակեաններուս կարդացի և ամէն անզամ նորոգուած ուժերով սկսայ կռուիլ հիւանդութեանս դէմ :

«Կռո՞ւնկը . . . ինծի համար ալ պիտի երգէ՞ք այդ կռունկը . . . : Բայց չէ՛, ես պիտի լաւանա՞մ . . . » :

Լօզան, 1914



# ՍՏԱՄՈՔՍԻՆ ԶՈՀԸ

---

Սրուանձտեանի ըսածին պէս՝ Վանեցիին  
կաղը մինչև Զինաստան է գացեր։

Սա ծերացած ազռաւի գլուխը՝ որ պան-  
դոկին ծառերուն տակ ֆը՛ռթ ֆը՛ռթ սուրճ կը  
խմէ՝ կասկած չունիմ որ մերիններէն է։

Ան միւսներուն պէս՝ ճաշարանին մէջ փակ-  
ուած՝ հապճեպով չըներ իր նախաճաշը։ Ներս  
գնաց, գաւաթը սուրճ ու կաթով լեցուց, իր  
ձեռքով գուրս բերաւ, ծառերուն տակ տեղ մը  
ընտրեց, անհուն խնամքով սիկառէր մը փաթ-  
թեց։ Այն ատեն այդ պարզ նախաճաշը փոխ-  
ուեցաւ, աննիւթացաւ, աղօթքի մը շնորհքն  
ու արքայութեան մը երանութիւնը ստացաւ։  
Մէկ ձեռքին ծխախոտը առաւ՝ երբեմն-երբեմն  
ֆսրտացնելով։ միւս ձեռքին առաւ շոգիացող  
գաւաթը՝ որ այս վայրկեանին ամբողջ տիեզեր-  
քին առանցքը կը կազմէր։ շուրթները դողա-  
լով երկարեցան՝ կարծես սիրահարական համ-  
բոյրի մը համար։ յետոյ պեխերէն կախուած  
կաթիլներուն վրայ լայն ձեռք մը պտտցուց՝  
օրհնական շարժումով մը . . .  
— Փա՛ռք ստեղծողին . . .

Հակառակ՝ հաճոյքը յաւերժացնելու իր յայտնի ճիգերուն երբ դիւթական դաւաթը իր պարունակութեան հետ կորսնցուց նաև իր ամբողջ կարեսրութիւնը, մօտեցայ ու բարեեցի....  
Տեսնելու բան էր իր ուրախութիւնը. քիչ մնաց ակնոցներէն արցունքներ պիտի ցայտեցնէր....  
Այս տարիքով ու այս գլխով մարդերուն համար մեծագոյն չարչարանքն է լոռւթեան դատապարտուիլ. իրենց լեզուէն հասկցող մէկը կը փնտոեն՝ իրենց փորձառութեան ու իմաստութեան հաւաքածոն պարզելու համար անոր առջեւ :

Ստամոքսի հիւանդութեա'ն համար (ո՞վ պիտի գուշակէր իր նախաճաշէն) կօգան եկած էր: Բայց այս քաղաքին մէջ ստամոքսի աստուածները երկուք են. — բժշկապետ Պուրժէն ու Քօմպը, երկուքն ալ հակընդդէմ րեծիմներով կը յաջողին թէ՛ հարստանալ . . . թէ՛ հիւանդները առողջացնել: Զարաճճիներ ասկէ կը հետեցնեն թէ հարուստի հիւանդութիւն է, անգործ մարդոց ջղայնութիւն է, կուշտ ստամոքսի երեակայութիւն է . . . :

Սակայն այս մարդը ան չարաճճիներէն չէր. ո՞հ, ո՞չ . . . : «Ծերացած ագուափի գլուխ մը» ըսի, բայց աղաւնիի ուղեղով . . . : Այդ երկու հակառակ դարմաններէն ա'յն հետեցուցեր էր որ երկուքն ալ լաւ էին, քանի որ երկուքն

ալ կը լաւացնէին . . . : Ու երկու ոխերիմ «Տիեզերահոչակ»ներուն գիտութիւնը իրար խառնելով, իր անձնական փորձառութիւնն ալ վրան բարդելով, արձակուրդի այս քանի մը ամիսներուն համար կեանքի Ծրագիր մը շիներ էր, որուն կը հետևէր գաւառացիի հաստատամտութեամբ :

Այսպէս, իր շաբաթները կ'անցնէին առանց փոփոխութեան, իրարու յար և նման՝ լուսանկար պատկերներու պէս : Իր օրերը չափուած-ձեռուած էին՝ Մայր-Տոմարի մը պէս կանոնաւոր : Իր իւրաքանչիւր ժամերը կանխա՛ւ ժամացոյցի մը պէս լարուած էին՝ ստամոքսին շուրջ . . . : Ու անոնցմէ վայրկեան մը փրցնել՝ Սուրբ-Գիրքէն էջ մը պատռելու պէս բան մը պիտի ըլլար . . . :

Առաւօտեան ութը՝ նախաճաշի խորհրդաւոր ժամն էր, մի՛շտ առաջին օրուան հանդիսաւոր արարողութեամբ, մի՛շտ նոյն ծառերու շուրքին :

«Ութնեն-Տասը՝ հանգիս» ըստած էին բժիշկները : Հարկա՛ւ, նախաճաշը պիտի մարսուէր . . . «Արեւելք»ը այդ մարսողութիւնը տկարացնելու պաշտօնը ունէր : Լրագիրը գրօշակի մը պէս կը պարզէր, յօնքերը կը պոստէր, ու ծայրէ ի ծայր, առանց բառ մը փախցնելու կը կարդար . պարունակութիւնը ի՛նչ որ ալ ըլլար, մինչեւ

տա՛սը տեսելու էր այդ թերթը . . . : Ու այս ընթերցումը՝ որ իր մտաւորական միակ սնունդն էր՝ հանգիստ քունի մը համարժէք էր իրեն համար . . . :

Տասնին կ'արթննար։ Անհո՞ւն գուրզուրանքով, ծոցէն թռչուն հանող տղու մը պէս, ներսի գրպանէն շիշ մը կը հանէր։ Այդ հանքային հեղուկը՝ որ իր ա՛յնքան պատուով հիւրասիրած նախաճաշիկին վերջի՛ն հարուածը պիտի տար՝ աչքերը գոցելով ցմբուր կը պարպէր երկու «Տիեզերահոչակ»ներուն կենացը . . . :

— Աստուած զիրենք անպակաս լինէ տառապեալ մարդկութենէն . . . :

Ասկէց վերջ՝ տասնէն-տասներկուք՝ գործունէութեան և շարժումի երկո՞ւ երկար ժամեր կը սկսէին, ստամոքսը ցորեկուան ճաշին պատրաստելու համար։ Այդ գործունէութիւնն ալ ամէն օր անփոփոխ նո՛յնն էր, ու չափուած-ձեռուած նամակներ գրելու մէջ կը կայանար։

— Ես այս հիւանդ վիճակովս, կ'ըսէր, Զուիցերիոյ լեռներէն Մանթաշօֆին ամբո՛ղջ գործը կը վարեմ Ափրիկէի մէջ։ Նեղոսին ափերը քարիւղով կ'ողողեմ . . . : Մեր արձակուրդն ալ ասանկ . . . :

Յետոյ ձեռքով գրածները ոտքով նամակատուն կը տանէր. — չէ՞ որ բժիշկները ճա-

շէն առաջ փոքրիկ պտոյտ մը յանձնարարած էին ախորժակը բանալու համար . . . : Ա՛խ այդ ախորժակը . . . :

Վերագրարձին՝ ճաշի պահն էր արդէն . նշանաւո՞ր պահը, երբ իր երեակայական ժամացոյցին երկո՞ւ ասեղներն ալ փո՞րը մատնանիշ կ'ընէին, ու ամբո՞ղջ ժամ մը ստամոքսին վրայ կանդ կ'առնէին . . . : Նախ խաչած մաքարօնին կ'ուտէր՝ Պուրժէին կենաց, յետոյ խաչած բրինձը՝ Քօմպին հոգւոյն . . . : Երբ իր երկո՞ւ րեժիմներն ալ կը հատցնէր՝ ծուռ աչք մը կը նետէր մեր պնակներուն :

— Սա խորոված հնդկահաւին հոտը քիմքս կը քրքրէ . . . ու տեղական գինին անուշիկ գոյն մը ունի . . . ի՞նչ կ'ըսես, բժի՛շկ :

Ի՞նչ ըսէի : Այս մարդը համոզուած էր որ իր գործ գրած գիտական միջոցներով եթէ քա՛ր ալ ուտէր պիտի հալեցնէր . . . : Ես բնականէն սակաւապէտ՝ իբրև միակ գեղ՝ չափաւարութեան պատուէրներ կուտայի իրեն : Բայց ան կը պատասխանէր .

— Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո . . . : Աչքդ բա՛ց, գերեզմանին մէջ ա՛լ խորոված հնդկահաւ չկայ . . . : Աստուած ամբողջ երկրագունադը գոյնզգոյն բանջարեղէններով ու պտուղներով ծածկեր է նէ՝ միա՛յն հոտութտալու համար չէ . . . Մայր-Բնութիւնը ծովական կը ծու-

կերով ու երէներով լեցուցեր է նէ՝ միայն զանոնք նկարելով ճաշարանին պատերը ծածկելու համար չէ . պէտք է որ ստամոքսիդ պատերն ալ համ մը առնեն . . . :

Այս մարդուն բերնին մէջ «Մայր-Բնութիւն»ը ստնտու կնոջ իմաստ մը կը ստանար : Զուկերուն ճակտին գիրը ա'յսպէս կը հեղնէր . մարդերունն ալ սա'պէս .

— Սրարիչը մարդուն երկար բազուկներ ու կարճ լեզու մը տուեր է՝ որ շատ աշխատիս ու քիչ խօսիս (ա՞հ, եթէ գործադրէր ըսածը . . .), պղտիկ սիրտ մը ու մեծ ուղեղ մը տուեր է՝ որ մէ՛կ զգաս ու երկու հաշուես . իսկ ուղեղին հարիւրապատիկ մեծութեամբ ուրովայն մըն ալ տուեր է՝ հասկցնելու համար որ մեծ միտքերը փորէն կուդան . . . : Ուրեմն առաջին հոգդ հո՛ն պիտի ըլլայ . եթէ ստամոքսդ դուն բաղցրութեամբ չլեցնես՝ ան քու կեանքդ դառնութեամբ կը լեցնէ . . . :

Այս «բաղցրութիւն» բառը պատահական նմանութիւն մը չէր, աչքովը անուշին պնակին կ'ակնարկէր որ իր առջև անցնեմ . . . : Այդ սալորի անուշը իր ճաշերուն սովորական վերջաբանն էր՝ որ միշտ սա խօսքերով կը փակէր .

— Այս, մայրիկիս եփած անուելը ուրիշ է . . . :

Ու «մայրիկ» բառը, որ իր երեք խօսքին

մէկն էր՝ իր չորցած ու ճմոթկած բերնին մէջ  
մանկական անուշութիւն մը կը ստանար։ Այս  
յիսուննոց ամուրիին մայրի՛կը՝ որ իր տղուն  
անուշ կ'եփէր . . . :

Բայց հիմա այս ահագին ճաշը մարսուելու  
էր. ժամը մէկէն մինչև չորս՝ տառապագին  
շրջան մը կար։ Նախ կէս ժամ փորին վրայ կը  
պառկէր՝ ըստ Պուրժէի. յետոյ կը դառնար կէս  
ժամ մըն ալ կռնակին վրայ կը պառկէր՝ որ  
Քօմպին խօսքն ալ տեղը անցնի։ Յետոյ կծիկ  
մը կ'ըլլար և աջ ու ձախ ծունկերով քսանա-  
կան անգամ փորը կը ճզմէր՝ զայն պարպել  
ջանալով. ասկէց վերջն ալ գետինը ծունկի կու  
գար՝ նաւակի մէջ նստելու ձեռվ մը, ու թիա-  
վարութեան անհատնում շարժումներ կ'ընէր . . .  
միշտ «Տիեզերահոչակ» ներուն պատուէրին հա-  
մաձայն։

— Սա փորդ քիչ մը հանգիստ ճգէ, կ'ըսէի. . .  
Ստամոքսը կնոջ մը կը նմանի, որքան իրեն  
ուշագրութիւն դարձնես, այնքան նազ կ'ընէ. . .

Բայց ամուրի մը ի՞նչպէս հասկնար այս  
բաղդատութեան ամբողջ նշանակութիւնը։ Ան  
կը պատասխանէր ինձի։

— Միջատը որ միջատ է՝ գնդասեղի գլխու  
չափ գլուխի մը ետևէն ահագին փոր մը կը  
քաշէ . . . Չորքոտանիներն ու թոշունները ե-  
րեքական ու չորսական ստամոքսներ ունին . . .

Եթէ բնութիւնը մարդուն մէկ ստամոքս մը  
տուեր է, զայն չխնամելը անաստուածութիւն  
է: Եթէ չհաւատաս՝ վարդապետներո՛ւն հար-  
ցուր....: Տարիներով կը զարդացնենք պղտիկ  
ուղեղ մը, որ յաճախ մեր գժբախտութեան  
պատճառ պիտի դառնայ, բնաւ չենք դաս-  
տիարակեր ահազին ստամոքս մը, որ կեանքին  
աղբիւրն է, հոգիին հիւթն ու ծուծն է....:  
Աս կէտիս մէջ Եւրոպացիները մեզ գլած ան-  
ցած են....:

Ու ստամոքսի դաստիարակութեան այս  
գժուարին գործը ա'յնքան կը յոզնեցնէր զայն,  
որ այդ անվտանգ թիավարութեան փորձերէն  
վերջ՝ Մօրփէոսի գիրկը կ'իյնար:

Ժամը չորսին սենեակէն գուրս կ'ելլէր.  
բայց այս անգամ թեթեցած, կազդուրուած,  
զուարթացած, լուսաւորուած, բոլորովին ուրիշ  
մարդ եղած:

Թէյի ժամն էր հիմա, ու խօսակցութեան  
ժամը: Խօսքը բերնէս կը գողնար:

— Քու պատմածդ ի՞նչ է որ, ես պատ-  
մեմ որ գուն լսես....:

Իր սովորական այս յառաջաբանին կը յա-  
ջորդէին անվերջանալի, աներեակայելի, ան-  
կարելի պատմութիւններ, արևելեան սրամտու-  
թիւններով ու սնամէջ տրամաբանութիւններով  
լեցուն, օճառի ոսկեզօծ ու անշօշափելի պըդ-

պըջակներու պէս՝ որոնց հազիւ կը դպիս ու կը ճաթին . . . :

Բայց այս պղպջակներուն վերջը չկար: Որկրամոլներու յատուկ այս զուարձախօսութիւնը կը տեսէր մինչև իրիկուն: Այն ատեն՝ այդ բոլոր հրախաղութեան փորձերէն վերջ՝ միայն սև ածուխ մը կը մնար նորէն. պահ մը լուսաւորուած այդ գլուխը՝ ծեր ագռաւի գլուխ մը կ'ըլլար դարձեալ . . . :

Այնպէս որ, երեկոյեան ճաշին, իր խօսակցութեան նիւթերը կը լրջանային, պատմա-փիլիսոփայական տիսուր տեսութիւններ կ'ըլլային:

— Նաբօլէօնին անկումը շատեր խե՞լ մը պատճառներու կը վերագրեն. բայց գուն հեռուները մի երթար. իբրև բժիշկ՝ Նաբօլէօնին ճակատագիրը իր ստամոքսին մէջ կարդա. կը տեսնե՞ս հոն քաղցկեղը . . . : Վաթէրլոն ու Սէնթ Հէլէնը այդ վէրքէն կը սկսին . . . : Ես ալ միշտ ասանկ չե՞մ եղած. ժամանակ մը կար երբ արաբական նժոյգի վրայ թռչած ատենս բոլո՞ր որտերուն հառաջները ետեէս կը թռչէին. բայց ստամոքսին ցաւը եկաւ ու Հալէպին առիւծը քարիւղի պաշտօնեալի մը վերածեց:

Տարբեր էին նաև իր կերածները: Երեկոյեան սեղանին՝ երբեք միս չէր դներ բերանը որպէսզի գէշ երազներով հոգին չպղտորի գիշերը: Մածունը երեկոյեան թագուհին էր. ու

իրեն համար բնա՛ւ կասկած չկար որ Աստուած  
կովը ստեղծեր էր որպէսզի մարդերը մածուն  
քամեն իր ստինքներէն . . . :

— Կոյսի մը պէս մաքո՛ւր, մօր մը պէս  
բարի՛ մածունը . . . որուն համար Մէշնիքօֆ  
անմահութեան հեղուկն է, կ'լսէր . . . :

Այդ մեծաքանակ մածունը կը սկսէր քիչ  
քիչ թմրեցնել, ջիղերը քակել, քուն պատ-  
րաստել . . . :

Բայց քնանալէն ալ տռաջ՝ աստղերուն տակ  
գիշերային փոքրիկ պտոյտ մը կ'ընէր կերած-  
ները տեղաւորելու ու վաղուան ուտելիքնե-  
րուն վրայ խորհելու համար . . . : Երբեմն  
սակայն կը պատահէր որ ուրի՛շ բանի վրայ ալ  
խորհէր :

— Բժի՛շկ, ըսաւ գիշեր մը, դուն իմ յի-  
սուն տարիներուս մի նայիր . . . ես դեռ կոյս  
եմ հոգւով-մարմնով . . . յաճախ կը խորհիմ  
ամուսնանալ, բայց յուզմունքէ կը վախնամ . . .  
քու կարծիքդ ի՞նչ է. ինչպէս կուգայ ըստա-  
մոքսիս . . . :

Ու չկարծէ՛ք թէ անիրական մարդ մըն է  
այս: Ես այս կենդանագրին տակ կրնայի ծա-  
նօթ անուն մը դնել. բայց ճանչցողները հաս-  
կըցան արդէն: Գիտցէ՛ք միայն որ այս մարդը  
ապրեցաւ, սերունդներ գաստիարակեց. յետոյ  
պաշտօնեայ եղաւ, յարգուեցաւ ու մեռաւ . . .

գիտէ՞ք ինչէն . . . վորի ցաւէն : Եզիպտոսի մէջ՝  
հարսանիքի գիշեր մը՝ շատ ուտելէն ստամոքսը  
ճաթեցուցեր է լսին . . . : Ճակատագի՞ր :

Այս ճակատագրին վրայ հիմա կը խորհի՞  
արդեօք ա'յն որ ձուկերու ճակտին գիրը կը  
կարդար . . . : Միայն թէ իր խօսքերը դեռ  
ականջիս կը հնչեն անգրշիրիմեան պատուէրի  
մը պէս .

— Աչքդ բաց, բժի՛շկ, գերեզմանին մէջ  
ա՛ւ խորոված հնդկահաւ չկայ . . . :

Լօգան, 1914



## ՆԱԲՈԼԷՕՆԻ ՄԱՀԸ



Բոլոր տեսանելի աշխարհներէն հեռու,  
Ատլանտեանի ալիքներէն ծեծուած, մենաւոր  
ապառաժ մը կայ. Սէնթ-Հէլէնի անիծապարտ  
կղզին է ան:

Դեռ գար մը չէ անցեր այն օրէն — 16  
Հոկտեմբեր 1815 — երբ հոն կը բանտարկէին  
հին ու դիւցազնական աշխարհի մը մեծագոյն  
ներկայացուցիչը, վերջին կիսաստուածը, կայու-  
րը ինքը:

Ու որպէսզի փախուստի ամէն հաւանակա-  
նութիւն անկարելի ըլլար, առագաստանաւեր  
նոյն ապառաժին վրայ կը նետէին անզլիական  
ամբողջ բանակ մը՝ իր թնդանօթներով ու զրա-  
հաւորներով, ինչպէս նաև տիրահոչակ կառա-  
վարիչ մը՝ Հուտսոն Լառու:

Այս պզտիկ մարդուն պաշտօն տրուած էր  
հրամայել անո՞ր՝ որ ամբողջ աշխարհին կը  
հրամայէր: Այսպէս, ահազին ովկէանոսի մը  
մէջ կորած այս երկու մարդերուն միջև, տռամ-  
ներուն ամէնէն եղկելին կը խաղցուէր:

— Զօրապե՛տ Պօնաբարթ... կը հրամա-  
յէր Հուտսոն:

— Ես Կայսր Նաբօլէօնն եմ, կը գոչէր այտվերջինը, Կայսր Նաբօլէօնը, կը հասկնաք, Պարո՞ն։ Յիմարութիւն ու Նախատինք է զիտայլապէս անուանել։ Օր մը երբ Անգլիա դադրի գոյութիւն ունենալէ, մարդկութիւնը դե՛ռ զիտպիտի անուանէ Նաբօլէօն Կայսր . . . :

Ու վանդակին մէջ բանտուած առիւծի մը պէս՝ զոր երկաթի ձողերով կ'անհանգստացնեն, Նաբօլէօն իր խուցին մէջ կը բանտուէր, շաբաթներով, ամիսներով, տարիներով, մութ անկիւն մը կծկտած, վարագոյրները կը փակէր, ինքզինքը պատէ ի պատ կը նետէր, զինուորական նեղ անկողնի մը մէջ կ'երկարէր, աչքերը չէր կրնար գոցել, կը հիւծէր, կը սպառէր, կը մեռնէր։

10 Հոկտեմբեր 1818ին, իր պահակներէն անգլիացի սպայ մը հետեւեալ տողերը կը գրէր Հուտսոնին։

«Այսօր կրցայ նշմարել զօրապէս Պօնաբարբը, զիակի մը գոյնն ունի, ու վհուկի մը կը նմանի»։

Կէօթէ կ'ըսէ։ «Մարդս կ'ապրի ա'յնքան երկար, որքան չմեռնելու հաստատ կամքն ունի»։

Ու Նաբօլէօն, ա՛լ չէր ուզեր ապրիլ։

Խնդրեր էր որ Եւրոպայէն զարգացած քահանայ մը զրկեն իրեն՝ որպէս զի իր կասկածները փարատէր, հոգի՝ մը, հաւատք մը, ան-

մահութիւն մը, կառչելիք բա՛ն մը ցոյց տար  
իրեն . . . : Որովհետեւ այս մարդը որ գահեր  
գահերու վրայ, թագեր թագերու վրայ ու եր-  
կիրներ երկիրներու վրայ բարդած էր՝ հիմա  
սարսափով կը տեսնէր որ ամէն բան կը խու-  
սափէր իր ձեռքէն, նոյնիսկ իր անունը, իր  
կինը, իր զաւակը . . . :

Իրեն զրկեցին անզրագէտ, անդամալոյծ,  
խուլ ու զրեթէ խօսելու անկարող քահանայ  
մը, Ապագէ Վինեալի, ինչպէս նաև երիտասարդ,  
անհաւատ ու թեթեաբարոյ բժիշկ մը, Տօքթէօր  
Անթօմաքի :

Նարօլէօն այնքան աւելի յարգեց առաջինը,  
որքան արհամարհեց երկրորդը. Իր սարսափելի  
տառապանքին մէջ գետինները կը տապլտկէր  
«ոնրագո՞րծ, ոնրագո՞րծ» պոռալով:

Օրերով, շաբաթներով, ամիսներով կը  
փսխէր, կարմիր կը փսխէր, Անշարժ ու սար-  
սափահար պառկեր էր երկաթէ նեղ անկողնի  
մը մէջ, իր բոլոր պատերազմներուն անկողինը՝  
որուն չորս անկիւններուն վրայ չորս արծաթէ  
արծիւներ կը հսկէին, բայց ի զո՞ւր, որովհե-  
տեւ մահը մտեր էր, հոն էր արգէն, անմահին  
վրայ . . . :

Մարմինը երթալով կը սառէր, երբեմն եր-  
բեմն ջերմը մահասարսուու թօթուըտուք մը կը  
պտտցնէր իր դիակնացած մարմին վրայ. այն

ատեն պաղ քրտինք մը մածուցիկ կը դարձնէր  
իր թափանցիկ մորթը։ Զեռքերն ու ստքերը  
երկաթէ ձողերու պէս սառն ու անշարժ էին։  
Որովայնը կ'ուռենար, կ'ուռենար։ Իր առաս-  
պելային տժգունութիւնը այժմ զարհուրելի  
կանաչութիւններ կը ստանար։ Զօր հազ մը  
անդադար կը ցնցէր իր կոկորդը։ Հոգեվարքն էր։

Շաբթուան մը տառապանքէն վերջ, Նա-  
բոլէօն կանգնեցաւ, կտակը ուզեց, կարդաց,  
բոցը նետեց. նո՞ր մը պիտի գրէր։

Սակայն մահուան գալարումները սկսան  
դարձեալ բզկտել իր փորոտիքը։ Փսխուքը  
սկսաւ, անկարելի, անդադրում, անվերջ, ար-  
իւնի տաք-տաք ու սեւ-սեւ պատառներով։  
Փորը նորէն կ'ուռենար, կ'ուռենար։

Զարհուրելի տանջանքներու շաբաթէ մը  
վերջ, իրեն շուրջը վայրկեանէ վայրկեան մահ-  
ուան կը սպասէին։ Նաբօլէօն վե՛ր կանգնե-  
ցաւ, իր ցաւերուն վրայ իշխեց, իր ճգնաժա-  
մային պայքարը դադրեցուց. իր մահուան հետ  
երեք ժամու զինադադար մը կնքեց . . . :

Ու գերազոյն վերացումի մը մէջ գրեց իր  
համբաւաւոր կտակը։ Նախ յայտարարեց որ  
հակառակ իր կասկածներուն՝ իր հայրերուն  
կրօնքին մէջ կը մեռնէր։ Յետոյ միտքը սա-  
ւառնեցուց Փարիզ «իր ժողովուրդին, զոր  
աշխանքան կը սիրէր»։ ու Սէնի ափերուն վրայ  
թաղուելու իր կամքը արձանագրեց։

Յետոյ սիրտը թռաւ դէպի իր միամօր զաւակը, միակ յոյսը, միակ ժառանգորդը իր հիմնած անձայրածիր պետութեան. տասնամեայ դողոջ մանուկ մը . . . : Որո՞ւ պաշտպանութեան յանձնել զայն, ո՞վ կրնար աւելի լաւ խնամել զաւակ մը քան իր մայրը: Բայց նաբօլէօնի աքսորէն ի վեր՝ աշխարհի թագուհին, թշնամի բանակէն շիւ զօրականի մը հետ ամուսնացեր էր արդէն . . . :

Նաբօլէօն դողաց. աչքերուն մէջ ահաւոր արցունք մը փայլատակեցաւ շանթի մը պէս: Յիշեց թէ ի՞նչպէս իր ձեռքով աշխարհի ծանրագոյն թագն էր գրեր այդ կնոջ գլխուն. յիշեց թէ ի՞նչպէս իր թեներուն վրայ կը կրէր իր վարդագոյն մանուկը որ Հոռվմի թագաւոր կը ծնէր . . . : Ու ինք որ Հոենոուէն մինչև նեղոս, ու Ալպեաններէն մինչև ձիւնապատ Ռուսաստանը, բոլոր ապարանքներն իրեն պալատ ըրած էր ու բոլոր թագաւորներն իրեն մանկլաւիկ, նայեցաւ իր չորս խաւար պատերուն, նայեցաւ իր շուրջի սարսափած մարդերուն, ու լացը զսպելով գրեց.

«Մինչեւ վերջի՞՛ վայրկեանս ամենեն բաղցր զգացումները պահեցի կնոջս հանդեպ. կը խընդրեմ իրմէ հսկել որդւոյս վրայ . . . »:

Ու իր զաւկին կտակեց բոլոր ինչ որ ունէր մտերիմ, — իր մարմնին շապիկները, իր ձիուն

սանձն ու թամբը, Աւստէրլիցի սուրը, ու իր պատերազմական անկողինը՝ որ նաև իր գերութեան ու հոգեվարքի անկողինն եղաւ:

Բայց պաղ քրտինք մը սկսաւ դարձեալ ողողել իր մարմինը, գալարումներն սկսան... մահուան զինադադարը աւարտեր էր: Բայց կայսրը ճիգ մըն ալ ըրաւ, վերջին կամք մըն ալ յայտնեց իր որդւոյն համար.

«Թող իմ զաւակս չփորձէ իր հօր մահուան վրեծը լուծել, քող դաս մը առնէ իր մահեն, քող կոռւասէր կայսր մը չըլլայ...»:

Խեղճը չէր կրնար գուշակել որ Սրծուիկը երբեք Սրծիւ պիտի չըլլար, ու իրմէ քանի մը տարի վերջ՝ թշնամիներու ձեռքին մէջ պիտի մեռնէր գերութենէ ու թոքախտէ . . . :

Փսխուքները վերսկսան, սև ու թանձր: Իր սիրտը՝ որ արդէն միշտ տկար ու դանդաղ էր ի ծնէ՝ այժմ բոլորովին անլսելի էր: Շունչը խզուեցաւ, խեղգուեցաւ: Վերջն էր այս:

Սակայն վերջին կարգադրութիւն մըն ալ կը մնար, թաղումը:

Ու իր սարսափելի ցաւերուն մէջ գրեց իր վերջին նամակը իր պահապան Հուտսոնին.

«Պարո՞ն կառավարիչ.

«Պատիւ ունիմ ձեզի յայտնելու քէ Նաբօլէօն Կայսր մեռաւ, երկար ու ցաւագին նիւանդութենէ մը վերջ...»:

Հուտսօն, նոյն միջոցին, կղզիին շուրջ թնդանօթածիգ նաւերը կը փութացնէր, որպէս զի մեծ աքսորականը չփախչի:

Բայց նաբօլէօն իր ճգնաժամային զառանցանքի շրջանին մէջն էր արդէն: Գիշերն յանկարծ ներքին փոթորիկէ մը արթնցած՝ տուն կուտար Վէրսայի վերաշինութեան նոր յատակագիծ մը, զոր կը կոչէր Առաջին Անրօնիք. ու Ֆրանսայի զօրակոչութեան նոր ծրագիր մը՝ զոր կ'անուանէր Երկրորդ Անրօնիք....:

Իր սիրական ձիով մզոններով երկիրներ կտրել կ'ուզէր, երբ յանկարծ խօսքը մեռաւ բերնին մէջ . . . : Ծերունի քահանան սկսաւ արդէն իր աղօթքը թագաւորիին գլխուն վրայ, բայց ան դարձեալ բացաւ իր աչքերը:

«Զաւկիս կը կտակեմ Աժաքիօյի տունս՝ իր կալուածներով, Սալինի Երկու տուներս՝ իրենց պարտեզներով, Աժաքիօյի ամբողջ հողերս . . . զաւկիս կը կտակեմ....»:

Այս կալուածները երեակայական էին միայն: Սակայն հոգեվարքը գեռնոր շաբաթ մընալ կ'երկարէր:

1821, 4 Մայիսի գիշերը վերջին երկու բառեր աւ արտասանեց՝ իր երկու սիրելի բառերը. «Ֆրանս... բանակ...»: Ու նոյն վայրկեանին անկողնէն ցատկեց, գալարուելով գետնին վրայ սկսաւ սողալ, ու այնքան ուժով

փաթթուեցաւ իր միակ բարեկամ Մօնթջօնի կոմսի վզին, որ հազիւ բռնի կերպով կարելի եղաւ դայն բաժնել ու պառկեցնել անկողնին մէջ։ Վերջին դիւցազնին վերջին ցնցումն էր այս։

Եետոյ աչքերը յառեցան, սառեցան . ծնօտը բացուեցաւ, ինկաւ . մահուան խլրտուկը սկսաւ։ Քահանան իր աղօթագիրքը նորէն բացաւ, բուլոր ներկաները ծնրադրեցին զլխաբաց։ Սպասաւոր մը կը պակսէր միայն, զոր լեարդի հիւանդութիւն մը անկողին կը գամէր։ Բայց ահա դուռը բացուեցաւ, գետիններուն վրայ քաշկոտուելէն հիւանդ սպասաւորը երեցաւ մահատիպ ու երկիւղած։ Կայսեր մարմին վրայէն երկար դող մը սահեցաւ, շրթներուն մէջ ճերմակ պղպջակ մը ֆշաց, աչքերը դարձան . . . կայսրը մեռաւ։

Իր գահիճներո՛ւն իսկ խոստովանութիւնով՝ Նախօլէօնի գէմքը ցաւի պրկումներէն աղատուած, այժմ անզիմագրելի, ահաւոր, գերերկրային գեղեցկութիւն մը, վեհութիւն մը, լո՛յս մը ստացեր էր։

Բայց դիազննութեան սեղանին վրայ, ան ա՛լ աւելի մեծցաւ։ Երբ վերջապէս բժիշկին դանակը համարձակեցաւ կտրել այս գորթեան հանգոյցը, սարսափով տեսնուեցաւ որ ահագին ու հին քաղցկեղ մը կրծեր, բորոտեր էր, ծաւ-

Կեր էր ստամոքսը, ու արիւնով ու շարաւով լեցուցեր էր որովայնը։ Թոքերուն մէջ ու կուրծքի պատին հին ու նոր թոքախտի վէրքեր կը ցցուէին։ Սիրտը խիստ փոքրիկ ու տժգոյն էր . . . :

Այն հիւանդները որոնք փոքրիկ ցաւէ մը կը յուսահատին, թող զիտնան որ այս աղքատիկ զիւղացիին զաւակը, այս նիհար ու պանդուխտ զինուորը որ համամարդկային քաղաքակրթութեան հրամայեց, աշխարհին տիրապետելէ աւելի իր անձին տիրապետեր էր . . .։ Այս փոքրիկ մարդը ի՞ր վրայ կը միացնէր բժըշկութեան մեծագոյն հիւանդութիւնները. իր ռւղեղը լուսնոտ էր, իր սիրտը պղտիկ, իր կուրծքը թոքախտ, իր ստամոքսը քաղցկեղ . . . :

Ահա թէ ինչպէս մեռաւ — մեռա՞ւ — կամքերուն հզօրագոյնը . . . :

Լօզան, 1914

# ԱՀԱԽՈՐ ՏԱՐԱԿՈՅԸ

---

Հայրենիքէս անակնկալ նամակ մը — այն  
պարզ ու ահաւոր նամակներէն որ գիւղերուն  
մէջ միայն կրնան գրել — սա տողերով կը վեր-  
ջանար .

«Յ. Գ. — Զեմ ուզեր ձեզ տիրեցնել, բայց  
ի հարկէ սիփեալ կուգամ լուր մը տալու որ տաս  
բարի չէ, խօսի Հայկին մասին է. անցեալ  
տաբրու գիւղ դարձաւ ու հիւանդ ինկաւ. հար-  
կաւ պիտի փութամ զինքը վերջին անգամ տես-  
նելու»:

Վերջին անգամ մը տեսնելո՞ւ . և ինչո՞ւ  
համար . ուրեմն այսքան հիւա՞նդ . և այսքան  
շուտո՞վ . . . : Բայց չէ՞ որ շաբաթ մը առաջ  
ի՞նքն իսկ կը գրէր թէ ի՞նչպէս համալսարանի  
քննութիւններուն մէջ առաջին էր հանդիսա-  
ցեր, չնորհաւորութիւններու արժանացեր, ու  
գիւղ վերադարձեր էր հանգչելու :

«Կարելի բա՞ն է. կարելի բա՞ն է», կը  
կրկնէի շուարած : Բայց ահաւոր տարակոյսը  
արդէն արթնցեր էր մէջս, ու ամէն անգամ  
սարսափելի յետ-գրութեանը, կը ցցուէր աչքիս  
առջև : Հապա եթէ ճիշտ ըլլա՞ր . . . :

Բարեբաղդաբար հետեւեալ օրն իսկ նամակ  
մը ստացայ Հայկէն, ուր եղբայրս իր ձեռքով,  
տասներկու վճիտ երեսներու մէջ, իր մար-  
գարտաշար ու լուսաւոր գիրերով ինծի բիշւր  
բաներ կը գրէր, այնքա՞ն անուշ, այնքա՞ն  
բարի, այնքան յուսոտ, որ հազիւ թէ նամա-  
կին վերջը քանի մը տողով անցողակի կը  
յայտնէր իր «ֆիչ մը տկար» ըլլալը:

Ի՞նչ լաւատես խորհուրդներ, ի՞նչ գեր-  
երկրային զգայնութիւններ, ի՞նչ իտէական  
հորիզոններ, ու որքա՞ն հեռատեսութիւններ  
ապագայի . . . :

Ո'չ, ո'չ, ես վստա՞հ էի որ տղան չէր  
կրնար մեռնիլ. ան պիտի ապրէ՛ր ու պիտի  
յաղթէ՛ր, ան առաքեալ մը, ոահվիրայ մը,  
մարգարէ մը պիտի ըլլար:

Շաբաթ մը վերջ նոր նամակ մը, ու այս  
անգամ հայրիկէս: Որքա՞ն տարիներէ ի վեր  
չեմ տեսեր զինքը. այժմ ալեհեր ու լուսաւոր  
ծերունի մը պէտք է ըլլայ: Բայց ինչո՞ւ գի-  
րերը դողդոջ ու տարօրինակ են այս անգամ.  
ան մի՛շտ հաստատուն ու փոքր տառերով կը  
գրէր: Արդեօք դժբախտութի՞ւն մը . . . :

«... Պանդիսուրեան նամբաներուն նայե-  
լին աշերնուս լոյսը հալեցաւ, զաւա'կս: Եղբայրդ  
հիւանդ, օսարներու բժեկուրեան ենք կարօս:  
Մայրդ ծեր է, հիւանդուրեան դէմ միայնակ...»:

Սակայն նոյն պահարանին մէջ, ահա' գրութիւն մըն ալ Հայկէն, ուր հիւանդն ի՛ր ձեռքով կը գրէ թէ բոլորովին առողջանալու վրայ է:

«... Հետզինետէ լաւաճալու վրայ եմ. հազս դադրեցաւ ըսելու չափ ֆիշցած է. զիւերները բունս հանգիս է, ցորեկներն ալ ո՛չ մեկ խոց. մարմինս տկար կը զգամ ֆիչ մը, բայց զիւեմ որ աշխատութեան արդիւնք է այս. ֆի՛չ մը հանգիս՝ ու ես դարձեալ վե՛ր կը նետուիմ. ապրելու կամքս մի՛տ ուժեղ է...»:

**Անշո՛ւշտ, անշո՛ւշտ:** կամքի ուժը, կեանքի ծարաւը, յոյսը, հաւատքը ունայնութիւններ չեն: Այն որ կ'ուզէ ապրիլ, պիտի ապրի:

Երեք օր վերջ նոր նամակ մը: Սակայն ինչո՞ւ ձեռքս գողաց այս անգամ պահարանը բացած ատենս:

Ի՞նչ կ'ըսէ . . . ահագին քափօ՞ր . . . ու ինչո՞ւ . . . զանգակնե՞ր . . . Հայոց եկեղեցի՞ . . . Յունաց Առաջնո՞րդ . . . դամբանակա՞ն . . . քաղո՞ւմ . . . :

Ի՞նչ կ'ըսէ . . . ուրեմն եղբայրս բռնեցին թաղեցի՞ն . . . եղբայրս որ ապրիլ կ'ուզէր . . .

Այն որ միայն լո՞յս կ'երազէր, ուրեմն հիմա ափ մը խաւար հողի ներքեւ կը սեղմուի՝ գալարուող արմատի մը չորցած գանկի մը միջեւ . . . :

**Ա՞յս էր, ա՞յս էր իմ ահաւոր տարակոյսիս**

լուծումը։ Ո՞չ, ո՞չ։ Ես չեմ կրնար ընդունիլ  
որ գորթեան մեծագոյն հանգոյցը այսպէս սուրի  
կոյր հարուածով մը լուծուի։

Ընդհակառակը։ Տարակոյսս աւելի՛ ու ա-  
ւելի մեծցաւ, սաստկացաւ, խորունկցաւ։ Ա-  
չերս պղտորեցան, շուարեցայ, սարսափեցայ։  
Ես որ աշխարհն այնքա՞ն հաստատուն հիմերու  
վրայ դրուած կը կարծէի՝ հիմա կը զգայի որ  
ան կը դողար ոտքերուս տակ։

Ուրեմն մեռե՞ր էր։ Ինչպէ՞ս հաւատալ . . . :  
Ինչպէ՞ս չհաւատալ . . . : Ի՞նչ էր կեանքը, ու  
մահը ի՞նչ . . . : Ո՞րն էր իրական, ո՞րն էր ան-  
իրական . . . ?

Չորս բոլորս սադայէլական պարի մը մէջ  
կեանքը կ'եռար, կը զեղուր ու կը պոռթկար  
ամէն տեղէ։ Խուռներամ բազմութիւն մը կը  
վազվզէր ու կը տքնէր խելակորոյս։ Մտրակ-  
ներ կը շաչէին, կառքերը կը սուրային, ինք-  
նաշարժերը ահագին գոռգոռոցով զիրար կը  
խաչաձևէին։ Մարդ ու մետաղ, կեանքի աղ-  
մուկով կը լեցնէին միջոցը։

Աշխարհ կը կործանէ՞ր, թէ, աշխարհ կը  
յառնէր . . . :

Շուարած ու գողգղալով, գացի լապտերի  
սիւնի մը բանուելու, չիյնալո՛ւ համար։

Ուր կ'երթային, ուր կը վազէին ամէնքն  
ալ։ Այս խելացնոր վազքը կեանքի՞ արշաւ թէ

մահարշաւ մըն էր միայն։ Այս ճամբուն ծայրը  
յանկարծօրէն պիտի չբացուէ՞ր անդունդներուն  
ամէնէ՛ն սել, ամէնէ՛ն խորը, ամէնէ՛ն խուլը,  
ուրկէ ո՛չ ոք չէ վերադարձեր . . . :

Ուրեմն այս անհամար հոգիներով լեցուն  
չոգեկառքերը, այս մարդերն ու տղաքները,  
հե ի հե կը վազէին անկայուն կամուրջի մը  
վրայ՝ որուն մէկ ծայրը դատարկութեան վրայ  
կը յենուր . . . :

Կարելի՞ էր երեակայել կեանք-կամուրջ  
մը որուն մէկ ոտքը ոչնչութեան վրայ դրուած  
ըլլար . . . :

Այս բոլորէն ո՛չ մէկը եղբօր մը, զաւկի  
մը, հօր մը մահը չէ՞ր տեսած։ Եւ սակայն ի-  
րենցմէ ո՛չ մէկը անկեղծապէս, իրապէ՛ս, ներք-  
նապէ՛ս կը հաւատար մահուան։ Եթէ վստա՛հ  
ըլլային որ այդ բոլոր տառապալից ու սպառիչ  
գործունէութիւնը անխմաստ ոչնչութեան մը  
համար էր, ո՞վ պիտի վազէր, ո՞վ քաջութիւնը  
պիտի ունենար վազելու . . . :

Ո՛չ, այս մարդերը չէի՞ն հաւտար, չէին  
կրնար հաւտալ մահուան այնպէ՛ս, – ինչպէս  
բժիշկ մը կ'ըմբռնէր զայն։ Եթէ միայն այդ  
ըմբռնումն ունենային, իւրաքանչիւրն ալ կան-  
գուն մնալու համար ինծի նման՝ սիւնի մը  
բռնուելու պէտք պիտի ունենային . . . :

Ուրեմն ես նուա՞զ կ'արժէի քան այս տգէտ

ամբոխը։ Ուրեմն Գիտութիւնը մեռցուցա՞ծ էր իմ մէջ ինչ որ կար լաւագոյն, ազնուագոյն, գերագոյն, ու քանի մը յարաբերական հաւատալիքներու փոխարէն, ան ինձմէ խլե՞ր էր մեծագոյն հաւատալիքը՝ կեանքի հաւատքը . . . :

Եւ սակայն, եթէ կեանքը իրօ՞ք ու մի միա'յն բջիջներու խաղ մըն էր, ինչպէ՞ս կարելի էր բացատրել որ, այդ բջիջներուն ամէնէն պղտոր, ամէնէն ախտագին, ամէնէն յուսահատեղած միջոցին, կեանքի սէրը, ապրելու հաւատքը, յաղթելու յոյսը ծնէին այնքա՞ն զօրութեամբ, այնքա՞ն յստակութեամբ, այնքա՞ն լաւատեսութեամբ . . . :

Եւ ուրկէ՞ կուգային այդ հունաւոր բջիջներուն մէջ անհունութեան գաղափարները, այդ մահացու տարրերուն մէջ անմահութեան բնազդները, այդ գետնաքարշ մարմնին մէջ անշրջագիծ իտէալները . . . : Ինչպէ՞ս կարելի էր երևակայել որ մասը ամբողջութիւն մը պարունակէր, ու բջիջը՝ տիեզե՞րք մը . . . :

Եթէ կեանքը ժամանակներու սկիզբէն ի վեր կը տքնէր միա'յն Մահուան հասնելու համար, եթէ Բարեշրջութեան Օրէնքը միւիռնաւոր դարերէ ի վեր կ'աշխատէր անշունչ առարկաներուն շունչ տալու, հողը բոյսի, բոյսը կենդանիի, կենդանին մարդու վերածելու, յետոյ դարձեա'լ մարդը հողի փոխելու համար,

կարելի՞ էր որ ո՛և է գիտուն միտք մեռնէր ու յագուրդ ստանար ա'յսքան անիմաստ, ա'յսքան անտրամաբան, ա'յսքան ամուլ գործունէութիւնով մը:

Եթէ անշարժ ու անզգայ քարը կեանք ու շարժում առաւ, զգացում ու խորհուրդ եղաւ, և կամք ու խղճմտանք, պարզապէս տառապելու ու մեռնելու համար, չէ՞ր արժեր կատարել այսքան դարաւոր ու տիեզերական աշխատառութիւն մը՝ որ գեղջուկ գերեզման մը բա՛ւ էր խղզելու . . . :

Ուրեմն ինչո՞ւ համար են ծաղիկները. աստղերը ինչո՞ւ. ինչո՞ւ համար է սէրը. ու կեանքը ինչո՞ւ . . . :

Այս ընդարձակ տիեզերքին մէջ ո՞վ իրաւունք, ո՞վ իշխանութիւն, ո՞վ զօրութիւն ունի ծագող արև մը խաւարելու . . . :

Եւ սակայն ան մեռա՛ւ . . . : Մեռա՞ւ . . . :

Ո՞վ, ո՞վ պիտի կրնայ զիս ազատել այս ահաւոր տարակոյսէն:

«Մեռցո՛ւր» կ'ըսեն գիտունները . . . : Բայց ժամանակներու, միջոցներու, օրէնքներու անհունութեան մէջ՝ ի՞նչ խղճալի բան է իմ գիտցածս. ու ինչպէս զօրեմ իմ այդ փոքրիկ գիտութիւնովս ամբողջ Մեծ Անծանօթն սպաննելու:

Զեռքս փոքրիկ մուրճ մըն են տուեր որ

աստղերը փշրեմ անով . . . : Բայց աստղերը  
միշտ մեղմէ բարձր ու անհասանելի պիտի մնան՝  
գերագոյն ճշմարտութիւններուն պէս. ու ով որ  
աչքեր ունի տեսնելու՝ պիտի տեսնէ զանոնք....:

Երկու հսկաներու միջև կը տատանիմ ու  
կը տառապիմ: Երկու միականի կիկլօպներ կը  
բաժնեն հոգիս. — Գիտութիւն մը՝ որ փաս-  
տեր ունի ու խտէալ չունի, ու կրօնք մը որ  
խտէալ ունի ու փաստեր չունի . . . :

Առաջինը անվերագարձ մահուան կը դա-  
տապարտէ զիս, երկրորդը անհունութեան լու-  
սամուտները կը բանայ անհունաբաղձ հոգիս: Մէկը ոտքս գերեզմանին կը կապէ, միւսն ա-  
չերուս՝ երկինքները ցոյց կուտայ:

Կրօնքը իր հետեւողին յաւերժօրէն երանելի  
յաղթութիւններ կը խոստանայ: Գիտութիւնն  
իր աշակերտին լոկ վերջնական ու բացարձակ  
հպարտութիւն մը կ'երաշխաւորէ՝ ստրուկ բջիջի  
մը մահուան կապելով սանձարձակ հոգիին ա-  
զատաշունչ թոփչները . . . :

Եթէ գոնէ Գիտութիւնը ձեռքս ուժեղ զէն-  
քեր տար՝ անմահութեան ամէն երազ ջնջելու,  
կը սփոփուէի, խորհելով որ ճշմարտութիւնը  
մե՛ր կողմն է՝ հոգ չէ թէ դա՞ռն ըլլար ան....:  
Բայց ո՛չ, գիտութիւնը կը լոէ. ու այս լոռւ-  
թիւնը ժխտումէ մը աւելի ծանր կը կշռէ տա-  
րակոյսի նժարին մէջ:

Ու նժարը կը տատանի ահաւոր ելեէջներով։ Ո՞ւր, ո՞ւր պիտի յանդի իր մահացոյց ասեղը . յաւիտենական կեա՞նք թէ յաւիտենական մահ . . . :

Ո՞վ, ո՞վ պիտի ազատէ զիս այս ահաւոր մղձաւանջէն։

Կ'անցնին օրեր, կ'անցնին շաբաթներ . ու տարակոյսը կը մեծնա՞յ, կը մեծնա՞յ . . . :

Ամէն գիշեր, դողդղալով աղերս կուտամցայգի սիւքերուն, աղերս կուտամ խաւարիթռչող հոգիներուն .

— Հա՛յկս, անո՛ւշս, հոգի՛ս, մեռա՞ր, մեռա՞ր . . . :

Ու խորասո՞յզ կը լսեմ միջոցին ընդմէջէն, բոլոր Գիտութիւններուն վրայէն սաւառնող, գարերէ ի գար ու սիրտերէ ի սիրտ արձագանգող, Շէյքսրիրի ահաւոր հարցականը .

«Լինե՞լ թէ ըլինել . . . մեռնի՞լ, բնանալ . . . բնանա՞լ, երազե՞լ թերեւս . . . »:

Լօգան, 1914



## ՅԱԻԻ ՄԻՍԸ

Ցո՛ւրտ, ցո՛ւրտ :

Բայց ա'յնպիսի ցուրտ մը որ ոսկորներուս  
մէջի ծուծը կը սառեցնէր :

Կատղած մրրիկը Ալպեան սարերէն վար կը  
սուրար, հոս ու հոն կ'արշաւէր, ձորերուն մէջ  
կը պտուտքէր, ծառերն իրենց արմատէն խլե-  
լու մոլեգին ճիգեր կ'ընէր :

Ափերով ճիւներ ծուէն-ծուէն կը փախ-  
չէին, գետինէն վեր կը թռչէին, կառքին ծակը  
ծուկը կը լեցնէին, ձիուն աչերը կը կուրցնէին :

Խեղճ կենդանին շուարեցաւ, կողը հովին  
դարձուց, պոչը փորին տակ պահեց, կծկտե-  
ցաւ, ինձի նայեցաւ՝ ե'տ դառնալու պաղա-  
տանքով :

Յետոյ՝ յուսահա՞տ՝ գլուխը նորէն առաջ  
նետեց ու կառքը նորէն շարժեցաւ :

Չորին մէջ պահուըտած հիւղակի մը առջև  
կանգ առինք : Հիւանդին տունը ա'յս ըլլալու էր :

Դրան ճեղքէն միանդամայն չորս գլուխներ  
երեցան, երկու տղու և երկու այծի անհամար-  
ձակ գլուխներ :

— Մայրի՛կ . . . մայրի՛կ . . . :

Մայրիկը օրօրոցի մը վրայ հակած երաւխայի մը ծիծ կուտար ներսը։ Հոն, այդ սև պատերով գետնայարկ խուցին մէջ, մարդ ու կենդանի, քով քովի սեղմուեր, թշուառութեան մէջ եղբայրացեր, շունչ շունչի տուեր էին իրար տաքցնելու համար։

— Տղաքնե՛րս, կտոր մը փայտ վառեցէք բժիշկին . . . :

— Չեմ ուզեր, Տիկի'ն, հիւա՛նդը տեսնենք . . . :

Մութ սանդուխէ մը վերի սենեակը ելանք։ Ցած առաստաղ մը՝ որ մէկ կողմին վրայ աւելի՛ կը ցածնար, հաւնոցի ձեղունի մը պէս։ Տանիքէն հալող ձիւները պատերէն վար կանաչ ճամբաներ գծեր, թուղթերը պատառ-պատառ կախուեր էին։ Զոյտ մը փոքրիկ պատուհանները քուրջերով խցուած, լրագիրներով փակցըւած էին։

Ու այդ գոց խուցին մէջ սատկած անասունի հոտ մը լեցուեր, թթուեր, խտացեր, հաստցեր, չի շնչուող այլ փսխեցնող թոյն մը եղեր էր։

Ակամայ՝ թաշկինակս բերնիս մօտեցուցի։

— Ներեցէ՛ք, ըսաւ կինը աղաչաւոր։ Իր սաւանները լուալէն, տեսէ՛ք, ձեռքերս կոշկոռեցան այս ցուրտին . . .։ Տղու պէս է, տղէն ալ գէշ . . . :

Հիւանդը գլուխը երեցուց անկողնին մէջ, կնոջ իրաւունք տալու ձեռվ մը : Ու թեերը ձիթագոյն վերմակի մը տակ պահելով . . . :

— Բժի՛շկ, ըսաւ, ձեր ձեռքերը չեմ սեղմեր. շրթներուս մօտեցուցէք զանոնք որ համբուրեմ, շրթնե՛րս միայն մաքուր են . . . :

Նիհա՛ր, նիհա՛ր, չափազանց նիհա՛ր գլուխ մը միայն կը տեսնէի իր ամբողջ մարմինէն. աղ-պղպեղ գլուխ մը, փոշոտ մազերով, կարծես հողէն հանուած, բայց այնքան նիհար, որ գանկին բոլոր ոսկորները կը գծագրուէին մարդակազմական պատկերի մը պէս :

Սակայն այդ թշուառութենէն, այդ աղտոտութենէն, այդ նիհարութենէն աւելի՝ դէմքին գոյնը կը գրաւէր իմ ամբողջ ուշադրութիւնս : Անկարելի, աներեակայելի մորթ մը, որուն ցանցերուն մէջ կաթիլ մը արիւն չէր մնացեր, մազազաթի մը պէս նրբացեր, լեմոնի մաշկի մը պէս գեղներ էր . բայց այնպիսի գեղնութիւնով մը որ միայն բաղցկեղին մասնայատուկ է :

Ահաւոր ախտին մահացու կնիքը . . . : Ինչպէս որ առաջ ոճրագործներու ճակտին հրաշէկ երկաթով կը տպէին դատապարտութեան գիրը, այնպէս ալ հիմա այս ճակատագրական ախտը իր ընտրեալներուն վրայ կանխաւ կը գրոշմէ մահուան վճիռը : Բայց որքա՞ն աւելի դաւաճան կերպով . . . :

Իր զոհերը ո՛չ գեռահաս երիտասարդներն են, ո՛չ գողդոջուն ծերունիները, այլ անոնք՝ որ իրենց կեանքին գագաթնակէտն են հասած, անոնք որ իրենց ուժին կատարելութեան մէջն են, անոնք որ զաւակնե՞ր ունին իրենց թևերուն վրայ . . . :

Իր ընտրեալները անմեղներն են, որ ո՛չ մէկ կերպով չեն արժանացած այս սարսափելի պատիժին:

Ճարճատուն կրակով չի կնքեր ան իր գրոշմը: Իր գաւաճան համբոյրը հազիւ զգալի է, ու փոքրիկ, աննշա՞ն, անցա՞ւ հետք մը կը թողու: Հասարա՞կ վէրք մը, որ տարիներու ընթացքին կը մեծնայ, կը խորունկնայ, կ'արմատանայ, քարի մը պէս կը կարծրանայ, սարդի մը պէս արիւնը կը ծծէ, ու անխուսափելիօրէն կը մեռցնէ:

Ճակտին վրայ չի տպեր ան իր հետքը: Այլ չտեսնուելիք տեղ մը կը զատէ. հասուկ կնոջ մը ստինքին տակ կը պահուըտի, կամ մօր մը արգանդին գոգը, ուրիշի մը կոկորդին խորը, միւսի մը ստամոքսին անկիւնը, ու այս դժբախտ մարդուն ալ աղիքին ճիշտ ծայրը, — այսինքն այնպիսի տեղ մը որ ո՛չ ինք տեսնելու հնարաւորութիւնը, ո՛չ ալ ուրիշներուն ցուցնելու քաջութիւնն ունենար . . . :

Եթէ ժամանակին տեսնուէր՝ կարելիութիւն

կար դանակով փրցնելու դատապարտութեան  
այդ կարմիր կնիքը։ Բայց հիմա ո՞ւշ էր արդէն,  
և եթէ թագաւո՞ր ալ ըլլար՝ ճար չի կար . . . :

Աղիքին ծայրը՝ ախտը մեծցեր, ուռնացեր,  
ուռեցեր էր, կարմի՛ր, խոնա՛ւ ու գարշահո՛տ,  
այն թունաւոր սունկերուն պէս որ աղբաւէտ  
ու մութ տեղեր կը բուսնին . . . :

Բայց այս, միայն գուրսէն երեցող մասն  
էր։ Ներսիդիէն ա՛յնպիսի համեմատութիւններ  
ստացեր էր այդ արիւնարբու մակարոյծը՝ որ  
մեծ երակը ճզմեր ու ամբողջ մէկ սրունքը վե-  
րէն վար ուռեցուցեր, անշարժացուցեր էր։  
Այնպէս որ, սարսափելի տանջանքներու մէջ՝  
խեղճը գերմարդկային ճիգեր կ'ընէր քարեղէն  
անշարժութեան մը մէջ արձանանալու համար . . .

Մանուկ հասակին ո՛վ չէ լացեր՝ կարդալով  
պատմութիւնը այն դժբա՛խտ մարդուն որ իր  
պալատին մէկ անկիւնը մարմար թիկնաթոռի  
մը վրայ անշա՛րժ նստած էր՝ կէս-մէջքէն վար  
քար կտրած . . . :

Որքա՛ն աւելի գժրախտ էր այս հիւանդին  
անշարժութիւնը . . . : Պալատ մը չէր անշուշտ  
իր տունը. բայց պալատէն աւելի բան մը, սի-  
րոյ բո՞յն մը . . . : Որքա՛ն տարիներ ստրուկ-  
ներու պէս աշխատեր էր ագարակներու մէջ՝  
իր սեպհական օնախը ունենալու համար, ու  
հիմա չոր փայտ մը կը պակսէր օնախին . . . :

Որբուհիի մը հետ ամուսնացեր, երեք զաւակներ ունեցեր էր. խեղճերը թռչունի ծագերու պէս կը բանային իրենց բերանը՝ ու հիմա չոր հաց մը կը պակսէր իրենց շուրթին.... Հապա եթէ այդ մայրական այծերն ալ չըլլային, ո՞վ պիտի սնուցանէր թէ՛ հայրը, թէ՛ զաւակնե-



Սպունիկի Ազգային Թուխախտուժարանը

ըը.... Խեղճ այծեր. եթէ միայն գիտնային թէ ինչ արիւնոտ ծրագիրներ կը հիւսուէին իրենց վաղուան համար.... :

— Կը լսեմ որ, կ'ըսէր կինը, գիտնականները նրաւալի տարր մը գտեր են այս հիւան-

գութեան դէմ . . . միայն թէ քիչ մը սուղ է  
եղեր . . . եթէ այծերը մսավաճառին զրկեմ՝  
թերես գրամը օգտէ . . . :

Հրաւալի տա՛ր, ոատիօ՛մ, ոատիօ՛մ . . . : Ո՞ր  
յիմարը արտասանեց քու գիւթական անունդ  
այս թշուառներուն . . . եթէ միա՛յն գիտնային որ  
քու իւրաքանչիւր կրամդ քսանըհինգ հազար  
անգլիական սոսկի կ'արժէ, եթէ միայն գիտ-  
նային որ քու լուսաւոր ճառագայթներդ դեռ  
մեզի համար խաւար ու ազիտաբեր կը մնան,  
թերե՛ւս աւելի հանգիստ սրտով մեռնէին խեղ-  
ձերը . . . :

Բայց հիւանդը արդէն նշմարեր էր դէմքիս  
վրայ նկարուած յուսահատութիւնը :

— Այն ատեն, բժիշկ, լա՛ւ է որ գանակն  
առնէք, վիզս կտրէք . . . : Ես ա՛լ ցաւին չեմ  
դիմանար. հրաշէկ սուրեր ամբողջ սրունքս կը  
ճեղքեն. աղիքներս գալար գալար կ'արիւնին.  
այս արիւնին վերջը չկա՛յ . . . : Զաւակներս  
վարն հա՛ց կուլան ու այծերու ստինքներուն  
կը փարին, ես անկողնին եմ գամուեր, իրենց  
կաթը կը գողնամ . . . : Թէ յոյս չկայ, դար-  
ման չկա՛յ, խնդրե՛մ, բժիշկ, չնո՞րհ ըրէք,  
ազատեցէք զիս այս կեանքէն . . . : Հոգե-  
վարք շան մը իսկ ճակատին՝ կտպար գնդակը  
շնորհ մըն է . . . :

Կա՞յ աւելի դժնդակ կացութիւն մը քան

ա'յն, ուր յուսահատ հիւանդ մը թեերուդ կը փարի մահուա՛ն պաղատանքով, և որ ստիպուած ես ետ մղելու ու ձգելու, որ ամիսնե՛ր երկարաձգէ իր հոգեվարքը:

Որո՞ւն կը պատկանի Ցաւի Միսը, որո՞ւն կը պատկանի հիւանդին կեանքը, ընտանիքի՞ն թէ Օրէնքին, բժիշկի՞ն թէ Աստուծոյ . . . :

Առեղծուածայի՛ն ախտ, որուն ո՛չ դարմանը, ո՛չ պատճառը, ո՛չ մանրէն, ո՛չ ծագումը յայտնի է:

Բուժելու անկարող, ու մեռցնելու անընդունակ, զերջին զէնք մը կը մնար ձեռքիս մէջ՝ մօրթինը: Ա՛յս, եթէ միայն այս դեղն ըլլար ամբողջ բժշկութեան մէջ ես դարձեալ պիտի սիրէի իմ արուեստո՛ հոգեվարքին վերջին ժամերը ոսկեզօծելու համար . . . :

Փոքրիկ ներարկո՛ւմ մը: Ան՝ ա՛լ իր թըշուառութիւնը պիտի մոռնայ, իր ցաւերուն պիտի խնդայ, պատերուն պատուած թուղթերը պիտի չնշմարէ, ոսկեծեղուն պալատներու մէջ պիտի փոխադրուի, հուրիներուն գիրկը պիտի ապրի, ու մահուա՛ն իսկ մէջէն՝ անմահութեան Աստղծուն պէս պիտի ժպտի . . . :

Շտապով նեղ սանդուխներէն դա՛րձեալ վար իջայ: Բայց այս անդամ կինը բռնեց թեերէս:

— Բոէ՛ք, բժիշկ, պիտի ապրի, պիտի

ապրի՞ . . . : Աստուած, Աստուած, որք և այրի՝  
ես որո՞ւ պիտի երթամ որբերուս հետ . . . հայր-  
մայր չունիմ, աշխարհի վրայ մարդ չունիմ . . .  
աշխարհը մեզ ողջ-ողջ թաղեց . . . անգո՞ւթ  
մարդեր, անգո՞ւթ Աստուած . . . :

Երեսը գոգնոցին մէջ պահած՝ սկսաւ կա-  
մացո՞ւկ հեկեկալ, որպէսզի ամուսինը վերէն  
չլսէ: Բայց տղաքները՝ հազիւ ծունկիս չափ  
բարձր՝ սպառնական աչերով զիս պաշարեցին  
թէ ինչո՞ւ իրենց մայրը կը լացնեմ, կարծես  
ե՞ս ըլլայի իրենց ցաւին պատճառը:

Ու որքա՞ն իրաւունք ունէին այդ մանուկ  
ուղեղները: Գործուող չարիքի մը անկարող  
ականատեսն ըլլալ՝ այդ չարիքը գործելու հա-  
ւասար վատութիւն մը չէ՞ . . . :

Շուարած ու ամօթահար՝ ես տնակէն դուրս  
նետուեցայ, կառքին մէջ կծկտեցայ, հեռացայ,  
փախայ այդ անէծքի հովիտէն՝ առանց ետիս  
նայելու . . . :

Ցո՞ւրտ, ցո՞ւրտ . . . :

Բանկալիի, 1914



# ԾԵՐԵՐԸ

---

Արուեստիս բերումով դատապարտուեր էի  
աստուածային նախախնամութեան մէջ միա'յն  
չարիք տեսնելու, մարդկային հրաշալի մեքե-  
նան միա'յն խորտակուած վիճակին մէջ քըն-  
նելու, հրաւիրուելու միա'յն հոն, ուրկէ մար-  
դիկ լալո՞վ կը փախչէին . . . :

Այնպէս որ առաջին անգամ երբ այդ ծե-  
րերուն տունը կանչուեցայ՝ ուրախութիւնս չափ  
չունէր:

Վերջապէս գտեր էի այն որ շատոնց կը  
փնտոէի, — երջանիկ ընտանիք մը:

Դատեցէք: Այր մը ու կին մը, երկուքն  
ալ մոխրապատ մազերով. բայց ա'յնքան ժըպ-  
տուն՝ որ անկարելի էր իրենց տարիքը գուշա-  
կել, ու ա'յնքան առողջ՝ որ չէի կրնար ենթա-  
դրել թէ ինչո՞ւ կը հրաւիրէին զիս . . . :

Այրը կին ջութակահար մըն էր, կինը կին  
դաշնակահարուհի մը: Երկուքն ալ գլուխ գլխի  
տուեր, սրտերնին իրար կապեր, ու սկսեր էին  
մեղրալուսնի ճամբորդութիւն մը՝ որ ամբողջ  
երեսուն տարիներ տեսեր էր:

Իրենց զոյգ արուեստին չնորհիւ քաղքէ

քաղաք կը շրջէին, հանդէսէ հանդէս կը թըռչէին, ամէն տեղ փառք, ծափ ու ծաղիկ կը խլէին:

Սէրը զարմանալի քաղցրութիւններ կու տար իրենց նուագին. ու նօթերը՝ սիրտ արձագանգող հեքերու պէս՝ գերերկրային ներգաշնակութիւններ կը ստանային: Սիրոյ տարտամ, անշրջագիծ, աննիւթական խօսակցութիւն մըն էր իրենց նուագը: Զութակին ու դաշնակին միջև փոխանակուող զգացական հարցպատասխանի մը . . . :

Ներկաները ո'չ միայն հանդիսատես կ'ըլլային երկու արուեստագէտներու այս մտերիմ սրտակցութեան՝ այլև մասնակից կ'ըլլային անոր, պահ մը իրե՛նք ալ արուեստագէտներ, սիրահարներ, սրտակիցներ կ'ըլլային: Անոնց երաժշտութիւնը՝ ամէն անկեղծ բաներու պէս՝ չես գիտեր ի՛նչ մը ունէր փոխանցական ու վարակիչ:

Այսպէս կը ճամբորդէին անոնք երկրէ երկիր, երկնային զոյգ զեփիւներու պէս, զուվութիւն մը, զգուանք մը, դաշնութիւն մը տանելով ամենուրեք իրենց ծոցին մէջ:

Բայց այս անգամ կը թուէր թէ վերջնականապէս հաստատուած էին մեր քաղաքին մէջ, իրենց ծերութեան օրերը հանդիստ անցնելու համար: Ու ի՛նչ խնամքով զարդարեր էին

իրենց տունը, թռչունները ա՛յնքան խնամքով  
չեն զարգարեր իրենց բոյնը։ Քանի երկիրներէ  
քանի՛ յիշատակներ։ Պարսիկ գորգեր, չինու  
գոյքեր, հնդիկ գիրքեր, ու գափնինե՛ր, ու  
գափնինե՛ր, ու գափնինե՛ր . . . :

Ու յետոյ գորշ թռչուն մը կար որ Սիպե-  
րիոյ մէջ լիճի մը եզրը գտեր էին՝ թաթերը  
սառոյցի մէջ բռնուած։ Այդ թռչունը աղատեր,  
տաքցուցեր, բանտարկեր, վզին ալ ոսկի օղակ  
մը անցուցեր էին՝ աղատագրութեանը թուա-  
կանով . . . :

Կակաջի գոյն այլանդակ ու հսկայ թիթեռ-  
նիկ մըն ալ կար, կարմիր ու խռովիչ թևերով։

— Այս խեղճ կենդանին, կ'ըսէր պառաւը,  
Սիկիլիոյ աւերակները այցելած ատենս ինձի  
փարեցաւ ա՛յնպիսի գուրգուրանքով, այնպիսի՛  
ջերմութեամբ, այնպիսի՛ բարեկամութեամբ,  
որ նախախնամութեան մատը տեսայ իր մէջ ու  
չկրցայ բաժնուիլ իրմէ . . . :

Կային նաև սպանիական երկու գորշ ու  
խիստ փոքր սոխակներ՝ որոնք ծաղկազարդ  
ճիւղի մը վրայ զիրար կը կտցէին։

Ու դեռ ինչե՛ր . . . : Վերջապէս կատարեալ  
դրախտ մը, ուրկէ միա'յն օձը կը պակսէր . . .  
Երջանիկ. անշուշտ։

Ահաւասիկ երկու արուեստագէտներ, եր-  
կու սիրահարներ, որոնք մարդկային բոլոր

պայմանագրական օրէնքներէն դուրս կ'ապրէին։  
Իրենց ազատութիւնը մէ'կ օրէնք մը կը ճանչ-  
նար՝ իրենց քմայքը։ Հո՛ն ուր կ'ուզէին նեղել  
զիրենք՝ ուրիշ երկիր մը կը չուէին։ Երկնքի  
թռչուններուն պէս անկախ էին անոնք. ու ի-  
րենց թեթեւ թեւերուն վրայ ո՛չ մէկ զաւկի  
ծանրութիւն . . . ; Իրենց ամբողջ կեանքը ճամ-  
բորդեր էին՝ կարծես երազի մէջէն. զերեզմա-  
նին դուռը հասեր էին առա՛նց յոգնութիւն մը  
զգալու. ու համարձակ կրնային ըսել թէ աշ-  
խարհը չտեսած պիտի չմեկնէին. ու մահը ան-  
դենական նոր ճամբորդութեան մը պէս պիտի  
ըլլար իրենց համար . . . :

Անկէց ի վեր յաճախ առիթներ ունեցայ  
անոնց այցելելու. բայց այս առաջին տպաւու-  
րութիւնս նոյնը չմնաց։

Նախ այդ տան մենութիւնը աչքիս զար-  
կաւ։ Կրնամ ըսել որ ինձմէ զատ մարդու ոտք  
չէր կոխեր այդ նուիրական սեմէն ներս։ Իրենց  
յաւերժական ճամբորդութիւններուն պատճա-  
ռով ամէն տեղ հիացողներ ունէին, բայց ո՛չ  
մէկ բարեկամ . . . :

Յետոյ այդ տան լոութիւնը զիս անհան-  
գըստացուց։ Ես որ անվերջ դաշնութիւններ ու  
խօլական նուազներ կ'երազէի, զարմանքով  
տեսայ որ այդ երաժշտագէտներուն տունը բան-  
տի մը պէս լուռ էր . . . :

Սրահին պատուհանները՝ կեմանի զմայլելի լիճին վրայ բացուած՝ թանձր ու գորշ վարագոյրներով փակուած էին, միշտ նո՞յն ծալքերով։ Անկիւնի շքեղ դաշնակը՝ վեհափառ երեսյթով՝ սև գագաղի մը պէս ի սպա՛ռ գոցուած ու կղպուած էր։ Իր երկար մօմերը՝ որ երբե՛ք չէին հալեր՝ մահագին հանգիսականութիւն մը կուտային սենեակին։ Ու դեղնած դափնիները, ու թօշնած փունջերը, ու փոշոտժապաւէնները, չես գիտեր ի՞նչ մը ունէին գերեզմանային . . . Կեդրոնի սեղանին վրայ խոշոր ու հին Աստուածաշունչ մը՝ որուն վրայ արծաթի խաչելութիւն մը կը պառկէր՝ այս բոլորին վրայ կը հսկէր ու կը կշռէր մահուան ծանրութեամբ . . . :

Երջանի<sup>օ</sup>կ. թերե՛ւս :

Տիկինը միշտ նո՞յն ժպիտով կը պատմէր ինձի իր երաժշտական հին յուշքերէն, բայց յայտնապէս կը զգայի այժմ, որ այդ բոլոր փառքերուն վրայ քառորդ դարու փոշի մը կը հանգչէր արդէն . . . :

Այրը իր անասնիկներուն վրայ միշտ կենդանի հէքեաթ մը ունէր պատմելու։ Սակայն հէքեաթնե՛րը միայն մնացեր էին կենդանի, իսկ կենդանիները մեռեր . . . :

— Կը տեսնէ<sup>օ</sup>ք այս մողէզը, կ'ըսէր։ Վէսուվի հրաբուխին վրայ ելած ատենս, երբ լա-

վայէ քարի մը վրայ քրտնաթաթախ նստայ, այս  
խեղճ սողունը ա' յնքան ծարաւեր էր ջերմու-  
թենէն՝ որ գողալով եկաւ ձեռքերս լզելու . . . :

Այդ նախկին մողէզը՝ արևի ճառագայթի  
մը պէս պսպղուն՝ այժմ փոշոտ ապակեգունտի  
մը տակ կը պառկէր անշա՞րժ:

Ու այն բոլոր շնչաւոր կենդանիներու աշ-  
խարհը, որ ա' յնքան զուարճացուցած էր զիս  
առաջին այցելութեանս, հիմա խորունկ ու վըր-  
դովիչ տիրութեան մը կը մատնէր սիրտս:

Ոստի մը վրայ իրար կտցող սոխակներուն  
մորթը յարդով լեցուած էր, ու աչքերը ա-  
պակի էին: Կարմիր ու մեծ թիթեռնիկին փո-  
րոտիքը գնդասեղով մը գուրս թափուած էր:  
Ոսկի օղակով Սիպերիական թռչունը վանդակի  
մը մէջ քարացեր ու լոեր էր . . . :


Այդ մղձուկ օդը, ճանճի խօլական բզղիւն  
մը իսկ չէր թրթուացներ: Ու այդ խոշոր տան  
մէջ արտասանուած մէն մի բառ՝ տապանի մը  
մէջ փսփսուքով ըսուած խօսքի մը պէս՝ ահա-  
ւոր, անկարելի, դաւագիր համեմատութիւններ  
կը ստանար . . . :

Երջանիկ. երբե՛ք:

Ինչո՞ւ . . . :

— Ներեցէք ինծի, Տիկին, ըսի օր մը:  
Զեզ ճանչնալէս ի վեր անգութ հարցում մը կը  
չարչարէ զիս: Կը սիրէք, ու ձեր սէրը սուզի

մը պէս լուռ է, ձեր ժպիտը տառապանքի պէս դառն, ձեր ազատութիւնը շղթայի մը պէս ծանր . . . : Եւ սակայն ինծի կը թուի թէ ձեր ամուսինը արժանի չէր այս պատիժին: Օ՛ր մը իր սիրտը չդաւեց ձեզի դէմ: Բրաւ ամէ'ն ինչ որ մարդկայնօրէն կարելի էր ընել: Զեր շուրջ



Ազունիելի Ազգային Թոհախտաբուժարանը

այնպիսի՝ դրախտ մը կերտեց որ ի զո՞ւր կը վնտուեմ թէ ի՞նչ կը պակսի ձեզի հաճելի ըլ-լալու համար:

Տիկինը տժգունեցաւ, դողաց: — Դրախտը դրախտ ընողը, ըսաւ, ո՛չ թէ

անբան կենդանիներն են, ո՞չ թէ անմիտ առաւ-  
տութիւնն է, ոչ թէ եսասէր Աղամն ու Եւան են,  
այլ խանձարուրներու մէջ քնացող Սբէլը . . . :  
Սմբողջ կեանքովս զաւակ մը ցանկացի, հոգ  
չէ թէ կայէն մը ըլլար ան . . . : Այնպէ՞ս պիտի  
գգուէի, այնպէ՞ս պիտի համբուրէի, այնպիսի՞  
սիրով պիտի լեցնէի իր սիրտը՝ ուր դառնու-  
թեան ու չարիքին համար ա՛լ տեղ չմնար . . . :  
Ստինքներս իր շրթներուն կարօտո՞վը թոռմե-  
ցան. իր վարդ մարմին սպասելէն կոյս ար-  
գանդո շիրեմի պէս փակուեցաւ . . . : Սմբողջ  
սիրտս, ամբողջ յոյսս, ամբողջ սէրս միայն  
անորն է՝ որ չեկաւ . . . : Ամուսինս չուզեց որ  
դայ . . . : Առատութեան մէջ կը լողամ ու  
ծարաւէ՞ս կը մեռնիմ, լուզորդին պէս, որ ծո-  
վուն մէջ կաթի՛լ մը անուշ ջուր չունի՝ իր  
շրթներո՞ւն տանելու . . . ես իրմէն սէ՛ր խըն-  
դրեցի, ան կեղտ թքաւ արգանդիս մէջ կա-  
նացի, ահա ինչո՞ւ առջի օրէն ես լացի . . . :

Ու աչքերը ձեռքերուն մէջ պահելէն՝ գնաց  
իր խուցը փակուելու: Խեղճ, խեղճ կին. ես  
որ զինքը այնքա՞ն երջանիկ կ'երևակայէի . . . :

Մեռելի տան մը պէս ամէն բան անշարժա-  
ցաւ, քարացաւ շուրջս: Լոութիւնը տիրեց:

Քիչ յետոյ բանալի մը ճռաց դուրսէն.  
դուռը բացուեցաւ: Ծերունին իր պտոյտէն կը  
վերադառնար, Երբ իմացաւ տիրութեանս պատ-

ճառը, խորունկ բացազանչութիւն մը թոցուց  
իր թորշոմած շրթներէն.

— Այս օրուան կինե՞րը . . . : Ամո՞ւլ են ու  
զաւակ կ'ուզեն . . . : Այս յուսահատ կոիւներով  
գերեզմանին դուռն հասանք, ու դեռ զաւակ  
մը չունինք . . . :

— Բայց . . .

— Բայց չկայ . . .

— Հապա եթէ յանցաւորը տիկինը չըլլա՛ր . . . :

— Ի՞նչ կ'ըսէք, բժիշկ! Ուրեմն դեռ չէք  
ճանչնար զիս: Խիղճս պարզ է՝ բաժակ մը ջինջ  
ջուրի նման. սիրտս օր մը չդաւեց ամուսնա-  
կան սիրոյ դէմ. մինչև այս տարիքս բոլոր կա-  
րողութիւններս անազարտ պահած եմ. սուրբի  
կեանք մը . . . : Ու այս բոլորը՝ շնորհիւ երիտա-  
սարդական հիւանդութեան մը որ զիս իսպառ  
զգուեցուց ապօրինի սէրերէն: Սովորական բան  
մըն էր, սեռային հարբուխ մը, որուն զերմա-  
միզուրիւն կ'ըսէք կարծեմ: Զեմ կարծեր որ  
զիս դատապարտէք ասոր համար: Ես քանինե՞ր  
կը ճանչնամ որ քանի անզամ կը բռնուին այս  
հարբուխէն, ու հոգերնին իսկ չեն ըներ: Ճիշտ  
է որ ես դեռ անփորձ ու անմեղ ըլլալուս՝ հի-  
ւանդութիւնը զիս զգետնեց, խորունկցաւ,  
ծննդական գործարաններուս մէջ իջաւ, ուռե-  
ցուց, ցաւեցուց(\*), սարսափելի՛, սարսափելի՛,

(\*) ՕՐՔԻՑ. ամորձատապ:

բայց վերջապէս քանի մը ամիսէն բոլորովին անյայտացաւ։ Այդ օրէն ի վեր քառասուն տարիներ անցան ու հետքն անգամ չեմ զգար . . . :

Բայց ինչպէս որ յաճախ անխնամ հարբուխ մը անաղմուկ կերպով թոքին մէջ կ'իյնայ ու կը փտեցնէ զայն՝ առանց քիթին վաս հասցնելու, այնպէս ալ այդ սեռային հարբուխը խորունկցեր ու այս խեղճ մարդուն սերնդագործութեան աղբիւրները մեռցուցեր էր՝ առանց իր առնական կարողութեան վաս մը հասցնելու։ Ահա թէ ինչ բան կ'անզիտանար այրը։

Անկարելի էր երեակայել թէ երիտասարդութեան մէջ զործուած փոքրիկ սխալ մը՝ կեանքի ընթացքին ինչպիսի ահաւոր, անհամեմատ, անչափելի նշանակութիւններ կը ստանայ յաճախ։

Յիսուն տարիներ առաջ զործուած սովորական մեղք մը այնպիսի անդունդ մը փորեր էր այս մարդուն ճակատագրին մէջ, որ զմայլելի արուեստ մը, զափնիներու լեռ մը, հիանալի կին մը պիտի չկրնային զայն լեցնել . . . :

Այլես ո'չ մէկ սէր, ո'չ մէկ կամք, ո'չ մէկ կին, ո'չ մէկ տեղ պիտի չկրնային հայրութիւն տալ առնութիւնով լեցուն այս մարդուն։

Բնութիւնը անյիշատակ ժամանակներէ ի վեր ճգներ էր, բոլոր կենդանական բջիջներու մէջէն լաւագոյնները ընտրեր, անչափելի աշ-

խատութիւն սպառեր, բարեշը զումի անհաշուելի  
օղակներէ անցուցեր, ծննդագործող անհամար  
սերունդներու արգանդէն առաջ բերեր էր զին-  
քը, այդ աստուածային մարդը։ Ու ինք, մէկ  
պատանեկան սխալով, մշտնջենական մահուան  
դատապարտեր էր ինքզինքն ալ, իր կինն ալ……

Այլ ո՛չ մէկ յոյս։

Այդ ծեր մարդը՝ որ կոչկուած ծառի մը  
պէս հարիւր տարի ապրելու ուժը ունէր՝ այդ  
հարիւր տարիներն ալ ամլացուցած էր կան-  
խաւ…… Ա՛լ իր արմատը թող ուզածին չափ  
ուռնանար, թող կրցածին չափ խորը մխրճուէր,  
թող ստորերկրեայ ահագին աշխատութիւններ  
կատարէր, թող լաւագոյն հիւթերը ծծէր, ան-  
օգո՛ւտ. այդ ծառը պտուղ պիտի չտար……

Անիծուած թզենին էր ան։

Ու այդ խեղճ կինը՝ որ չափազանց պար-  
կեշտ էր ուրիշ տեղ երկարելու համար իր շըրթ-  
ները՝ այդ նզովուած ծառին տակ դատապար-  
տըւած էր ծարաւահիւծ մեռնելու……

Իրենց անպտուղ սէրը՝ տարիներու ընթաց-  
քին՝ ատելութեան մը չափ գառնացեր էր։ Ու  
փոխադարձ բարեկամութեան կեղեին տակ՝ որ  
քառորդ դարու կենակցութիւն մը հազի՞ւ կըր-  
նար կանգուն պահել՝ ամէնէն ահաւոր տուամը  
կը խաղցուէր, — լուութեան տուամը։ Առանց  
թոյնի, առանց դաշոյնի, առանց հանդիսաւ-

կանի տռամ մը՝ որ ո՛չ թէ գիշեր մը, այլ տասը հազար գիշերներէ ի վեր կը տեէք, մի՛շտ նոյնը ու մի՛շտ լուռ :

Տռամը՝ երկու իրար կապուած մահուան դատապարտուածներու, որոնք փոխադարձօրէն կը կարծեն թէ միւսինն էր յանցանքը ու կը լուեն . . . :

Տռամը այն սգաւոր լոռութեան՝ ուր զաւակներ, ու հարսեր, ու թոռներ, ու թոռնիկներ գեռ չծնած՝ մեռած էին . . . :

Նզովուած թղենիին վրայ ո՛չ մէկ թռչնի ձագուկ, ո՛չ մէկ ճլվլուն :

Վերը, ծաղկազարդ ճիւղի մը վրայ, երկու մեռած սոխակներ անվերջօրէն կը համբուրուէին :

Դուրսը, քովի խուցէն կը լսուէր կնոջ լալը, խղդուկ-խղդուկ :

Գլուխս կախ՝ ես կը խորհէի՛, կը խորհէի՛ . . .  
— ի՞նչ կը մտմտաք, բժի՛շկ, գոչեց ծերունին : Իր ամլութեան դարման չկայ, լալը զո՞ւր է, զերեզմանի դուռն ենք հասեր, գոնէ ձեռք ձեռքի ներս մտնենք . . . :

Լօգան, 1914

## ՄԵՌՑՆԵԼՈՒ ԻՐԱԿՈՒՆՔԸ

— Պղտիկուց ծորակ խաղացա՞ծ էք, Տօք-թէ՛օր։ Վազուն աղբիւրի մը բերանը մատով խցել փորձա՞ծ էք։ Զուլալ ջուրերու ցայտքը աչերնուդ մէջ զգացա՞ծ էք . . . : Երեակայեցէ՛ք որ գեռ անցեալ տարի ծորակ կը խաղայինք արիւնի հետ . . . :

Այսպէս խօսողը յիսուննոց մարդ մըն էր, աղ-պղպեղ գլուխով, բարի ու խոշոր աչերով, ու տժգո՞յն, ու տժգո՞յն . . . : Պուլկարիոյ չեմ գիտեր ո՞ր անկիւնէն կուգար ինծի՝ գանդաղ հիւանդութեան մը համար որ բոլորովին ջլատեր, յուսահատեցուցեր, սարսափեցուցեր էր այդ հին յեղափոխականը։

— Հիմա աչերս սև կը տեսնեն, կ'ըսէր։ Ճունկերս կը կտրուին, մտքիս գէշ խորհուրդներ կուգան։ Հաւատացէ՛ք ինձ որ ձեզի գալու համար ճամբորդած ատենս, կը զգուշանայի շոգենաւի եզրը երթալէ, որպէսզի ծովը չնետուիմ յանկարծ . . . :

Ու իրաւ ալ ա՛յնքան յուսահատութիւն կար անոր աչերուն մէջ, որ քիչ մը բոց տալու համար իր կանաչորակ այտերուն՝ Պալքանեան պա-

տերազմի լիշողութիւնները կը հարցնէի իրեն։  
— Հա՞, ըստեւ, ձեզի արիւնի շատրուան մը  
պիտի պատմէի . բժիշկ էք, կը հետաքրքրուիք։  
Սա անիծած արիւնը որ երակներուս մէջ կը  
շրջագայի, գիտէ՞ք ո՞րքան ուժ ունի . չէ՞ ,  
վստահ եմ որ չէք գիտեր։ Ասիկա գիրքերով  
չէ՞ , փորձառութիւնով կը սորվըւի։ Օր մը  
ձերբակալեր էինք թշնամի երիտասարդ մը որ  
մեր ընկերներէն երեքը մեռցուցեր էր։ Թուխ,  
հպարտ, գեղեցիկ տղայ մըն էր։ Գլուխիդ ծռէ՛  
ըսի . նժոյզի մը վիզին պէս ճիտը կլորցուց։  
Սուրս այնպէ՞ս մը տեղին իջեցուցի որ, Մայրիկ  
պոռալով՝ գլուխը կախուեցաւ։ Ու արիւնը  
սկսաւ վիզէն վեր ցատքել շիփ-շիտակ, բարձր,  
բայց շա՞տ բարձր, մարդահասակ ծառի մը պէս  
քարձր։ Զղջալով՝ ձեռքս իսկոյն վէրքին վրայ  
թխմեցի . սակայն արիւնն այնքա՞ն ուժով էր,  
այնքա՞ն ուժով, որ մեռելին իւրաքանչիւր  
թօթվըտուքին՝ մազերո վեր-վեր կը հրէր։  
Հապճեպով մէկ ձեռքիս վրայէն՝ միւս ափս  
ալ դրի գալարուող վիզին վրայ . այն ատեն  
արիւնը մատներուս մէջտեղուանքէն սկսաւ  
սրսփիլ շատրուանի մը ջուրերուն պէս, ոռւն-  
գերուս, ականջներուս ու բերնիս մէջ, թար-  
թիչներուս ու պեխերուս թելերուն վրայ, աչ-  
ուըներուս փոսերուն մէջ, կաթած տեղը թանձ-  
րանալով, շրթունքներս փակցնելով, երես-

ներս տաքցնելով . . . : Բայց, ի՞նչ, կը տժգունի՞ք, Տօքթէ'օր . . . :

— Օ՞հ, դադրեցուցէ'ք, դադրեցուցէ'ք. զգուելի է, զգուելի՝ . . . :

— Զգուելի<sup>0</sup> ըսիք . . . : Պատերազմը պատերազմ է, Տօքթէ'օր . . . : Զգուելին ա'յն է երբ մարդ ինձ պէս հիւանդութենէ կը մեռնի, երբ վախելով ու վատելով, դեղագործի ուրւակներուն փարելով, կամաց-կամաց, կաթիլ-կաթիլ կը մեռնի . . . : Ու յետոյ, ես ձեզի բան մը լսեմ, Տօքթէ'օր, ամէն բան պարագային համեմատ պէտք է դատուի, նոյնիսկ ոճիրը: Ես այնպիսի պարագաներու մէջ գտնուեցայ ուր չսպաննելը աւելի մեծ ոճիր էր քան սպաննելը . . . : Ես ձեզի այնպիսի ոճիր մը պատմեմ որուն քով իմ ըրածո պարզ խաղալիք մըն է տղու . . . : Կ'ուղէ<sup>0</sup>ք . . .

— Կ'ուղեմ, ըսի անհամբեր:

— Նկարագրած շատրուանէս քանի մը շաբաթ վերջ էր: Նահանջի հրամանը եկած էր հիմա. բանակը քաշուեր հեռացեր էր ձերմակ հորիզոնին ետին, ձիւնապատ ահագին տարածութիւններուն մէջ քանի մը խումբ վերջապահներ ձգելով թշնամիին արշաւին դէմ: Այդ ցըռւած, կորած խմբակներէն մէկն ալ մենք էինք: Բայց ինչ որ ամէնէն աւելի կը վտանգէր մեր զիրքը՝ վիրաւոր ընկեր մըն էր: Ո՛չ

կարելի էր քալեցնել զինքը, ո՞չ ալ թշնամիին  
ու ծիւնին լքել։ Մեծ բան մը չէր իր վէրքը,  
բայց մէջը հող ու աղբ գացած ըլլալով՝ վիրա-  
ւորը սարսափելի պրկումներ կ'ունենար։ Նախ  
երեսին մկանները կծկտեցան։ յետոյ ճակտին  
կնճիռները ծալք-ծալք գամուած մնացին։  
Աչերն այնպէս անշարժ էին ու այնպէս ալ  
ահաւոր՝ որ հոգեվարք մը իր ճգնաժամին մէջ  
քար կտրեր էր կարծես։ Ու այդ փոթ-փոթ  
ճակտին տակ, ու այդ պիշ-պիշ աչերուն տակ,  
բերանն այնպէս վար քաշուեր էր երկու ծայ-  
րերէն՝ որ գիւային քրքիջի մը գիմակն ըլլար  
կարծես ան։ Գլուխն ետև նետուած էր, վիզն  
ուժգնորէն պրկուած, աղեղի պէս կորնթարդ,  
մարմինն համակ քարացած, գարշապարն ու  
գանկը լոկ կը դպչէին գետնին . . .։ Հիւանդա-  
պահ կառքերը քաշուեր էին՝ ամէնքն ալ, վի-  
րաբոյժ մը թողլով մեզի։ Աստուծոյ պէս իր  
ձեռքերուն կը փարէինք, իր աչերուն կը յա-  
ռէինք, ճա'ր մը, ճարա՛կ մը կ'աղերսէինք։  
— «Թէքանօս . . .» կը գճռէր ան։ Ու այս բառը  
ախտանիշ մը և մահանիշ մըն էր նոյն ատեն։  
Եւ ամէն անգամ որ գետնաքարշ վիրաւորը իր  
գարշապարներուն վրայ կը պրկուէր, կ'աղե-  
ղանար ու կը դողզզար՝ ծայրը գետին մխուած  
սուսերի մը պէս, — «Օբիսթօթօնու . . .» կը գո-  
չէր վիրաբոյժը, աղատում չկայ . . .։

— Եթէ ազատում չկայ՝ մի՛ ձգէք որ այս  
խեղնը հոգեվարք շան պէս չարչրկուի . սրսկում  
մը, դեղ մը ըրէք, վիզը կտրեցէք, բայց ա-  
զատեցէ՛ք զինքը, և ազատեցէ՛ք մեղ ալ . . . :

— Եթէ դուք ազատուիլ կ'ուզէք, կ'ըսէր,  
ո՞վ կ'արգիլէ զձեղ մեկնելէ . ես իր քով պիտի  
մնամ մինչև իր վերջին չունչը . բայց ես չու-  
նիմ մեռցնելու իրաւունքը, ես կեանքին պա-  
տօնեան եմ . . .

Արդ, ես հիմա ձեզի հարց կուտամ, Տօք-  
թէ՛օր: Եթէ դո՛ւք ըլլայիք այդ վիրաբոյժին  
տեղը, դո՞ւք ալ իրեն պէս պիտի ընէիք: Բաէ՛ք  
ինծի: Ես վստահ եմ որ ձեր բոլորին գրպանին  
մէջ հեղուկ մը կայ որ . . .

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, ընդմիջեցի, բայց  
եթէ նոյն իսկ հիւանդն ուզէ, մենք չունինք  
զայն մեռցնելու իրաւունքը: Որի՞ կը պատ-  
կանի կեանքը. ո՛չ հիւանդին, ո՛չ բժիշկին:  
կեանքն Աստուծոյ կը պատկանի . . .

— Աստուծո՞յ . . . Աստուծո՞յ . . . ըստ  
ուազմիկ խօսակիցս փրփրելով: Մէկ կողմէ ա-  
հագին ծախսեր, շէնքեր ու դարմաններ կ'ըլ-  
լըւին անդամալոյծներու, ցաւազարներու, հոգ-  
ւով մարմնով փտածներու, անբուժելի զառա-  
մածներու կեանքն ամէ՛ն զինով պահպանելու  
համար . . . մինչդեռ անդին, կռուի դաշտին  
վրայ, է՛ն խոստմնալի ու է՛ն առողջ երիտա-

սարդները հազարներով, տասը հազարներով գետին կը փռուին, յետոյքէն զարնուած նապաստակներու պէս զլտոր դառնալով... ասոնց կեանքն ալ Աստուծոյ չի՞ պատկանիր, Տօքթէ'օր . . .

— Կ'աղաչեմ, ընդմիջեցի, բայց ձեր վիրաւոր ընկերն ի՞նչ եղաւ:

— Մեր վիրաւոր ընկե՞րը: Ազբակոյտի մը վրայ պառկեցուցեր էինք զայն, որպէսզի տաք ըլլար: Կը զգուշանայինք կրակ վառելէ, վախնալով որ մի՛ գուցէ ձիւնապատ դաշտերու մէջէն բարձրացող մեր մուխը թշնամիին մատնէր զմեզ: Իւրաքանչիւրնիս՝ հրացանի սառած երկաթին փարած՝ փոքրիկ լուսամուտներու ետին պահակ կը կենացինք, ճերմակ հորիզոնները քննելով վախ ի վախ: Ո՛չ իսկ շշուկ մը, ո՛չ իսկ լոյս մը կար ներսը: Կիսաստուերին մէջ՝ մատներնուս ծայրին վրայ կոխելով կը քաւէինք մեռելի տան մը պէս. որովհետեւ մահը մեր մէջ էր, հոն էր, սպառնական: Ու մեռելը հոն էր, կենդանի մեռելը դիտապաստ, դիտանացած, կարծրացած, բայց այնքա՞ն տառապալից ու գեռ այնքա՞ն զգայուն, որ լոյսի ճառագայթ մը զայն կը մտրակէր կարծես, ու ծայնի շշուկ մը կը դողդղացնէր իր քարացած մարմինը՝ երկրաշարժէ մը ցնցուող տապանաքարի մը պէս . . . : Վիրաբոյժը պաղարիւն՝ իր

ջերմութեան աստիճանը կը չափէր . — «39 . . .  
40 . . . 41 . . . 42 . . . սարսափելի՝, սարսա-  
փելի՝ . . .» : Դանակի մը ծայրովն իսկ կարելի  
չէր բանալ իր կծկուած ակոաները, կաթիլ մը  
ջուր, պատառ մը հաց տալու իրեն : Եթէ հի-  
ւանդութիւնն իսկ չըլլար, անօթութենէն պիտի  
մեռնէր այս խեղճը : Բայց վիրաբոյժն օրինա-  
պահ ու անալլայլ՝

— Ես մեռցնելու իրաւունք չունիմ, ես  
մեռցնելու իրաւունք չունիմ . . . կը կրկնէր :

Այս սարսափի օրերը՝ վեց օր, վեց դար  
տեսեցին : Սուաւոտ մը երբոր ելանք, աչերը  
բաց՝ ան կը հսկէր : Պրկուած մարմին ահեղ  
ճիղէն՝ գարշապարները հողը փորած ու գանկն  
աղբին խրուած էր : Զեռքերը, ոտքերը շիփ-  
շիտակ, կղակները կղպուած, ճակատը ծալք-  
ծալք՝ կծկուած, քրքիջի ձեւ մը շրթներուն,  
աչքերը պիշ-պիշ գուրս ինկած, ան պառկեր  
էր ահաւոր : Կարելի չէր նայիլ իրեն : — «Բայց  
նայեցէ՞ք, մարմինը չգողար այսօր . . .», ըստ  
մէկը շշնչալով :

Ու իրաւ ալ մարմինը չէր դողար : Սակայն  
այնքան սարսափ ու տառապանք կար իր բաց  
աչերուն մէջ, որ ո՛չ ոք համարձակեցաւ մա-  
տին ծայրովը դպիլ իրեն, վախնալով որ մի՛  
գուցէ նոր սարսուռ մը ծնցնէր :

— Մեռե՞ր է . . . վճռեց բժիշկը, իր գըլ-

խարկը հանելով։ Ու բոլորս ալ հրացաննիս ի-  
ջեցուցինք իր առջև։

Այսպէս վերջացաւ այս անվերջանալի,  
այս ահաւոր, այս անդրմարդկային մահը. ի՞նչ  
կ'ըսեմ, այս ոճիրը, ոճիրներուն գլուխ-գոր-  
ծոցը . . . :

Բերա, 1914



## ՏԵՂԻՐԻՈՒՄ ԹՐԵՄԵՆՄ



Ծեծուած շան մը պէս կը դողդղար :

Երկու կողմէն, երկու հուժկու պահակներ, զայն առաջ կը մղէին : Ու ան, սարսափահար ու աղաչաւոր աչերն ինձի ուղղած, ոտքերուն բոլոր ուժովը կ'ընդդիմանար, սպանդանոց տարուող անասունի մը պէս :

— Մի՛, մի՛ վախնար, ըսի քաղցրօրէն, այստեղ հիւանդանոց մըն է, և ես այս տեղին բժիշկն եմ :

— Պիտի մեռցնեն զիս, տօքթէ՛օր, պիտի մեռցնեն զիս . . .

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ :

— Զեմ գիտեր, չեմ գիտե՛ր, ես ոչ մէկուն չարութիւն ըրած մարդ չեմ : Ահա տասը օրէ ի վեր զիս կը տանջեն : Բայց հաւատացէ՛ք ինձի, տօքթէ՛օր, կ'աղաչեմ, հաւատացէ՛ք ինձի, ես պարկեշտ մարդ եմ, ես չէի մեռցնողը, ան ինքնիրենը մեռաւ :

— Ան ո՞վ է :

— Մայրի՛կս, ալեոր մայրիկս, ան ինքնիրեն մեռաւ . . . Միւսներն ալ ես չմեռցուցի, տօքթէ՛օր, միւսներն ալ :

- Բայց միւսնե՞րը որոնք են :
- Զաւակնե՞րս, զաւակնե՞րս . . . :
- Ու ձայնը աւելի պղտիկցուց :
- Ակռաները աւելի սեղմուեցան, կճրտացին,  
սոսկալի՛, սոսկալի՛ :
- Վիզը ծռած էր, զլուխը թեքած, դէմքին  
մէկ կողմը ճմոթկած, կծկտած, կզակները  
ուժգնօրէն կղպուած :
- Ասկէ երեք օր առաջ էր, տօքթէ՛օր,  
շաբաթ զիշեր մը անկողնիս մէջ աչքերս չը  
կրցայ գոցել : Պատուհանիս առաջքը մինչև  
լոյս փսփսացին : Նախ երկու հոգի էին, յետոյ  
այդ երկուքը երեք եղան, չորս եղան, տասը  
եղան . . . : Աչքովս տեսած բաները կը պատմեմ,  
տօքթէ՛օր . . . :
- Ու կը լսէլի՞ր ալ :
- Անշո՛ւշտ, անշո՛ւշտ : Նախ փսփսուք-  
ներ միայն կ'իմանայի, խժլտուքներ, սուլոց-  
ներ : Բայց վերջը յստակ յստակ լսեցի ամէն  
բան : «Իր մայրիկը խեղիկէ», կ'ըսէր իրենցմէ  
մէկը : — «Հարկա՛ւ, հարկա՛ւ», կ'ըսէին միւս-  
ները : «Իր զաւակներն ալ ինք մեռցուցեր է :  
Սանդուխ մը բերեմ, պատուհաննեն ներս մտնելու  
է . . . չուան մը, դանակ մը, զգուշուրիւն, զգու-  
շուրիւն . . . »: Սարսափահար գուսս բացի, դաշ-  
տերուն մէջ վազեցի, վազեցի, վազեցի, ու  
անձրեսին տակ տեղ մը գետին ինկայ, քնացայ :

Միւս առտու երբ ելայ՝ կզակս կղպուած էր . . .

Զայնը ճիգով դուրս կուգար ակուաներուն  
ճեղքէն։ Խօսքերը կը քակուէին, կը տարտըլ-  
նէին դուրս ելլելու համար։

Դէմքին վրայ կապոյտ ու սև ուռեցքներ  
կը ցցուէին՝ անհամար հարուածներու սարսա-  
փելի գրոշմները։

Ամբողջ գլուխը փաթթուած էր ճերմակ  
լաթերու մէջ, որոնց տակէն արիւնը թանձր-  
կաթիլներով կը բղխէր, կը տարածուէր, ճա-  
կատէն վար կարմիր ճամբաներ կը գծէր։

Ի՞նչ կնճռոտ հանգոյց մըն էր աս։

Ո՛չ, իր պատմածները ճիշտ չէին կրնար  
ըլլալ, և սակայն սուտ ալ չէին անոնք, քանի  
որ այնքա՞ն տառապանք ու սարսափ կար իր  
խաւար աչքերուն խորը։

Ու այնքան սարսափ ու տառապանք կար  
իր խաւար աչքերուն խորը, որ ան չէր նկարա-  
գրեր, այլ կ'ապրէր իր տառապանքը։

Ան կ'ապրէր սարսափելի մղձաւանջի մը-  
մէջ, — բաց աչքով մղձաւանջ մը, որ շաբաթէ  
մը ի վեր սկսած ու դեռ չէր աւարտած։

— Շաբաթէ մը ի վեր ականջիս մէջ կը  
հայհոյեն, կը պոռան, կուլան, Աչքերս կը վախ-  
նամ գոցելու, թարթիչներս հազիւ փակած  
կարմիր բոցեր ու արեներ իրարու կը զարնուին։  
Պատիս բոլոր խուցերէն փոքրիկ բաներ կը վազ-

վզեն, կը քըքջան, կը դաւագրեն։ Սենեակիս  
մէջ ուե, զազրելի միջատներ կան, անկողնիս  
մէջ կ'եռուզեռին, սրունքներէս վեր կը սողան  
և ուսերէս վար կը սահին . . .։ Անցած գիշեր,  
գիշեր մը ամբողջ, կոկորդէս վար դիակի մա-  
զեր, երկար մազեր կը լեցնէին . . .։

Կը խօսէր նողկալով, սարսափելով, խար-  
խափելով։ Իր կղպուած կղակին ետևէն կը  
զգայի որ լեզուին ծայրը կը դողդղար։

— Զեռքերդ բաց, ըսի։

Հազիւ թէ բացած՝ տեսայ որ մատներն ալ  
աննշմարելիօրէն դողդղալ սկսան։

Լեզուին ու մատներուն այս թեթև դողը  
հին գինեմոլութեան մը կասկածն արթնցուց  
մէջս։

— Զուը կը խմե՞ս, հարցուցի։

— Երբեմն երբեմն . . .։

— Տարի՞քդ։

— Տարիքս յիսուն, թերես աւելի։

— Վիճա՞կդ։

— Կէս մը ամուսնացած, կէս մը ամուրի։

— Զաւակնե՞ր։

— Վեց զաւակներ ունեցայ, չորսը գերեզ-  
մանն են։

— Միւսնե՞րը։

— Միւսները մայրիկն առաւ ու փախաւ։

— Բայց խեղճերը միջոց ունի՞ն ապրելու։

Դէմքը ճմոթկեց, ուսերը թօթվեց.

— Մայրիկնին գեղեցիկ կլն է, ըսաւ:

Բարոյական զգացումի այս աստիճան չը գոյութիւնը, եկաւ ա'լ աւելի հաստատել մըտքիս մէջ հին գինեմոլութեան մը ախտանիշը:

Որովհետեւ, ալգոլը միայն մարմինը չէ որ կը փտեցնէ, այլ և հոգին:

Եւ սակայն օր մը կուգայ, երբ այդ թունաւորուած, դիակնացած, աղբացած մարմնին մէջ հոգին կ'արթննայ, կը փոթորկի, կը պոռթկայ, ինքնիրմէն կը նողկայ ու ինքնիրմէն կը սարսափի:

Տէլիրիում թրեմենսը, այն սարսափելի դըժոխքն է որ Տանթէի մը հանձարը պիտի չը կրնար երեակայել, և որ իւրաքանչիւր գինեմոլ իր տառապանքին համար կը կերտէ:

Բաց աչքով մղձաւանջ մըն է այս, որ ոչ թէ գիշեր մը կը տեէ, այլ շաբաթ մը կը յաւերժանայ: Ու տառապանքն այնքան մեծ է, ու հիւանդն այնպէս համոզուած է իր մըղձաւանջին իրականութեան, որ նախամեծար կը համարի անմիջապէս մահանալ: Շատ մը անբացատրելի կարծուած անձնասպանութիւններ ուրիշ պատճառ չունին բժիշկներուն համար:

Ու այս մարդուն պարագան անոր համար հետաքրքրական էր, որ ան իր զառանցանքին մէջ իսկ ձերբակալուած էր, առանց իր անձ-

նասպանութիւնն աւարտելու ժամանակ ունենալու . . . վկայ՝ իր արիւնթաթախ գլուխը . . . :

— Երէկ գիշեր փողոցին մէջ քալած ատենս սեեր հագած մարդ մը տեսայ։ Ես այդ մարդը կը ճանչնայի, չեմ զիտեր երբ, չեմ զիտեր ուր, բայց գիտեմ որ թշնամիս էր։ Յետոյ անկիւն մը դառնալուս՝ հատ մըն ալ ելաւ, յետոյ հատ մըն ալ, յետոյ հատ մըն ալ։ Ոմանք առջիս, ոմանք ետիս, ուր երթալու շփոթեցայ։ Զախ կողմո բաց պարտէզ մը կար, մէջը մտայ, ու մութ տան մը խոհանոցը պահուըտեցայ, կծկտեցայ։ Մութն իջեր էր։ Ասանկ երկար ժամ մը անցաւ։ Յետոյ գուրսէն ձայն մը փրթաւ, կամաց կամաց սոլալու պէս խշրտոց մը՝ որ երթալով կը մօտենար։ Սարսափեցայ, լոյս վառեցի, պատուհանին ետև երեք դէմք երեցան, յետոյ նորէն, յետոյ նորէն . . . :

Սհա ճիշտ այդ միջոցին էր որ խոհանոցին անկիւնէն կացին մը գտնելով, ոկտած էր իր գլխուն այնպիսի սոսկալի հարուածներ իջեցնել՝ որ իր անասնական աղաղակներէն արթննալով, տնեցիները ձերբակալեր ու հիւանդանոց առաջնորդեր էին զինք։

Հիւանդանոց առաջնորդեր էին, որպէսզի խնամէինք, դարմանէինք ու աղատ արձակէինք այդ հոգւով մարմնով թունաւորուած մարմինը։

Ազատ արձակէինք, որպէսզի նորէն խմէր  
ու նորէն շնար, ու ախտաւորներու նոր սե-  
րունդ մըն ալ հասցնէր . . . :

Տխո՞ւր արհեստ, տխո՞ւր պարտականու-  
թիւն . . . :

Այդ գիշեր երկար ատեն տանջուեցայ խոր-  
հելով այն բոլոր աղէտներուն վրայ, որ այս  
մարդը ազատօրէն պիտի կրնար գործել:

Մինչդեռ . . . մինչդեռ նոյն գիշերն խոկ՝  
մղձաւանջի նոպայի մը մէջ ան ինքզինքը մեռ-  
ցուցեր էր:

Հետեհալ օրը գիազննութեան սեղանին  
վրայ փռած էինք արդէն իր գիակը, քանի որ  
մեր դարմանատունը մեռնող անօքիկ հիւանդ-  
ները մեզի կը պատկանէին: Նեղ սղոց մը՝  
պղտիկ ճռճռոցով երկուքի կը կտրէր իր գանկը՝  
մեզի ցոյց տալու համար ուղեղին ախտաբա-  
նութիւնը:

Բայց ահա դուռը կամաց մը բացուեցաւ:  
Պատառատուն մայր մը, երկու տղայ . . . :

Դինովին նախկին կինն էր, որ իր էրիկին  
այցելելու եկեր էր հիւանդանոց, ու դուռէ  
դուռ զարնուելով՝ մինչև գիազննութեան սրահն  
էր հասեր . . . :

Քար կտրեցաւ: Հառաչ մը չկրցաւ հանել  
կուրծքէն:

Խսկոյն դուռը երեսին զոցեցինք: Ու սղո-

ցին երկու ծայրէն բռնած՝ երկու բժիշկ, իրարու երես նայեցանք, ոճրագործներու պէս:

Ու դեռ ականջիս մէջ է, թէ ինչպէս, դուրսէն, դրան ճեղքէն, գինովին տղաքները կը ճզային.


— Հայրի՛կ, հայրի՛կ, քեզի նարինջ բերինք, հայրի՛կ . . . :

Բերա, 1914



# ՅԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

	Էջ
Յառաջաբան . . . . .	6
Մի՛ Շնար . . . . .	1
Կես ԽԵՆՔՐ	11
Ապրիլը Յաղթել է . . . . .	23
Հարսերուն Գաղտնիքը . . . . .	31
«Փոխան Հարսանիքի» . . . . .	41
Մանշերուն Գերեզմանը . . . . .	53
Կոռունկը . . . . .	63
Թոփախտաւորը . . . . .	69
Գինովին Աղջիկը . . . . .	76
Տեր Ողորմեա . . . . .	85
Անիծուած Գանձը . . . . .	94
Մեղքին Տունը . . . . .	104
Հրաւալի Բժեկուրիւն . . . . .	115
Ստամուսին Զոհը . . . . .	125
Նաբօլեօնի Մահը . . . . .	136
Ահաւոր Տարակոյսը . . . . .	145
Ցաւի Միսը . . . . .	154
Ծերերը . . . . .	163
Մեղցելու Իրաւունքը . . . . .	175
Տելիրիում Թրեմենս	183




ԳԱԱ Հիմնարար Գիտ. Պրադ.



FL0042895

(In 109)

A — E  
6848



Ր. ՍԵՒԱԿ

(1885—1915)

ՊԱՇԵՍԻՆ 4

ԱՐՏԱՍՏԱԶՄԱՆ 5